


23546

894.511

A-75



ԳԱՅ ԵՒ ՍԵՐ

080

ՊԱՏՄԱԿԱՆ ՎԵՐ

000

ԴՐԵՋ

Ինքոնայի Լառլո

Թարգմանեցին

Ա. Ե. Տ. Ի. Հ. Տ. Հ. Ա. Բ.

ԵԱ

Հ. Ա. ՊԱՏՈՒՔԵԱՆ



ՀԱՅԱՀ

3

394.511

Գին 42 լի

Բ - 75

Ֆրումոսս
ՓՐՈՒՄԾՈԱԱԱ

1930

Փոթեմքին անմիջապէս իր ձեռքը երիտա.

սարդ զինուորականին երկնցուց:

— Ծատ գեղեցիկ, ըստ ցարուհին և ուրախութեամբ՝ դիտեց երկու գեղեցիկ զինուորականները ու աւելցուց, վաղը պաշտանապէս Շուպովը Փոթեմքին իշխանին օգնականը պիտի անւանեմ, յուսամ թէ երկուքդ ալ գոհ պիտի մնաք:

— Ուրախութեամբ, ըստ Փոթեմքին անկեղծորէն:

— Ես ալ չնորհակալ եմ, իրաւի երտիստապարտ եմ այս Նոր չնորհին համար:

Եետոյ երիտասարդը Փոթեմքինին դարձաւ եւ շարունակեց:

— Նորին բարձրութիւն, վաղունընէ սկսած ձեր տրամադրութեան ներքե եմ,

Ցարուհին Շուպովին երկարեց ձեռքը, զոր համբուրեց և հեռացաւ:

Ունկնդրութենէն ետք ճաշասըրահը բացւեցաւ և բորոր հրաւիրեալները իրենց համար նշանակուած տեղը զրաւեցին:

Փոթեմքին ցարուհիին թւեն ինկած սեղան առաջնորդեց և երբ կ'ուղէր հեռանալ՝ կատարինէ ըստւ:

— Ոչ, սիրելի բարեկամս դուն պէտք է իշքով նստիս:

Ցարուհին ստէպ գաւաթը շրթներուն տափան եւ Սեր

26995

386

Նելով կ'ըսէր, — չկենացդ կը խմեմա: Բայց Փոթեմքինի միտքը հեռուները կը սաւառնէր:

Աչքերը վերէն վար պտացուց գտնելու համար այն ոսկեգոյն մազերով կինը, բայց չտեսաւ զայն: «Արդեօք պիտի չդա՞յ» հարցուց ինքնիրեն:

Օոլովը սեղանին գլուխը նստած էր, որ ատելութիւն ժայթքող աչքերով կը նայէր Փոթեմքինին:

Ընթրիքը լմնալէ ետք երբ ցարուհին իր առջև դրուած կարկանդակը երկու քի բաժնեց՝ նկատեց՝ որ մէջը թուղթի կտոր մը կայ:

— Փոթեմքին, ըստւ, տես անուշեղէնին մէջ թուղթի կտոր մը կայ:

— Աստուծոյ սիրոյն մի ուտեք, կրնայ ըլլաւ որ թունաւոր թուղթ մ'ըլլայ:

— Մի վախեր սիրելիս, թերես մէկը իր ինդրադիրը այս ձեւով զրկած է ինծի: բայց տեսնենք թէ ինչ զրուած է. և սկսոն կարդար:

«Նորին վեհափառութիւն, Օռէնսպուրկը Տասքոֆի անկարողութեան պատճառավ ինկաւ: Դուք անշուշտ համոզուեցաք որ այն անձը արժանի չէր ցարական այն չնորհներուն՝ որ շոայլուած է իրեն:

Բայց այլես իր մասին չեմ ուզիր: խօսիլ, այլ անոր մասին որ Տասքով իշխանին կինն էր նախապէս ու յետոյ անոր ՀԱՅԻ ԱՊՈՒՐ, Դրկայ իշխանուհին:

Հ 683-58 Կ Ա. ՄԱԼԻԿԻ Ա. Ա. Ա. Ա. Ա.

387

Նորին վեհափառութիւն, այս դժբախտ արարածը ձեր մօտն է, և կը սպասէ որ գթաք իրեն, ներէք որ գայ ձեր ոտքերուն տակ իյնայ:

Դժբախտ կնոջ մը բարեկամը» Ցարուհին երկար ատեն լուռ մնաց:

Փոթեմքին տեսաւ որ ցարուհին վրայ այս նամակը ազդած էր:

— Ի՞նչ կ'ըսես սիրելիս, ըստւ Փոթեմքինի: Այնպէս չէ, այս նամակը ճշմարտութիւն կը պարունակէ: Այն ատեն յանկարծակի դատաստան կտրեցի:

— Նորին վեհափառութիւն, ըստւ բարեսիրտ Փոթեմքինը, ես ալ կը ճայնակցիմ այս անձանօթ նամակագրին:

— Բայց ի՞նչպէս իրեն վարձատրեմ Տասքով իշխանին հողերը և ստացուածքները, քանի որ բաժնեցի զանոնք և որոնցմէ քեզի ալ տուի:

— Այն ատեն ինծի նուրիած երկու կտոր հողերը վերադարձուցէք իրեն:

— Ո՞հ, որքան բարի ես, ըստւ և չնդրագերը գրանը դրաւ ըսելով:

— Վազը կայսերական հրովարտակով ներում պիտի չնորհուի Տասքով Օլկա իշխանուհիին:

Ցարուհին ոտքի ելաւ, նշան էր թէ ընթրիքը վերջացած է, քիչ ետք նուազը կրկին ըսկաւ ու պարերը շարունակուեցան:

— Ատենն է որ քաշուիմ, ըստւ ցարուհին

Փոթեմքինի, ուրեմն սիրելիս այս գիշեր կը տես-
նուինք: Հիմա ժամը քանի՞ն է:

—Ժամը մէկուկէսն է:

—Ուրեմն լաւ: զեռ գուն կրնաս ժամ մը
մնալ: ցտեսութիւն:

Ուրախ ու զուարթ մեկնեցաւ կատարինէ,
ընդհակառակն տիրութիւն մը համակեց Փո-
թեմքինը:

ԳԼՈՒԽ 36

ՄԻՒՍ ԿԻՆԸ

Փոթեմքինն ալ պարասրահ դնաց: Բայց
մտադիր չէր պարելու, որովհետև ա՛յն՝ որուն հետ
պիտի թւաչտէր՝ այդ կինը եկած չէր: Ամէն կողմ
փնտուց բայց չգտաւ:

Երբ սենեակներէն միոյն մէջ մտաւ կոշ-
տութեամբ ինդալու ձայն մը լսեց:

Օռլով Գրիգորն էր այդ, որուն քովն էր
եղբայրը, և զեռ շատ մը մարդիկ կային որոնք
սեղանի մը շուրջ նստած Օռլով եղբայրներուն
հետ կը խօսակցէին:

Փոթեմքին սենեակին սեմին վրայ կեցած
առանց նշմարուելու՝ լսեց Օռլովի սա խօսերը
որով իր արրեցող ըլլալը կը մատնէր:

—Ի զուր կը խօսիք... Փեթերսպուրկի մէջ
կին չկայ՝ որ չճանչնայ Օռլով Գրիգորը:

—Եւ սակայն իմ ըսածս է, ըսաւ նիհար
մէկը, եթէ տեսած չես գեղեցիկ թրքուհի կլին,
ուրեմն Փեթերսպուրկի ամենագեղեցիկ կինը չես
ճանչնար:

Փոթեմքին տիրեցաւ այս խօսակցութիւնը
լոելով:

Օռլով մեծ գտւաթով գինի խմեց և այս-
պէս պատասխանեց՝

—Եթէ իրաւի այդքան գեղեցիկ է, այն ա-
տեն մէկ շաբաթ ետք իմս կ'ըլլայ: — Հա, հա,
հա. կ'ըսէք թէ ճերմակ մազերով ամուսին մը
ունի: Այս ապահով կ'ատէ զինքը և կարեռ-
ութիւն չի տար անոր: Զկայ կին մը որ սև
կոմսին կամքին տեղի չտայ:

Փոթեմքին ձեռքը սուրբին տարաւ. բայց
միտքը ինկաւ որ ցարական պալատին մէջ մե-
նամարտը խստօրէն արգիլուած է:

Լաւ համարեց հեռանալ ու նորէն պարա-
սրահ դնաց, ուր տարօրինակ բան մը պատահած է:

Անդրադարձաւ Փոթեմքին որ ոփկիններուն
մեծ մասը մարդոց մօտ կ'երթան և կը խոնար-
հին առջեւնին:

Յիշեց որ էլլի պարոնուհին ըսած էր իրեն
թէ այս որ ֆրանսական պար մը պիտի պարեն,
որուն մէջ կիները պիտի ընտրեն իրենց ընկեր-
ները... եւ ինքն ալ իր անունը զրեց գեղեցիկ
կողջ յայտագրին մէջ:

Փոթեմքին պատասխանեց թէ չի կրնար պարել որովհետև ուրիշին հետպարել խոստացած է:

—Ո՞հ, որո՞ւ խոստացած պիտի ըլլայ արդեօք, ըստ իշխանուհիներէն մին ծաղրական ժպիտով մը:

Ու Փոթեմքին երբ տխուր՝ գլուխը կախ կեցած էր՝ սա խօսքիրը լսեց.

—Կու գամ յիշեցնելու Փոթեմքին իշխանին տուած գրաւոր խոստումը,

—Պարոնուհի, բացագանչեց Փոթեմքին ան-նկարագրելի ուրախութեամբ մը: Գո՞ւք էք պարոնուհի:

Երիտասարդ կինը որ ամէնէն գեղեցիկն էր պարասրահին մէջ կարմրելով պատասխանեց.

—Եթէ չաճապարէինք պարը պիտի վերջանար և ես ձեզի հետ պարելու բախտէն պիտի զրկուէի.

Փոթեմքին ժպիտով բռնեց և սրահին չորս կողմը պարեց: Ամէնքը անդրադարձան որ իշխանին երեսէն երջանկութիւն կը ճառագայթէր, մինչդեռ հանդիսականները զարմացումով իրենք իրենց կը հարցնէին, —ինչպէս կարելի է որ Փոթեմքին իշխանը, օրուան հերոսը, ցարուհին դուրս մէկուն հետ չպարեց եւ միայն այս կարմիր մազերով կնոջ հետ կը պարէ:

Փոթեմքին փսփսաց պարոնոսշին ականջին.

—Շնորհակալ եմ սրտանց որ եկաք: Ո՞հ եթէ գիտնայիք թէ ո՛րքան տխուր էի ձեր բայակայութեանը ատեն:

—Ներեցէք իշխան, պատասխանեց էլլի պարոնուհին, երեակայեցէք, ներկայացումէն ետք երբ տուն դարձանք՝ ամուսինս անակնկալօրէն հիւանդացաւ և ես կարծեցի թէ այլիւս պիտի հրաժարիմ պարէն: Բայց յետոյ երբ մի քիչ լաւացաւ՝ խնդրեց որ գէթ ժամուայ մը համար դամ:

—Ուրեմն այսպէս շուտ կ'ուզէք վերադառնալ: Ո՞հ պարոնուհի, աս շատ կարծ երջանկութիւն է ինծի համար:

—Պարտականութիւնս է որ վեռադառնամ ամուսինիս մօտ: ըստ երիտասարդ կինը: Պէտք է որ խնամեն զինքը: Մտածեցէք որ ամուսինս ծէր է և ո՛ւ և է անզգուշութիւն մը ու անհոգութիւն պատճառ կ'ըլլայ անոր մահուան:

—Հազուաղէպ բան է որ երիտասարդ կին մը այսպէս հոգ տանի իր ծեր ամուսինին վրայ:

Եւ ցարուհին սիրականը խորհեցաւ թէ արդեօք առաջ երթա՞յ իր խօսակցութեան մէջ: Արդեօք եթէ ամուսինը մեռնի պիտի ուզէ՞ ուրիշին հետ ամուսնանալ:

Փոթեմքին ուզեց շարունակել իր մտերիմ խօսակցութիւնը:

—Պարոնուհի, ըստ, աւարօրինակ պիտի

գտնէք օտարի մը համարձակութիւնը՝ որ կը փորձէ ձեր անցեալի վարագոյրը բանալ + + + բայց խորհեցէք որ + + , տղաքներն ալ ամէն ջանք կը թափեն իրենց ձեռք ինկած գոցուած տուփը բանալու, ներեցէք որ ես ալ իմ քանի մը հարցումներուս պատասխանը պիտի խնդրեմ:

—Անկեղծօրէն պիտի պատասխանեմ ձեզի, բայց ո՛չ հոս այս պարասրահին և բազմութեան մէջ, որոնք հետաքրքրութեամբ կը նային մէր վրայ; Առանձնանանք մօտի մէկ սենեակին մէջ Փոթեմքին իշխան:

Այս խօսքերը իշխանին մեծ ուրախութիւն պատճառեցին: Անմիջապէս պարոնուհին մօտի մէկ սենեակը սռաջնորդեց, ուր աթոռ մը հըրամցուց անոր, յետոյ հարցուց թէ ուրիշ բան մը կը փափագի՞ արդեօք:

—Ո՛հ որքան ազնիւ էք որ կը մտածէք իմ մասին, խնդրեմ պանան մը տսւէք ինձի և գտաթ մը պաղ ջուր որուն մէջ քանի մը կաթիլ գինի լեցնեմ:

Իրեւ թէ ի վաղուց մէկզմէկ ճանչնային՝ այնպէս իրարու մօտ նստան, ու էլլի հարցուց Փոթեմքինինի.

—Դուք բան չէք առներ: Դուք որ ինձի ծառայեցիք՝ խնդրեմ ըոէք, ի՞նչ կը հրամայէք, հիմա ալ ես կ'ուզեմ ձեզի ծառայել:

Փոթեմքին անմիջապէս չպատասխանեց:

Նայեցաւ անոր վառվռուն երեսներուն ու պիտի ուզեր ըսել:

—Համբոյր մը եթէ ըլլար երեսիդ չպիտի մերժէի:

Բայց չհամարձակեցաւ: Զուզեց զինքը վիրաւորել:

—Ծնորհակալ եմ պարոնուհի, ըսաւ, բանի մը չեմ փափագիր բացի քու հաճելի խօսակցութենէդ:

Գեղեցիկ կինը կարմբեցաւ ու ժպտելով պատասխանեց.

—Ո՛հ, ինձի պէս սովորական կնոջ մը խօսքը ինչպէ՞ս կը հետաքրքրէ ձեզի պէս բարձրատիճան մարդ մը: Կ'ըսէն թէ, փոթեմքին Ալեքսանդրը ցարուհին շատ սիրահարուած մարդ մընէ: ի՞նչպէս կրնամ ես ցարուհիին հետ մրցիլ: Ուրեմն, եթէ չէք ուղեր բան մը ուտել կամ խմ՞ել ըսաւ Թրքուհին գաւաթը բարձրացնելով, այն ատեն ես այս գաւաթը պիտի խմեմ, նշանաւոր Փոթեմքին Ալեքսանդրի կենացը:

Բերանը տարաւ գաւաթը և կէսը խմելէ ետք Փոթեմքինին լրթներուն ատարաւ:

Փոթեմքին շփոթեցաւ այս յանկորհական մակրմութենէն և խմեց ըսելով:

—Զեր երջանկութեանը կը խմեմ, ու յետոյ ըսաւ, պարոնուհի խոստացաք իմ մէկ հարցուումին պատասխանելու:

—Պատրաստ եմ անկեղծօրէն պատասխանելու:

—Պարոնուհի, դուք այնքան գեղեցիկ և այնքան երիտասարդ էք և ձեր ամուսինը ծեր ու տգեղ, հետաքրքիր եմ դիտնալ թէ ի՞նչպէս կրցաք զինքը սիրել և անոր կինն ըլլալ:

Պարոնուհին քանի մը բոպէ լուռ կենալէ ետք ըստ:

—Բայտ ինքեան այս մէկ հարցումիդ պէտք չէ պատասխանէի:

—Բայց խօսք տուիք:

—Մի միայն այս պատճառին համար պիտի պատասխանեմ:

—Ամուսինդ բռնութեամբ քեզ կնութեան առաւ:

—Ոչ, ոչ, կը սիրեմ Մէհմէտ Ալին բոլոր սրտովս, բոլոր հոգւովս որովհետեւ իր մէջ գտայ ամէնէն վեհանձն բարեկամս:

—Հայրական բարեկամութիւն:

Պարոնուհին գլուխը շարժեց:

—Մարդիկ միւտ այնպէս կը կարծէին թէ երիտասարդ կին մը չի կրնար ծեր մը սիրել:

—Այնպէս է պարոնուհի:

—Բաէ, Փոթեմքին իշխան, կին մը երիտասարդին մէջ ի՞նչը կը սիրէ, երիտասարդութիւնը թէ գեղեցկութիւնը: Ասոնք մէկ գիշերուայ մէջ կը փանան: Հաւատացէք որ ծեր

ամուսին մը աւելի խելացի, աւելի փորձառու, աւելի անկեղծ և աւելի խաղաղ է քան երիտասարդը:

—Բայց պարոնուհի, երիտասարդ ամուսինի մը սէրը բոլորովին ուրիշ է քան չորցած ծերի մը սէրը: Եւ ծերը բնաւ իր կինը պիտի չուղէ այնպիսի ընկերութեանց մէջ հանել, ուր երիտասարդներ կան: Ուրեմն կը սիրէք ծեր ամուսինը

—Փոթեմքին իշխան, կը կրկնեմ որ, շատ երջանիկ եմ ամուսինս սիրելուս համար:

—Զեմ հաւատար:

—Պիտի գիտնաք որ Մէհմէտ Ալին մէլիսնատէր է:

—Ուրեմն այսուու:

—Բայց այս հարստութիւնը ոչ թէ իմ հանգստութեանս ու արդուզարդիս՝ այլ կը սիրեմ թշուաներուն համար գործածել:

—Սակայն ծեր մարդու մը սէրը բնաւ տարբերութիւնն է հօր մը սէրէն:

—Հսէք իշխան, գուք ինքզինքնիդ երջանիկ չէք զգար երբ հօրենական տունը կ'երեւակայէք: Չեզ անկեղծութիւն ո՞վ անշահախնդրօրէն կրնայ սիրել բացի ծեր հօրմէն:

—Ճիւտ է, ոչ ոք կընայ փոխարինել ծնողական սէրը:

—Եւ մենք այդ սէրը չուտ կը կորսնցնենք

որովհետև ընդհանրապէս ծնողները առաջ կը
մեռնին :

—Բայց հօր մը սէրը չէ կարող մարել աղ-
ջկան մը սիրով այրող սէրը, ըստ ՓոթԿմքին
ժպտելով.

—Արդ սէրը զիս կը զոհացնէ, պատասխա-
նեց պարոնուհին, Մէհմէտը ոչ թէ միայն այն-
պէս կը սիրէ ինչպէս ամուսին մը իր կինը, այլ՝
նաև իրրե հայր մը իր զաւակը: Կարծեմ
Փոթեմքին իշխան ձեր հարցումին պատասխանը
կրցայ տալ, դեռ ուրիշ հացում մը ունի՞ք:

Փոթեմխին գլուխը կուրծքին վրայ կախեց:

Կարծեց թէ ելլի պարոնուհին սապէս պիտի
պատասեանէր իրեն.

—Անոր համար այս ձերին հետ ամուսնա-
ցայ՝ որովհետև աշխարհի վրայ միայնակ մնացած
էի: Չեմ սիրեր զինքը իրը ամուսին, այլ իրը
հայր:

Քանի մը վայրկեան լուռ մնաց, թեոյ կը-
նող վրայ խոյացաւ ըսկերով.

—Չեմ հաւատար, չեմ հաւատար, դուն
Մէհմէտ Ալին չես սիրեր իրրե ամուսին:

—Բայց խնդրեմ . . .

—Ո՞ւ ես ամուսինիդ մասին զէշ չեմ խօսիր,
լուրջ և ծանրախոն մարդ է, բայց ձեր է, և չի
կրնար գոհացում տալ երիտասարդ կնոջ մը սըր-
տի փափաքներուն:

—Ձեր միտքը չեմ հասկնար:

—Պարոնուհի, իրաւունք չունիմ ձեր կե-
անքի գաղտնիքներուն մէջ մխրճուելու: պէտք
է ձեր տուած պատասխաններով գոհանամ, բայց +
—ինչո՞ւ բայց . . . կ'ըսէք:

—Բայց հաւատացած եմ որ զօրաւոր պատ-
ճառ մ'ունեցած էք այդ անձը իրը ամուսին
ընտրելու . . . և այս պատճառը անշուշտ ձեղի յի-
շեցնել կու տայ շատ տիսուր ժամեր:

—Ոչ իշխան, ձեր կասկածները տեղին չեն:

—Եւ հիմա պարոնուհի հաճեցէք ձեր թեր
ինծի տալ որպէս զի պարասրան վերադառնանք:
ելլի չպատասխանեց:

Տժգունած տիսուր նայուածք մ'ուղղեց Փո-
թեմքինի:

Իշխանը հասկցաւ ո՞ր իր խօսքերը գեղեցիկ
կնոջ սրախին դպած էին.

—Ո՞հ, ներեցէք պարոնուհի, ըստ Փոթեմ-
քին, նպատակ չունէի ձեր սիրով վշտացնելու:
Գեղեցիկ կինը սկսաւ լալ:

—Ի՞նչ է, ըստ Փոթեմքին զարհուրած, ո՞հ
Աստուած իմ, ինչո՞ւ այս խօսքերը ըսի. պարո-
րոնուհի, ոտքերնիդ ինկած կը խնդրեմ, ներե-
ցք ինծի:

Ելլի ոտքի ելաւ և արգիլեց Փոթեմքինի իր
առջև ծունկի գալու ըստ:

—Ճիշտ է, քիչ առաջ ամէն բան չըսի ձե-

զի, բայց հիմա կ'ըսեմ... այո՛ պատճառ մ'ունեցած եմ Մէհմէտ Ալին ինձի ամուսին ընտրելու: Եթէ ինք չըլար՝ ես անձասպան եղած էի հիմա:

—Աստուած իմ, ի՞նչ չէք ըսեր, պարոնուհի:
Գեղեցիկ թրքուհին շարունակեց,

—Երբ երիտասարդ էի, սիրոս ամենայն
անկեղծութեամբ երիտասարդ մը սիրեց...+

—Եւ ի՞նչ պատահեցաւ այդ երիտասարդին
հետ:

—Այդ երետասարդը խարեց... ոքեց...
միայնակ մնացի:

Այս րոպէին Փոթեմքին չկրցաւ պարոնու-
հին աչքերուն մէջ նայիլ:

—Պարոնուհի՛, ըսաւ, հիմա անշուշտ կ'ա-
տէք այդ երիտասարդը՝ որ անհաւատարիմ գըտ-
նուեցաւ ձեզի:

—Զեմ ատեր, պատասխանեց էլի, ընդհա-
կառակն եթէ առջևս գայ կ'ըսեմ իրեն.

—Նայէ, անարժան մարդ, սիրոս քեզ այն-
քան ջերմօրէն սիրեց որ աշխարհի վրայ ուրիշ
ոչ մէկ սիրո քեզ այնքան պիտի սիրէ:

Փոթեմքին խռոված մտիկ կ'ընէր այս խօս-
քերը:

Էլի շարրւնակեց,

—Բետոյ կը հեռանամ իրմէ որ խղճի խայ-
թէն տանջուի+ այդպիսի խղճի խայթ մը ան-

շուշտ հիմա իր սիրտը կը կտրտէ:

Եւ թրքուհին երբ այս վերջին խօսքերը ը-
սաւ՝ կամաց մը դոնէն դուրս ելաւ եւ անյայ-
տացաւ:

Եւ Փոթեմքին այդ իրիկուան հերսուը ցա-
րուհին և Ռուսաստանի սիրելին՝ անշարժ, աղժ-
դոյն, շփոթած կեցաւ իր տեղը:

Յետոյ հառաջանքով մը նայուածքը այն
աթոռին ուղղեց՝ ուր պարոնուհին նստած էր:

—Էլիզապէթ, էլիզապէթ, խեղճ, սիրելի
ելիզապէթ:

Ու արցունքը հեղեղի պէս վաղեց երկու
աչքերէն:

—Էլիզապէթ... դուն էիր+... ո՞հ, չէ, կար-
ծեցի թէ քու ձայնդ կը հնչէր սրտիս մէջ. բայց
ո՞չ, այս կարմրահեր թրքուհին կարելի չէ որ
կուն ըլլայիր. և եթէ նոյն խոկ դուն էիր... ո՞հ
այն ատեն հաղար անգամ դժբախտ կ'ըլլայի, ո-
րովհետեւ կորսնցուայի վերջին յոյս ալ... քեզ
բազուկներուս մէջ գտնելու. ո՞հ, ի՞նչ սարսափե-
լի բան, իմ էլիզապէթը կը գտնեմ արդէն իրը
կինը Մէհմէտ Ալի փաշային:

„Բայց ո՞չ կարելի չէ որ ի՞նքը էլիզապէթը
ըլլայ, անոր կը նմանի, բայց ի՞նքը չէ:

„Բայց երբ կը խօսէր հետս, երբ իր սրտին
ցաւերուն մասին կը խօսէր, կը կարծէի որ էլի-
զապէթին ձայնը կը հնչէ ականջիս, կը կարծէի
որ էլիզապէթն է որ այն խայտառոկ երիտասար-

դին մասին կը խօսի որուն պարոնուհին պիտի
կարենայ ներեւ:

”Ո՞հ, ե՞ս էի այդ խայտառակ երիտասարդը
ես էի որ ա՛յդքան ստորին և խոստմաղը ուժ
զայ՝ յաղթուեցայ ցարուհին եւ անոր բազուկ-
ներուն մէջ ինկայ... ո՞հ էլիզապէթ, եթէ եր-
կինքն ես ներէ՛ ինծի:

Ցետոյ՝ աչքերը սրբեց մետաքսեայ թաշկի-
նակով, ինքզինքը հայելին մէջ դիտեց և ու-
զեց դուրս ելլել:

Բայց այն վայկեանին երբ ծեռքը դռան
դրաւ՝ յանկարձակի կեցաւ, կարձես հարուած մը
ընդունած ըլլար մէկէ մը:

Հնդկական սենեակին դրացի միւս փոքրիկ
սենեակէն սարսափեցուցիչ աղաղակ մը լսուեցաւ:
Ցետոյ կին մը սա խօսքերը ըսաւ.

—Թո՛ղ տուէք, Օոլով կոմս... թող տը-
ւէք... ո՞հ խայտառակ... կ'ուզես համբուրել...
օգնութիւն, օգնութիւն... ո՞հ Աստուած իմ,
սա ի՞նչ ամօթ, սա ի՞նչ ամօթ:
—Էլլի, — էլիզապէթ, բացագանչեց Փոթեմ-
քին:

Ոտքէնարուածով մը դուռը երեսին վրայ
բացաւ, ու սրահին մէջ կեցած վագրի մը պէս
բացագանչեց.

—Ո՞ւր էք պարոնուհի... ո՞ւր էք... կու-
գամ դասը տալու այդ խայտառակին՝ որ պա-
տիւդ կը փորձէ բռնաբերեւ:

Գլուխ 37

ԱԶԲԻ ՄԸ ՀԱՄԱՐ

Պէտք չեղաւ Փոթեմքինի երկար բարակ
բռնաբարուած կինը վնասուելու, որովհետեւ դեռ
աւելի բարձր ձայնով սկսած էր «օգնութիւն» ա-
ղաղակել:

Այն սենեակին մօտեցաւ՝ ուսկից ձայնը կը
լսուէր փորձեց դուռը բանալ բայց չկրցաւ, ո-
րովհետեւ ներսէն գոցուած էր:

5683-8
Գեղեցիկ թրէուհին աղաղակը կը լսուէր
ներսէն:

—Թող տուէք... գացէք ասկից...
Օոլովի ձայնը պատասխանեց...

—Ո՞հ, գեղեցիկ արևելցի կին, չե՞ս գիտեր
թէ որո՞ւ հետ է գործդ: Ապահովարաք չես ճանչ-
նար Փեթերսպուրկը: Պէտք էիր գիտնալ որ ե-
թէ Օոլով կին մը գրկէ՝ մեծ պատիւ ըրած կ'ըլ-
լայ կնոջ: Համբուրէ զիս գեղեցիկ կին, կ'երդ-
նում յանուն Աստուծոյ, որ ի՞նչ որ ուզես պի-
տիւ տամ:

—Խայտառակ քեզի, լսուեցաւ կնոջ ձայնը,
անշնորհք, անխիղձ մարդ:

—Բայց այնպիսի մարդ մ'եմ որ գեղեցիկի
ճաշակն ունիմ, ըսաւ հարբած ուե կոմսը, այս
պէս քեզի չէի փնտուեր:

Այսա ձայն լսուեցաւ ^{ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ}
ՀՅ. Եմիլյան
ՀՍՍՀ-ԱՅՀ. ՀԾ

Մենեկին դուռը ամենաուժեղ հարուածներու տակ բացուեցաւ:

Կիսաբաց դոնէն մէկը ներս վաղեց:

Փոթեմքին բոպէի մը մէջ Օրլովին վրայ յարձակեցաւ, բոնեց անոր վզէն եւ հեռացուց պարոնուհին:

—Գարշելի՛ մարդ, մոնշեց Փոթեմքին իր մահացու թշնամին:

—Ստորի՛ն, կնո՛ջ գող: Այս է քու քաջադործութիւնը: Գոհացում պէտք է տաս այս կինը բռնաբարել ուղելուդ համար:

Ենոյ թրքուհին դարձաւ.

—Հանդիսաւ եղէք, պարոնուհի, այս դարշելին ասկէ ետք պիտի չնամարձակի մատին ծայրով իսկ քեզի մօտենալու:

Գեղեցիկ կինը ձեռքով մետաքսեայ մաղերը բռնած՝ աթոռի մը վրայ ինկաւ, տժգոյն երմեռի մը պէս:

Օռով Դրիգոր ի սկզբան ամօթէն կ'ու զէր գետինն անցնիլ, բայց յետոյ իրեւ թէ օձի խայթոց մ'ընդունած ըլլար՝ սուրը հանեց և խենթի մը պէս պոռաց:

—Ուրեմն գիմացս անցիր, արդէն շատոնց կ'ուզէի հետդ սուրով խօսիլ: Քեզի նման թըշուառական, զիս իրեւ կնոջ գո՞ղ կ'ամբաստանես, դուն չէ՞ր որ Կատարինէի սիրտը ինձմէ յափշտակեցիր:

—Պատրաստ եմ, Օռով կոմս, բացադանչեց դարձած աչքերով և կարմրած դէմքով: Յանցանքը իմս չէ թէ ցարուհին բնակարանին մէջ մենամարտութիւն տեղի կ'ունենայ + + + այնպիսի մենամարտութիւն որ մեր երկուքէն մէկուն մահով պէտք է վերջանայ:

Երբ Փոթեմքին այս խօսքերը կ'ուսէր՝ միեւնոյն ատեն ինքզինքը կը պաշտպանէր Օռով կոմսի հարուածներուն դէմ:

—Բաժնուեցէք Աստուծոյ սիրոյն, բացադանչեց զեղեցիկ թրքուհին եւ ուզեց երկու կատաղի մարդոց մէջ մտնել:

—Փոթեմքին իշխան, չեմ ուզեր որ իմ պատճառաւ կեանքերնիդ վառքի մէջ գնէք... կ'աղաչեմ վերջացուցէք այս կոիւը:

—Մէկդի՛ գնացէք, ելլի պարոնուհի, մէկդի գացէք, ըսաւ Փոթեմքին: Ես կը խնդրեմ ձեզմէ, հեռացէք մեր սուրի հարուածներէն: Ցած արարած, կ'ուզես սուրդ սրտի՞ս խրել, ա՛ռ, առքեզի:

Փոթեմքին երեք անդամ Օռովի վրայ յարձակեցաւ, բայց սկ կոմսը ճարտարութեամբ ինքզինքը պաշտպանեց:

Սուրերը իրարու զարնուեցան, պարոնուհին աղաղակը լսուեցաւ պարասրանէն:

Ամէն ոք դէպի հոն վաղեց:

Կէս վայրկեան ետքը բոլոր հետաքրքիրնե-

րը դրան առջև լեցուած էին:

Շատերը ըսին.

—Այս եղածը պէտք է իմացնել զարուհին:

—Յարուհիին անունով կ'արգիւմ ձեզի մենամարտի:

—Պէտք է երկուքնէս մէկը մեռնի, գոշեց Օոլով։ Արդէն վաղուց ի վեր կ'ատեմ ձեզ այնպէս կ'ատեմ իբրև մահացու թշնամիս։

Այս ըսելով նորէն Փոթեմքինի վրայ յարձակեցաւ։

Զգաց Փոթեմքին որ ուժէ կ'իյնայ։

Օոլով շատ վարպետ էր մենամարտութեան մէջ, ուրիշ կերպով ինքը աւելի ուժեղ մարդ էր քան Փոթեմքինը։

—Ողորմած Աստուած, բացազանչեց գեղեցիկ կինը, որ Փոթեմքինի քովը կեցած էր, արդէն ուժը կը կորսնցնէ։ —Խնդրեմ Փոթեմքին իշխան, եթէ զիս կը սիրեմ՝ կռիւը թո՛ղ։ —Զեմ կրնար թողուլ, պատիւս վիրաւորուած է։

—Բայց կեանքը պատիւէն աւելի արժէքաւոր չէ դոչեց արևելցի կինը գրեթէ լալով, եթէ ըսեմ թէ փերստին պիտի գտնես քու ամէնէն սիրելիդ ամէնէն թանկարժէք դանձդ, այն ատեն այլ չես ձգեր կռիւը։

—Ո՛չ, ի՞նչ կը նշանակէ աս։ Ի՞նչ կ'ըսէք պարոնուհի։

կինը գրեթէ անգիտակից բացազանչեց։

—Թէ ես կլի պարոնուհիմ չեմ, Մէհմէտ Ալի փաշային կինը չեմ, այլ Վօրոն զով կլիզապէթը, որ քեզ միշտ սիրեց և յաւիտեան պիտի սիրէ։

Փոթեմքին քիչ մէկ կողմ նայեցաւ։ Բայց այս նայուածքը բաւական եղաւ որ թշնամիին սուրը իրեն հասնի։

Փոթեմքին զարհուրելի աղաղակով գետին ինկաւ։

Օոլովի սուրին ծայրը երիտասարդ իշխանին աչքը մտաւ ու արիւնը սկսաւ գետին հոսիլ։

—Զարկի, գոչեց Օոլով։ Յազթեցի իրեն, տեսէք արիւնը ինչպէս կը վազէ . . . ինկաւ . . . եւ կոր պիտի մնայ. . . այդ աչքով երբեք չպիտի տեսնէ։

Կոմսը սկսաւ ինդալ։

—Աս իմ թշնամին է, Փոթեմքին Ալեքսան արը, Օոլովի թշնամին, որուն երեսը յաւիտեան ըրած նշանս պիտի կրէ։ Ուզելով այսպէս ըրի, Մահը երջանկութիւն պիտի ըլլար իւրեն, թող ապրի և ամբողջ կեանքին մէջ իմ տուած նշանը իր վրայ մնայ։

Սև կոմսը սարսափելի քրքիջով մը սենեա. կը լեցուց, Յետոյ ամբոխին մէջէն ճամբայ բա. ցաւ գնաց։

Էլիզապէթ Փոթեմքինին վրայ ծռեցաւ :
Գլուխը գոգին մէջ առաւ, փափուկ բաղուկներով գրկեց և մհտաքսէ թաշկինակով սրբեց երեսին արիւնը :

—Ո՞հ ի՞մ սիրելիս, ըսաւ, դու միակ անձն ես զոր կը սիրեմ : Գարշելին յաջողեցաւ քեզ դժբախտ ընել, Բայց ոչ, Աստուած չի ձգեր որ այս աչքը կոյր մնայ :

Փոթեմքին այսո վէրքին ցաւը : Մոռցաւ իր սիրելի աղջկան ձայնը ականչին մէջ հնջեց : Անոր փափուկ բազուկները բալասանի պէս մեղմացուցին ցաւը :

Արդ վայրկեանին դուռը բացուեցաւ, եւ բոլոր բերաններէն լսուեցաւ .

—Նորին վեճափառութիւնը կու գայ :
Իրաւի Կատարինէ սեմին վրայ երեցաւ :

Տժգոյն, այլալած, ճերմկած շրթունքներով բովէ մը կեցաւ անշարժ, յետոյ Փոթեմքինին վրայ վազեց, և ծունկի եկաւ անոր մօտ :

—Ո՞հ, սիրելիս, ի՞նչ պատահեցաւ : Արիւն, արիւն : Ասուուած իմ + + + աչքը հանած են + + + ո՞վ ըրաւ այս, ո՞վ ըրաւ :

Հինգ անշամ կրկնեց «ո՞վ ըրաւ» և ոչ ոք համարձակեցաւ անունը տալ Օոլովի :

Այս վայրկեանին երբ Կատարինէ Փոթեմքինի մօտ եկաւ, իլիզապէթ մէկդի քաշուեցաւ, չուզեց մօտէն տեսնուիլ իր հին հակառակորդին :

Փոթեմքին չանդրադարձաւ որ ուրիշ բազուկներ կը գրկէին զինքը : Աչքերը փակած հազիւ շունչ կ'առնէր :

Ցարուհին արտասուեց : Ու բաւական ուշ հարցուց կրկին :

—Ո՞վ ըրաւ այս, պատասխանեց՝ ք + + , պատասխանի կը սպասեմ + + + Կ'ուզեմ գիտնալթէ ո՞վ ըրաւ :

Փանին վարչապետը որ վկայ եղած էր՝ մօտեցաւ ցարուհին եւ խոնարհելով ըսաւ :

—Նորին վեճափառութիւն, ցաւով կը լայտնեմ թէ պայտափի երկու բարձրաստիճան զինուորականները Օոլով և Փոթեմքին մենամարտեցան : Մենամարտի սկսողը Օոլովն էր, Փոթեմքինը ինքինքը պաշտպանել փորձեց, բայց չկրցաւ անոր հարուածէն ճողովրիլ և աչքը կուրսնցնելով գետին ինկաւ :

—Ո՞ւր է բժիշկը, հարցուց ցարուհին : Բժիշկի ետեւէն մէկը զրկեցի՞ք :

Անմիջապէս բժիշկին ետեւէն մէկը զնաց : Նոյն միջոցին Կատարինէ աշխատեցաւ որ աչքէն վաղած արիւնը դադրեցնէ : Փոթեմքինի շրթունքները այդ ատեն՝ արժեցան և կամաց մը մըմնշեցին :

—Էլիզապէթ, էլիզապէթ, քեզ կրկին կը գտննէ :

Ցարուհին լսեց այս ցած ձայնով ըսուած

խօսքերը: Եւ երբ դրան կողմը նայեցաւ՝ տեսաւ
որ բարձրահասակ մէկը կեցած էր:

Օռլով կոմսն էր:

Եթէ կէս մը գինով չըլլար, ապահով այս
ստորին գործը ընելէ ետք պիտի չնամարձակէր
Կատարինէի առջև կենալու:

Բայց բարեկամները չկրցան սև կոմսը ետ
կեցնել որ չվերադառնայ իր զոհին վրայ ծիծա-
դելու:

Պալատականները և տիկինները մէկ կողմ
քաշուեցան Օռլովէն, ինչպէս պիտի քաշուէին
ժանտախտէ բռնուողէ մը:

Գիտցան թէ սև կոմսին եւ ցարուհին մի-
ջեւ բուռն իօսակցութիւն մը տեղի պիտի ու-
նենայ ամէնքին կարծիքը այն էր որ ի՞նչ ալ
ըսէր ցարուհին պիտի ստիպուի ներել Օռլովի:

—Ո՞վ ըրաւ այս, կրկնեց ցարուհին երբ
Օռլովը տեսաւ:

—Եթէ նորին վեհափառութիւնը կ'ուզէ
հարցնել թէ ո՞վ պատժեց այս մարդը՝ —ըսաւ
Օռլով աներեսաբար մօտենալով —այն ատեն պի-
տի պատասխանեմ: Աս՝ Օռլով Գրիգորը ըրաւ և
իրաւունք ունէր ընելու:

—Երբէն ի վեր դատաւորի պաշտօն կը կա-
տարէք: Դուք յանցաւոր էք որովհետեւ գիտէք
թէ իմ ձմեռնային պալատին մէջ մենամարտի-
ւը արգիլուած է, և դուք Օռլով կոմս, գիտէք

այս օրէնքը եւ զայն ոտնակոխ ըրիք:

Ցարուհին վարչապետին դարձաւ:

—Փանին կոմս, ինդրեմ Օռլով Գրիգոր
կոմսին սուրը ա՛ո:

Օռլով գէմքը խոժոռած մէկ կողմ դարձուց,
կարծէք դիմազրել կուզէր ցարուհին հրամա-
նին: Փանին, որ Օռլովի ոխերիմ թշնամին էր՝
պաղարիւն շեշտով հրամայեց.

—Պր. կոմս, ինդրեմ սուրերնիդ յանձնե-
ցէք:

—Յանձնէ՛ սուրդ, փսփսաց Օռլով Ալեք-
սանդրը իր եղաօր ականջին, դժբախտ մարդ,
չե՞ս տեսներ որ ամէն բան կը կորսնցնես, չե՞ս
հասկնար որ գէթ ի ցոյցս պէտք է յանձնես:

Օռլով սուրը պատեանէն հանեց եւ կատա-
զի շարժումով մը վարչապետին տուաւ:

—Եւ հիմա, Օռլով կոմս, շարունակեց կա-
տարինէ առանց Փօթեմքին իր բազուկներէն հե-
ռացնելու, հիմա կը հրամայեմ ձեզի որ պալատս
երթաք և մինչև ցնոր տօրէնութիւն չհեռանաք
անկից:

—Ուրեմն գերի՞ եմ:

—Այո, գերի էք. ըսաւ կատարինէ հպարտ-
օրէն: Հիմակուհիմա ձեր պալատին մէջ, տեսէք
ձեզ ուրիշ տեղ չեմ բանտեր:

Օռլով ըրթները խածաւ; Ալեքսանդր եղաօրը
թւել ինկաւ եւ զայն սենեակէն գուրս հանեց:

Երբ երկու Օռլով եղբայրները դուռը հասան՝ յարգելի պալատական բժիշկին հանդիպեցան:

Պէն Ռոպէն Արքահամ ժամանակ չունեցաւ խոյս տալու Օռլովէն: Աև կոմոը այնպէս մը բժիշկին նայեցաւ որ կարծես ան գետին պիտի իյնար,

Բժիշկը այդ նայուածքին փոխարէն Օռլովին ետեէն ըսաւ.

Մօտերս էր որ գուշակեցի, Օռլով կոմս, թէ վրէժի ժամը պիտի հնչէ: Այդ ժամը ուշացաւ, բայց այսուհանդերձ եկաւ: Սյոօր միայն գերի մըն էք... բայց կարելի է որ քիչ ատենէն կախաղան բարձրանաք:

Ռուպէն առանց պատասխանի սպասելու՝ արագաբար ցարուհին մօտ գնաց:

—Սիրելի սժիշկ, նայեցէք այն վայրենին ինչ ըրած է, պէտք է փրկէք իմ ամէնէն անձնուէր Փոթեմքինը: Տեսէք այն աչքին մէջ, որով իր հայրենիքին և ցարուհիին վրայ հսկեց հաւատարմաբար, այդ աչքին մէջ խրած է սուրին ծայրը:

—Աստուած իմ. բացագանչեց ծեր բժիշկը այլայլած, թոյլ տուէք որ մօտէն քննեմ, արդեօք գիտութիւնը պիտի կարենա՞յ վերադարձնել աչքին տեսողութիւնը:

Կառարինէ հրամայեց հետաքրքիր հանդիպականներուն.

Ամէնքդ դուրս գացէք: Սպասեցէք բժիշկին քննութեան արդիւնքին: Եթէ արդիւնքը ուշախացուցիչ չըլլաւ գիտցէք որ բոլոր Ռուսաց տանը ինծի հետ սուգի մէջ պիտի մտնէ:

Ելիզապէթ որ մինչև հիմա բազմութեան մէջ ծածկուած էր՝ սահիպուեցաւ գաղտնօրէն լալով միասին դուրս ելել:

Սենեակին դուռը գոցուելէն ետք՝ Ելիզապէթ դրան ետև կեցաւ:

Ներսը խոր լուսութիւն մը տիրեց: Ապահով Ռուպէն բժիշկը հիւանդը կը քննէր: Սենեակին լուսութիւնը մի միայն երբեմն Փոթեմքինի հաւաչանքով կը խանգարուէր:

Ցանկարծ ցարուհին ըսաւ.

—Ծօքթօ՛ր... տօքթօ՛ր, ինչու չի խօսիր, ինչո՞ւ վրաս չի նայիր: Նայուածքը միւս կողմ կը գարձնէ..., ինչո՞ւ կուլայ Պէն Ռուպէն: Տեսայ որ արցունքի կաթիլներ սահեցան, ինչո՞ւ չի խօսիր:

Հրեայ գիտնականին ձայնը դողդղաց.

—Պէտք է ըսեմ նորին վեհափառութիւն, որ Փոթեմքին Սլեքսանդրը հրաշքով ազատած է մահուան վտանգէն: Եթէ սուրին ծայրը մէկ սանթիմէթրով աւելի խորը միբռնուէր՝ ըղեղին պիտի հասնէր՝ եւ այն ատեն ոչ ոք պիտի կարենար ազատել հայրենիքի ազատաբարին կեանքը:

— Ռւրեմն պիտի ապրի — հարցուց կատարին,
ուն, ո՞հ, Աստուած իմ, ես ի՞նչ պիտի ընէի եթէ
կեանքը վտանգի տակ ըլլար: Բայց ըսէք Պրա
բժիշկ, աչքը ի՞նչ պիտի ըլլար:

Պէն Ռուպէն Արքահամ տիրութեամբ պա-
տասխանեց:

— Աչքը... Փոթեմքին իշխանին ձախ աչ-
քը առ յաւէտ կորսուած է:

«Իշխանը ա՛լ պիտի չտեսնէ ձախ աչքով,
միայն Աստուած, որ երկնքի աստղերը կը վառէ.
միայն ինքը կրնայ աչքին լոյսը վերադարձնել:

ԳԼՈՒԽ 38

ԿԱՐՄԻՐ ԿԵՂԾԱՐՔ

Բժիշկին խօսքերը դուբուը մէկը գետին ձւ-
գեցին:

Բայց ո՞չ ցարուհին և ոչ բժիշկը չլսեցին
աղմուկը, որովհետեւ հիւանդով զբաղուած էին:
Ելիզապէթն էր գետին ինկնողը: Երբ լսեց
թէ Փոթեմքին մէկ աչքը կոյր պիտի մնայ՝ ցա-
ւն զգայազուրկ եղաւ ու մարեցաւ:

Բայց ո՞չ թէ անոր համար ցաւեցաւ որ իր
սիրահարը հաշմանդամ պիտի մնայ, ընդհակա-
ռակն ադ իրեն համար նախընտրելի էր, որով-
հետեւ ինք աւելի բուռն սէրով պիտի սիրէր:
Բայց երբ խորհեցաւ որ Փոթեմքին ինքը բոլոր

կեանքին մէջ տխուր պիտի ըլլայ մէկ աչքով
մնալուն համար, այդ ցաւն եւ որ ելիզապէթը
գետին տապալեց:

Ինկած ատենը ուրիշ դժբախտութիւն մ'ալ
պատահեցաւ, կարմիր մազերը որ կեղծ էին:
գետին ինկան և մէջ տեղ ելաւ իր իսկական շէկ
մազերը:

Դրան մօտ ոչ ոք կար, այդ պատճառաւ ոչ
ոք իմացաւ գեղեցիկ թրքուհին գետին վոռուիլը:
Պէտք է ըսել որ բժիշկին յայտարարութիւ-
նը Մեծն կատարինէն ալ այնքան տիրեցուց
որքան կլիզապէթը:

Ցարուհին քանի մը րոպէ անշարժ մնաց:
Ոչ մէկ շարժում չէր կրնար ընել: Յետոյ սկսաւ
լալ: Տաք արցունքներ սահեցան ցարուհիին աչ-
քերէն՝ գեղեցիկ վլիրաւորեալին դէմքին վրայ:
Փոթեմքինի բժիշկին քննութիւնը լրացած էր:

— Ինեղծ սիրականս, ըսաւ կատարինէ, ասկէ
կտք միայն մէկ աչքովդ պիտի տեսնես, միայն
մէկ աչքովդ պիտի նայիս քու կատարինէն.

«Իմ սէրս նախկին կրակով ռոցալառուած
է... քու հանդէպ ունեցած սէրս բնաւ չպիտի
պակսի, Գիշեր ցորեկ պիտի հսկեմ վրադ, պիտի
պաշտպանեմ սոսկալի թշնամիէդ:

Զդայնացած հառաչեց, ափին մէջ սեղ բեց
ձեռքը ու ըսաւ:

— Օւով Գրիգոր, ինձի հանդէպ ըրած ըս-

պառնալիքներուդ եւ չարութեանդ համար ներեցի քեզի, բայց Փոթեմքինի ըրածիդ համար երբեք պիտի չներեմ։ Քու գերեզմանդ դունքու ձեռքովդ փորեցիր.

Բժիշկը ըստւ։

—Նորին վեհափառութիւն, թող առւրինդրեմ, ձեր առողջութեան համար դադրեցուցէք լալը։ Պէտք է վիրաւորեալը պառկեցնենք որպէսզի աչքը մաքրեմ։

Ցարուհին՝ բացագանչեց.

—Սյո՛, Պ. բժիշկ, ձեռքէդ եկածը ըրէ։ Ո՞ւ է տեղ մը չկա՞յ որ աչքին լոյս տայ.

—Չկայ. գոհ պիտի ըլլանք եթէ միւս աչքը ազատենք։

Կատարինէ անմիջապէս դէպի դուռ վազեց ծառաները կանչելու եւ հիւանդը ննջասենեակ փոխադրելու համար։

Դուռը բացաւ։

Բայց այդ վայրկեանին երբ դուրս ուզեց ելլեւ՝ ոտքը մարմնի մը զարնուեցաւ։

—Ո՞վ է այս, բացագանչեց ահաբեկած։

Եետոյ գետինը պառկող կնոջ վրայ ծռեցաւ։

—Մարած կին մը, այո, Մէհմէտ Ալիին գեղիկ կինը, որը թատրոնին մէջ տեսայ։

Ցարուհին գետինը տեսնելով կարմիր մազերու խուրձը։

—Բայց աս ի՞նչ է . . . թրքուհին հրաշալի մազերը կեղծ են։

Կատարինէ մօտէն քննեց մարած կինը։ Անմիջապէս դէմքը մթնցաւ եւ բացագանչեց։

—Ի՞նքն է, ո՞հ, ինքն է. Վորօնզով ելիզապէթը, Արդեօք իմ այս ոխերիմ հակառակորդը երբեք գերեզման պիտի չմտնէ, ի զո՞ւր թունաւորեցի զինքը և իր դիակը ոոքերուս տակ տեսայ. ո՞հ, միշտ կ'ապրի։ Ուրեմն կեղծուած եկած էր որ Փոթեմքինը նորէն ձեռքէս յափըշտակէ։ Ո՞հ, հիմա ամէն բան կը հասկնամ։ Ո՞ճ, նորէն ձեռքս ինկար, բայց այս անգամ պիտի չկարենաս ազատիլ։ Ուրեմն Սուլթանին գանձապահ Մէհմէտ Ալին ալ հասարակ խարերայ մըն է։ Այս գիշեր իր հաշիւն ալ պիտի տեսնեմ։

Կատարինէ սրահին մէջ ծառայի մը հանդիպեցաւ, հրամայեց անոր որ ուրիշ ծառաներ կանչ։ Ութը հատը միասին եկան,

—Երկու հոգի թող այս մարած կինը իմ ննջասենեակը տանին, վրան հսկեն որ չփախչի և միւսներն ալ ներս զան Փոթեմքին իշխանը իր ննջասենեակը փոխադրեն։

Հրամանը գործադրել սկսան ծառաները։ Իշխանը անկողնին վրայ պառկեցուցին ու զգեստները հանեցին։

Սյու միջոցին ցարուհին Փաշչէք պարոնին հոսէն մէկը զրկեց, ինչպէս գիտեն մեր ընթերցողները Փաշչէք Փեթերսպուրկի ոստիկանապետն էր։

Բարի Փաշչէքը ակամայ եկաւ, որովհետեւ
գիտէր որ Կատարինէ այսպիսի հրաւէրներ մի-
այն այն ատեն կ'ընէր իրեն երբոր ցարուհին
անարդար պատիժ մը կ'ուզէր տալ մէկուն:

Ցարուհին առանց Փաշչէքի յարգալից բա-
րելին ուշադրութիւն ընելու՝ բարկացած ըստւ.

—Փաշչէք պարոն, երբ զնահատելով ձեր
գործունէութիւնը՝ ձեղ պարոնութեան աստիճա-
նով պատուեցի՝ չէի կարծեր որ դուք անհոդ
պիտի ըլլաք ձեր պաշտօնին մէջ,

—Նորին վեհափառութիւն, բացագանչեց
Փաշչէք:

—Լոեցէք, +

—Բայց նորին վեհափառութիւն, ի՞նչ ըստի ես:

—Անմիջապէս պիտի ցուցնեմ որ կամ յան-
ցաւոր էք և կամ ապուշ:

—Բայց նորին վեհափառութիւն:

—Տեսա՞ր այն կարմիր մազերով կինը որ
այս իրիկուն պարարահին ամէնէն գեղեցիկն էր.
—Տեսայ նորին վեհափառութիւն:

—Եւ ո՞վ է այդ կինը:

Կատարինէ այս հարցումով կ'ուզէր լսել թէ
ի՞նչ պիտի պատասխանէ ոստիկանապետը:

—Բնականաբար տեսայ այդ կինը, նորին
վեհափառութիւն, և անոր աննման գեղեցկու-
թեան վրայ հիացայ:

—Քեզի պէս այնքան կարճատեսը ուրիշ
կերպ չի կրնար պատասխանել:

—Բայց նորին վեհափառութիւն:

—Ուրեմն, եթէ այդքան անոր գեղեցկու-
թեան վրայ հիացաք, ըսէք նայիմ, ով է այդ
կինը:

Փաշչէք հպարտ կեցուածքով մը պատաս-
խանեց.

—Նորին վեհափառութիւն, այդ կարմիր
մազերով կնոջ մասին հարկ եղած բոլորը գիտեմ:
—Բոլո՞րը:

—Այո:

—Ո՞վ է ուրեմն:

—Թուրք կին մըն է:

—Եւ ո՞վ է ամուսինը:

—Մէհմէտ Ալի փաշա կոչուած մէկը, որ
Սուլթանին գանձապահը եղած է:

—Այս ամէնը ո՞ւսկից գիտէք:

—Փաշային վկայաթուղթերը տեսայ:

Կատարինէ սրտնեղած պատսսխանեց:

—Ուրեմն դուք այդ թուղթերուն վրայ ձեր
ողորմելիութիւնը կարդացեր էք:

—Բայց + + ինչո՞ւ... նորին վեհափառու-
թիւն, Ծերը խարերայ մէկը չ'երեւոր:

—Կ'ուզեմ գիտնալ սակայն թէ ինչո՞ւ այդ
ծերը Վորոնզով էլիզապէթը կեղծ մազերու տակ
իրը թրքուհի մը կը ներկայացնէ:

Գահ եւ Սէր

—Վո՞ւս բոնուս զովուս էլիզապէթ, կակա-
զեց Փաշէք ամրող մարմառվը դողդուլով : Յե-
տոյ բո որովին պաղարիւնութեամբ շարունակեց.

—Բայց նորին վեհափառութիւն անշուշտ
չէք աւատար որ յդ գեղեցիկ թրքուհին նոյն
իսկ ո՛ւ է յարաբեռութիւն ունեցած բլայ Վո-
րոնզգ էլիզա ութիւն հետ, որ ատեն մը ձեզի
դէմ ըմբռոստացաւ :

—Զե՞ս հասկնար, այդ իւ քուհին ինքը Վո-
ռոնզով կրապէթն է կ'ըսեմ:

—Բայց Վորոնզով էլիզապէթը չթունաւո
րեցի ք ես ձեռ, ովս չթաղեցի՞ :

—Ինչպէս թէ թաղեցիր, ան երկրորդ ան-
գամն է որ իմ դէմ կ'ելէ : Կը հրամայեմ ձե
զի, անժիջապէս Մէհմէտ Ալի փաշային տունը
դացէք և ամէն միջոցներով հաւկցէք թէ ո՞վ է
այդ մարդը : Նոյն իսկ այս գիշեր կ'ուզեմ զիտ
նալ թէ ո՞վ ծածկուած է այդ թուրք անունին
տակ

—Անմիջապէս, բսաւ Փաշէք :

—Եւ եթէ, Մէհմէտ Ալի փաշային անունին
տակ կեղծ մէկը գտնենք՝ այն ատեն երեք հոքի
Սիպերիա պիտի աքսորեմ :

—Ով է երրորդը նորին վեհափառութիւն :

—Դառնալէդ ետք կ իմանաք :

—Փաշէք իոնարհութիւն ընուլով մեկնեցաւ:
Հաղիւ թէ գուռը գոցեց ու հեռացաւ Փա-

շէք՝ կատարինէ քրքիջով մը ըսաւ .

—Երրորդ աքսորականը զուն պիտի ըլլաս...
Այս վայրկեանին զուռը զարկին՝

Ծառայ մը ներկայացաւ :

Թայտարարեց թէ իշխանը արթնցած է և
կ'ուզէ զինքը տեսնել,

Կատարինէ բոլոր իր մտածումները յէկդի
թողուց : Մոոցաւ Վորոնզով էլիզապէթը, Մէհ-
մէտ Ալի փաշան, մոռցու ամէնքը

—Կու գամ սիրելիս մրմնջեց ցարուհին դէ-
պի իր սիրականին բնակարանը ուղղուելով :

—Կու գամ անուշիկո, և մինչեւ լոյս ան-
կողինիդ քով կը մնամ :

Եւ երբ կատարինէ ննջասենեակ հասաւ
ուր իշխանը գունատ և աչքը կապած պառկած
էր՝ Պէն Ռուպէն Ապրահամ ցարուհին ընդա-
ռաջ եկաւ :

—Նորին վեհափառութիւն, իշխանը իր տե-
սողութիւնը կորսցուցած է, բայց աչքը փրկե-
ցինք: Երբէք այս աչքով պիտի չտեսնէ, բայց,
կրնամ վսահացնել որ ոչ ոք պիտի անդրադառ-
նայ թէ իշխանը այդ աչքով չի տեսներ,

Կատարինէ ուրախ դէմքով մը ձեռքերը
երկինք բարձրացնելով բացագանչեց.

Աստուած իմ, չնորհակալ եմ քեզի :

ԳԼՈՒԽ 39
ԴԵՊԻ ՍԻՊԻՐԻԱ

Շքեղօրէն յարդարուած աշխատութեան սենեակին մէց գրասեղանին առցե նստած էր Մէտ Ալի փաշա որ ուրիշ մէկը չէր բայց եթէ մեզի ծանօթ Գաց Արօնը, Առուսաստանի ամէնէն հարուստներէն մէկը, Գացը հաստ զիրք մը կը կարդար և այնքան անո՞ր մէջ խորասու զուած էր որ չէր ալ զիտած թէ ժամը քանիին հասածէ:

Թէւ ժամը երկուքը անցած էր արդէն:

Եւ երբ ատեն մը ժամացոյզին նայեցաւ և տեսաւ որ երկու քը անցած է՝ ըստ ինքն իրեն.

—Որդէն ատենը ուշ է, և գեռ ինք վերադարձւ ու եռ միշտ պարահանդիսն է որ շատ դժուարութեամբ ձգեցի, Անկից միայն կը վախեմ որ չըլլաւ թէ ինքին բը ժատէ, Վա՛, եթէ մեր դիմակները վար իյնո՞ն:

Գաց Արօն անհանգիստ՝ ոտքի ելաւ և վեր վար պտուիլ սկսաւ.

—Բայց չեմ կարծեր որ պէտք է մտատան ջուիմ էլլիին համար, ան այնքան ճարպիկ է, այնքան խելացի այնպիսի կին՝ որուն մարդ կընայ վատահիլ:

Ծեր հրեան մորուքը շոյելով շարունակեց իր մենախօսութիւնը.

—Ալխարիը կը կարծէ թէ իմ կինն է, Բոի

իրեն, ահաւասիկ դրամ, ըրէ՛ ինչ որ կ'ուզես: Օրուան մէջ, ի ցոյցս մարդկան շուալլ է, որովհետեւ թուրք կին մը այդպէս պէտք է ըլլայ. րայց, երեկոյ ինքզինքը կը հաւաքէ և կը դառնայ իսկական պարկեցա աղջիկ մը:

Ո՞հ, օր մը չէ օր մը այս Փոթեմքինը պիտի լքէ ցարուհին և կնութեան պիտի առնէ այս աղջիկը, ամրող կեանքին մէջ պիտի չկարենայ փոխարինել բոյոր այն տառապանքները որ կը երեն համար Վորոնզով էլիզապէթը:

Ծեր հրեան նորէն գիրքը ձեռ առաւ: Այդ ատեն գուրսէն զանգակը այնքան ուժով քաշեցին որ ձերը վճռեց:

Էլլի չի կրնար ըլլալ, ո՞վ է արդեօք: Քեչ ետք պալատի ծառաներէն մէկը ներս մտաւ ու ըստաւ.

—Նորին վեհափառութիւն կատարինէ ցարուհին զրկեց զիս որպէս զի իմացնեմ թէ ձեր տիկինը յանկարծակի մարեցաւ և ցարուհին կը խնդրէ որ ինծի հետ անմիջապէս պալատ հրամէք:

Երբ պալատ մը հասան՝ ծառան զինքը սենեակ մը առաջնորդեց. Կեղծ փաշան հազիւթէ ներս մտաւ՝ երկու արարներ վրան յարձակեցան ու ձեռքերը կապեցին և մէկը ապտակ չը զարնելով երեսին ըստաւ.

—Մէհմէտ Ալի փաշա, փառքիդ վերջը հասած է, հիմա, ո՞վ ես:

—Մէհմէտ Ալի փաշան եմ :

—Դուս ո՞չ թուրք ես և ոչ ալ փաշա, այլ
սա Վորոնցով էլլզապէթի պաշտպանն ես:

Փաշէք պարոնն էր Գաց Արօնի դիմացինը :

Ոստիկանապետը անմիջապէս կառք մը հը-
րամայեց որպէս զի կեղծ փաշան ձմեռնային
պալատը ցարուհին տանի:

Փաշէք ոստիկանապետը երբ Գաց Արօնը
ցարուհին աշխատութեան սենեակը առաջնոր-
դեց՝ Կատարինէ հանդարտ շարժումով ոտքի ե-
լաւ :

Փաշէք Կատարինէին մօտենալով խոնար-
հութիւն մը ըրաւ :

—Նորին վեհափառութեան հրամանը գոր-
ծադրելով պատիւ ունիմ՝ ձեր ունկնդրութեան
յանձնելու կեղծ Մէհմէտ Ալի փաշան, որ մեր
երկար ժամանակէ ի վեր փնտուած Պետրոս ցարի
պանքիեռ Գաց Արօն է :

—Գաց Արօն, եթէ կ'ու զես կեանքդ փրկել՝
պատմէ տեսնենք ինչպէս ծանօթացար Վորոնցով
էլլզապէթին :

—Խոստովանելիք բան մը չունիմ նորին
վեհափառութիւնն, հաստատ գիտեմ թէ մահուան
պիտի դատապարտէք զիս, պատրաստ եմ պա-
տիժս սիրով տանելու :

Կատարինէ աւելի կատղեցաւ :

—Լաւ որ այդ դու ինքդ կ'ըսես, զբաղ-
ելու ժամանակ չունիմ :

Ապա դառնալով իր շուրջիններուն ըսաւ.

—Հոս առաջնորդեցէք երիտասարդ կինը,
անոր հետ կ'ուզեմ խօսիլ :

Քանի մը վայրկեան վերջը էլլզապէթը
ներս բերին :

—Դուրս ամէնքդ ալ պոռաց կատարինէն,
հոս միայն թող Փաշէք մնայ, Գաց Արօն դուն
ալ հոն պատին տակ կ'եցիր :

Ծառաները և զինուորները դուրս ելան, կա-
տարինէն էլլզապէթին մթեցաւ :

—Դու ես Վորոնցով էլլզապէթը, ըսաւ դո-
դացող շրթներով և այրուող աչքերով սկսաւ
վերէն վար ։ ափել երիտասարդ աղջիկը :

—Ռուսիոյ ցարուհին պէտքը չունի այդ
տեսակ հարցում ուղղելու ինձի, որովհետեւ մեծ
ցարուհին ասկէ առաջ ալ հանդիպած է ինձի հետ
ո՞չ թէ մէկ այլ երկու անգամ, նախ երբ զիս
թունաւորել կ'ուզէր, երկրորդ՝ մենամարտին.

—Երկու անգամ ալ ետ տուի կեանքդ, պո-
ռաց կատարինէ բարկացած :

—Ա դար չէք. նորին վեհափառութիւնն,
դուք չէիք որ ետ չնորհեցիք իմ կեանքը, այլ՝
Աստուած, այն բարի Աստուածն էր որ երկու
անգամ քու մութ ծրագիրդ անկատար թողուց :

Կատարինէ կիրքով մը գլուխը վեր բարձ
րացուց :

—Պիտի տեսնենք թէ այդ քու Աստուածդ

Կրորդ անգամ ալ պիտի կարենա՞յ փրկել քու կեանքդ :

—Աստուծոյ կամքին ոչ ոք կրնայ հակառա կիլ :

—Ի՞նչ պիտի կրնայ ընել քու Աստուծածդ , թշուառական , գոչեց ցարուհին ոտքը գետին զարնելով :

Գիտակից աղջկան ծով աչքերը սկսան փայ լի կերքէն ,

—Հրամայեցէք որպէսզի անմիջապէս դոր ծաղրեն ինձի համար որոշած պատիճդ , բայց հաստատ գիտեմ թէ այս անգամ ալ Աստուծ չպիտի լքէ զիս , և մեր երկութին մէջ երկար ատենէ ի վեր գոյութիւն ունեցող կոիւէն ես պիտի ելլեմ յաղթական :

Կատարինէն առանց պատասխանելու գըրասեղանին մօտեցաւ եւ հոն պատրաստ հրաման մը ստորագրելով զանգակը հնչեցուց :

Փանին նախարարապետը մտաւ ներս :

—Նախարարապետ , ըսաւ Կատարինէ պաշտօնական շեշտով մը . ահա ձեզի կը յանձնեմ երեք աքսորականներու համար ստորագրուած հրամանագիրս , ասոնցմէ երկուքը ցմահ Սիպերիոյ ստորին հանքերուն մէջ շղթայակապ աշխատելու դատապարտած եմ , ի իսկ երրորդը իր պարտականութիւններուն մէջ թերացող կարեւոր պաշտօնեաներէս մին է և որ տասը տարուայ

համար Սիպէրիա աքսորի դատապարտած եմ : Բայց կը հրամայեմ որ այս երրորդն ալ Վորոնզով ելիզապէթին և Գաց Արօնին հետ ճամբայ ելլէ դէպի Սիպէրիա :

—Նորին բարձրութիւն , կրնա՞նք իման ոլ երրորդին անունը , ըսաւ Փաշէք ոստիկանապետը :

—Այս յանցապարտը որը 10 տարուայ աքսորի արժանացած է Պարոն Փաշէք կը կոչուի , Փեթիրսպուրկի ոստիկանապետը :

Փաշէք խուլ ճիչ մը արձակեց , աչքերուն մէջ անբացատրելի վախ մը երկցաւ :

—Նորին վեհափառութիւն ... նորին վեհափառութիւն :

—Այս , գուն ես երրորդը , թշուառական պարոն Փաշէք , գոչեց Կատարինէ աւելի կատղած :

Ոստիկանապետը լալով կատարինէին ոտքելուն վաթթուեցաւ և գթութիւն կ'աղերսէր :

—Այեւս թող կորսուին աչքիս առջեէն այս ապերախտները , Փանին նախարարապետ , դուք էք պատասխանատուն , եթէ այս երեք աքսորականներէն մին ալ վախչի , Սիպէրիայի ճամբարէն , նամանաւարդ եթէ Վորոնզով ելիզապէթը յաջողի վախչի , կեանքովնիդ կը վճարէք պարոն նախարարապետ , կը հասկնա՞ք :

Փանին իբր պատասխան խոնարհութիւն մը ընկ ելով դէպի դուռ գնաց և ներս կանչեց դուռ

ուս սպասող պահակ գիշուորները : Փանին հրահանքին վլայ պահակները նսխ Փայէքը և Գաւթը ձերբակալեցին . և երր էլիզապէթին մօտեցան , աղջիկը ետ քաշուելով պաշտպանողական դիրք բռնեց :

—Մի շղթայէք զիս , առանց ատոր ալ պիտի հետեւիմ ձեզի ըսաւ անվախ ճայնով մը : Բայց ես դեռ ետ պիտի վերագառնամ . եթէ նոյն իսկ դժոխք ալ առաջնորդէք + կատարինէ , երր ժամս հասնի դարձեալքու առջեւդ պիտի կենամ , և պիտի շարունակեմ կէս ձգած մրձումս , պիտի կռուիմ քեզի հետ ինձմէ յափշտակած երիտասարդին համար , և մեծ է հաւատքս թէ օր մը դարձեալ պիտի տիրանամ իմ իրաւունքներուն և սիրած երիտասարդիս :

Այս խօսքերէն վերջ էլիզապէթը գլու խը բարձր բռնած հերոսուհիի մը պէս հետեւցաւ զինեալ պահակներուն :

Գերիներուն հեռանալին վերջ կատարինէն դարձեալ գրասեղանին առջև անցաւ , մէկ ձեռքով ճակատը սրբեց իսկ միւս ձեռքը սրտին տարաւ :

—Օռլովը պէտք է անպատիժ չձգեմ + բայց ի՞նչ տեսակ պատիժ կրնամ տալ անոր . Օռլովի պատիժը այնքան դիւրին բան ալ չէ Ռուսիոյ սիւնն է այն և ահագին պալատականներ ունի իր կողքին , այս մտածումներով , արձեալ ոտքի

ելաւ և սկսաւ շրջիլ սենեակին մէջ : Կէս ժամ վերջը Փանին դարձեալ ներս մտաւ :

—Ի՞նչ նորութիւն , սիրելի Փանին , հարցուց կատարինէ դէպի նախարարապետը քայլ մը առնելով :

—Գերիները բանտարկել տուի և վաղը պիտի մեկնին դէպի Սիպերիա . բայց անոնց համար չեկայ որ իմ ցարուհիս հանգիստը վրդուեմ :

—Ուրեմն ուրիշ ըսելիք մ'ունիք , սիրելի Փանին :

—Այո , նորին վեհափառութիւն , աւելի կարեւոր լուր մը ունիմ հաղորդելիք : Բուկաչովը ինդրած է որ բարեհաճիք զինքը ունկնդրութեան ընդունիլ , շատ կարևոր լուրեր ունիմ ձեզի հաղորդելիք :

—Արդեօք այդ ապստամբը այդ պատրուակով ներում պիտի խնդրէ իսձմէ , թէ չէ իսկապէս կարեւոր բաներ մը ունի ինձի հաղորդեմք , ի՞նչ է ձեր կարծիքը Փանին կոմս :

—Բուկաչովը բոլոր սրբոց վրայ երդում տուած է որ ըսելիքները շատ կարեւոր գաղտնիքներ են , ըստ իր յայտարարութեան , իսկական ապստամբը ինքը չէ , ուրիշ մը ստիպած է որ կեզծ ցար ձեւանալով քեզի դէմ պատերազմի :

—Ուրիշ մէկը :

—Այո , դեռ աւելին՝ անոր ըսածին համա-

Ճայն՝ այդ մարդը գազաք ալ չէ, այլ նորին վեհափառութեան ծառայող ոռւս մը:

Կատարինէն գունստեցաւ, քանի մը վայրկեանմտածելէ վերջ ըսաւ.

—Նատ լաւ, համաձայն եմ որ ունկնդրութեան ընդունիմ Բուկաչովը, հրամայեցէք անմիջապէս Փանին կոմս, որպէսզի ամենաարագավազ երկու ձիեր լծեն կառքիս, եւ անմիջապէս Պողոս Պետրոս բանտը տանին զիս:

Փանին դուրս ելաւ:

Կատարինէն դարձեալ առանձին ժնալով կը մտածէր:

—Ո՞հ, որքան երջանիկ պիտի ըլլայի եթէ այդ մարդուն անունը Օռլով ըլլար, այն պտեն իմ և իմ սիրելիիս փոխվրէժը գործադրուած պիտի ըլլար թէկ Փոթեմքինը իր մէկ աչքը կորսնցուց, բայց եթէ Բուկաչով իր անունը տայ, ինք բոլորովին պիտի վերնայ Ռուսիոյ պատմութեան մէջէն:

ԳԼՈՒԽ 37

ՊՕՂՈՍ ՊԵՏՐՈՍ ԲԱՆՏԻՆ ՄԷՋ

Բանտի գետնայարկ նկուղներէն միուն մէջ բանտարկուած էր Բուկաչովը, ընկճուած մարդը բոլորովին փոխուած էր, այնպէս որ աւելի վայրի կենդանիի մը կը նմանէր: Բանտապահը կերակուր սերած էր Բուկաչովին եւ ձի, դուրս ելելու վրայ էր երբ երկու անծանօթներ նշմարեց նկուղին երկսթեայ ձողերով դուռին առջև: Երկու վանականներ էին անոնք մոխրագոյն երկայն կապանքներ հագած, որոնք Բուկաչովի նկուղը մտան բանտապահ սպայի մը առաջնորդութեալի:

Բուկաչով անտարբեր մնաց իր վիճակին մէջ, կարծու չէր նշմարած օտարականներուն մուտքը իր նկուղին մէջ, գլխիկոր նստած էր տախտակէ նստարանին վրայ՝ իր սովորական դիրքով: Յանկարծ ձեռքի մը ծանրութիւնը զգաց ուկրուուներուն վրայ: Բուկաչով գլուխ իր վեր բարձրացուց, բարձրահասակ կրօնաւոր մը տեսաւ գըլիուն վերեւ: ուրիշ մ'ալ աւելի հեռու կեցած:

—Բուկաչով ըսաւ վանականը, քեզի հետ տեսակցելու եկած ենք:

—Ինչպէս որ եկաք այնպէս ալ կրնաք ետ վերադառնալ, ես մահուան դաստապարտուած բանտարկեալ մըն եմ, և կրօնաւորներու հետ գործ չունիմ

— Բուկաչով, դուն չես գիտեր թէ որո՞նք
են քեզի հետ խօսիլ ուզողները, ուշադ
բութեամբ նայէ մեզի:

Հեռուն կեցով վանականն ալ մօտեցաւ
Բուկաչովին, եւ երբ ասոնք իրենց դէմքերը
ծածկող վեղարը մէկ կողմ նետեցին՝ Բուկաչով
վարի շարժում մը ըրաւ բացադանչելով:

— Կատարինէն + + + Աստուած վկայ կատա-
րինէն է:

— Այս ես եմ. ըստ Կատարինէն եւ ան-
գախ կերպով բոլորովին մօտեցաւ դատապարտ-
եալին:

— Դո՞ւն կանչած էիր զիս Բուկաչով,

Բուկաչով կը դողար ցրտահար տերեւի մը
պէս:

— Բուկաչով, եկած եմ նախքան մահդ քե-
զի ունկնդրելու համար, քանի որ դուն այդպէս
փափաքած էիր: Խօսէ՛, դադաք, բայց առանց
ստելու:

— Մեծդ ցարուհի, չեմ ուզեր ձեզ խաբել,
ճշմարտութիւնը կ'ուզեմ ըսել, որովհետեւ այդ-
պէս կը բազծայ հոգիս+ որպէսզի մահէս առաջ
դուք ալ գիտնաք իմ սոսկալի գաղտնիքս:

— կրնաս խօսիլ:

— Փօխվրէժ կ'ուզեմ առնել այդ մարդէն
որը զիս դժբախտութեան գիրկը գլորեց, ցարու-
հիս, ես խարուած զոհ մըն եմ: Աստուծոյ վրայ

կ'երդնում որ ես չեի խանուան այլ + + +

— Անուանէ՛ այդ մարդը, որ պատճառ
դարձաւ քու թշուառութեանդ, և հազարաւոր
ամեղներու արիւնահեղութեան:

Բուկաչով լուռ մնաց.

Բուկաչով, խօսէ, և պիտի տեսնես թէ ցա-
րուհին գիտէ վարձատրել ճշմարտախօսները:

Բուկաչով քայլ մը ետ առնելով քանի մը
վայրկեան ես անձայն մնալէ վերջ յանկարծ ը-
սաւ.

— Օոլով Գրիգորն է քու գաղտնի թշնա-
միդ:

Ուրախութեան ճիչ մը արձակեց կատարի-
նէն. այնքան յուզուած էր դատապարտեալին
յայտարարութենէն: Կատարինէն իր յուզումը
զսպելով Փանին նախարարապետին կողմը դար-
ձաւ:

— Կոմս Փանին, դուք ալ իմացա՞ք այդ
անունը:

— Իմացայ նորին վեհափառութիւն, և կը
յուսամ թէ Բուկաչովի յայտարարութիւնը մեծ
բախտաւորութիւն պիտի բերէ Զերդ գահին եւ
ամբողջ Ծոլսիոյ վրայ:

— Ինչո՞ւ Փանին կոմս:

— Որովհետեւ քանի կը ճանչնամ ես այդ
մարդը՝ միշտ ալ վտանգաւոր եղած է մեր կայս-
րութեան եւ հայրենիքին, ժամանակը հասած է

որ հեռացնէք զայն ձեր շրջանակէն :

— Համաձայն եմ ձեզի կոմս, բայց կրնա՞ք ըսել թէ ինչ միջոցներով :

— Նախ հարկաւոր է Բուկաչովը ունկնդրենք :

— Լաւ ուրեմն կոմս, բայց վկաներ ալ պէտք են որպէսզի Բուկաչովին ըսածները գրի առնելով անոնց ալ ստորագրել տանք :

Փանինը դուրս ելաւ վկաներ բերելու, — մինչ Կատարինէն նկուղին մէջ կ'երթեւեկէր ջղային դրութեան մէջ :

Երբ Փանինը բանտապահ քանի մը սպաներու ընկերակցութեամբ ներս մտաւ՝ Կատարինէն անոնց դառնալով ըսաւ :

— Պարոննե՛ր, սոսկալի յայտնութիւններ պիտի լսենք այս դատապարտեալին բերանէն, բայց երդուընցէք որ այս նկուղին մէջ լրսածնիդ երբեք մէկու մը չպիտի յայտնէք :

Սպանները խոնարհութիւն մը ըրին ի նշան հաւատարմութեան :

Բանտապահ, Բուկաչովի շղթաները քակէ՛, եւ թոյլ տուր որ քանի մը վայրկեան ազատ զգայ ինքզինքը :

Նոյն վայրկեանին Գաղաքի ձեռքերը եւ ոտքերը ազատեցան ծանր շղթաներէ, ունկնդրութիւնը սկսաւ Փանին կոմսի ղեկավարութեամբ:

Բուկաչովը ամէն ինչ խոստովանեցաւ, արտակարդ հանդարժութեամ մը : Ունկնդրու-

թիւնը մօտ մէկ ժամ տևեց, և երբ լրացաւ, Փանինը, պաշտօնական կերպով՝ հարցուց :

— Բուկաչով կը պահանջեմ նաև որ վկաներու ներկայութեան յայտնէք թէ քիչ առաջուած լրած խոստովանութիւններդ բռնութեան տակ ըրիր թէ քու ազատ կամ քովդ :

— Ոչ ոք ստիպած է ինձի գաղտնիքս յայտնելու, ես ինքնարերաբար խոստովանեցաւ, որովհետեւ կ'առեմ Օւլով Գրիգորը եւ միակ բաղձանքս է որ ինք ալ գտնէ իր արժանի պատիժը :

— Այս ատեն, Բուկաչով, ստորագրէ յայտարարութիւնները :

Բուկաչովը զրիչը ձեռքը առաւ, բայց իր անունը չգրեց, որովհետեւ զրել չէր գիտեր, երեք հատ խաչ գծեց ստորագրուելիք տեղը՝ եւ այդ խաչերուն վրայ կոխեց բթամատը : Ներկայ սպաններն ալ ստորագրեցին, Կատարինէն իր նըստած աթոռին մէջ շտկուելով յայտարաբեց :

— Բուկաչովի մահուան վճիռը երեք՝ ամիս ևս կը յետաձգեմ եւ պէտք չէ զայն տանջանքներով մեղցնել, այլ կանոնաւոր գնդակահարութեամբ, երբ մահավճիռի նոր պայմանաժամը կը լրանայ :

Բուկաչովը մէկ կողմդարձուց իր դէմքը առանց չնորհաչալութեան բառ մը իսկ արտասանելու :

Կատարինէ Փանինի ընկերակցութեամբ իր ձմեռուայ պալատը փոխադրուեցաւ :

ԳԼՈՒԽ 38
ԱՐԴԵՅԻ Ո՞Վ ԵՆ ՄԱՌԵՐ

Մայրաքաղաքին եղ փողցներէն միուն մէջ
քանի մը շարաթէ ի վեր ամուսն ցած զոյտ մը
կր բնակէր : Դրացիները երկար ժամանակ կ'ցան
հասկնալ ասոնց իսկութիւնը, եւ ի՞նչ զործով
զրադուելին, Այրի կնոջ մը մօտ և կու կահա-
լորուած սենեակներ վարձած էին, և քառուած
կեանք մը կ'ապրէին : Կինը երիտասարդ եւ զե-
ղեցիկ էր . ամուսինը շատ քիչ անդամ կ'երեար
փողոցը, բայց ով որ կը տեսնէր զայն գեղեցիկ
կնոջ արժանի ամուսինը կ'անուանէր,

Երբեմն սպիտակ եւ երկայն մօրուքով ծեր
մարդ մը կ'այցելէր ասոնց :

Երեկոյ մը թէյի սեղանը պատրաստած էր
գեղեցիկ կինը, ամուսնոյն հրամցնելով կար-
կան դակներ՝ եւ ինքը ախուր դէմքով մէկ կողմ
քաշուեցաւ :

— Ի՞նչ ունիս Օլկա, ըսաւ ամուսինը, ին-
չս չես սպառեր թէյէն և կարկանդակներէն :

— Միրովիչ, պատասխանեց Օլկան քիչ մը
մօտենալով, կը վախնամ թէ այս գիշեր գըժ-
քախութիւն մը պատահի հօրս

Գիտենք արդէն թէ Միրովիչ և Օլկան այլես
այր և կին են, իսկ ասոնց այցելող ծերունին՝
Վօրոնզով Պետրոսն էր Ելիզավէթի մեծ հայրը,

Երկար տատամսու մներէ վերջ Վօրոնզով եւ Օլ-
կան որոշեցին Փեթերսպուրկ հաստատուիլ, թէ և
գիտէին որ երկուքն ալ կը փնտուէին ոստիկա-
նութենէն :

Օկա ամէն գնով կ'ուզէր իր հօրը հետ
հաշտուիլ, բայց մայրաքաղաք հաստատ-
ուելուն պատճառը բոլորովին այս ալ չէր,
կրնար հրաժարիլ այն գաղափարէն, թէ այլես
իր փոքրիկ կատարինէն չպիտի տեսնէր :

— Միրովիչ, կ'ըսէր շատ անգամ Օլկան,
երբեք պիտի չիրականանայ մեր երջանկութիւ-
նը, քանի որ մեզի անյայտ կը մնայ մեր զաւ-
կին առեանգողը :

Միրովիչ իր տխուր նայուած քը անոր ուղ-
ղելով կ'ըսէր :

— Միրելիս, ես այլես յոյս չունիմ մեր ա-
նուշիկ փոքրիկը վերատեսնելու :

Այդ վայրկեանին դուռը զարկին դուրսէն :

Միրովիչը տեղէն վեր ելաւ դուռը բանալու
համար դուրսէն ծեր հազի մը ձայնը առին :

— Վօրոնզովը է . բայց Միրովիչ նախքան
դուռը բանալը :

— Վօրոնզովը ներս մտնելով աճապարան-
քով վերարկուն աթոռի մը վրայ նետեց և Օլ-
կային մօտեցաւ ծեռքերը անոր երկարելով :

— Գտայ... գտայ... Օլկա :

— Ո՞վ է գտածդ, Վօրոնզով :

— Ո՞վ + + + գոչեց Վօրօնզով հոգեյոյզ ձայ
 նով մը :
 Ելիզապէթս, իմ մէկ հատիկ թոռնիկս :
 — Ի՞նչպէս կարելի է այդ, գոչեց Օլկան
 զարմացած :
 — Ելիզապէթը կ'ապրի՞ դեռ ուրեմն :
 — Այս, կ'ապրի, բայց . . . այս վայրկեանիս
 այնպիսի դրութեան մը մէջ ինկած է որ թերես
 մահուընէ աւելի սարսափելի է :
 Ծեր Վօրօնզովը չափազանց յուղումէն հա-
 զիւ կ'արտասան ուր կցկտուր բառեր :
 — Օլկա, պէտք է որ օգնութեան հասնինք
 իմ աղջկանս եւ այդ օգնութիւնը զիտեմ որ
 պիտի չզլանաք . քանի որ քու հօրդ ալ բախտը
 իմ աղջկանս բախտին կապուած է :
 — Հօրս բախտին հետ + + + գոչեց Օլկան բո-
 ռովին յանկարծակիի եկած + + + անկարելի է այդ,
 հայրս + + + ուր ճանչցած պիտի ըլլայ Ելիզապէթը :
 — Զաւակս, ըսաւ ծեր Վօրօնզովը քիչ մը
 հանդարտելով, բախտի ճամբաները անիմանալի
 եւ աննշմարելի են : Երբ մենք կը բացակայէինք
 մայրաքաղաքէն՝ հայրդ կերպով մը ծանօթացած
 է իմ աղջկանս հետ, և որքան ալ որ տգեղ պի-
 տի հնչէ ծեր ականջներուն, իմ ծաղկող աղջիկս
 քու ծեր հօրդ հետ ամուսնութիւն կնքած է :
 — Ի՞նչպէս կարելի է այդ Վօրօնզով, ան-
 կեղծ ըլլալու համար ըսեմ որ քու թոռող Փեթ-

եսպուրկի միակ գեղեցկուհին է և այն ալ իմ
 ծերացած այրի հօրս հետ ամուսնանա՞լ :
 — Այդ իսկ պատճառաւ երբ իմացայ իմ ալ
 զարմանքս մեծ եղաւ, բայց իրողութեան դեռ
 մօտէն ծանօթ չենք եւ հետեւաբար չենք կրնար
 դաւոսպարտել ոչ մէկը և ոչ ալ միւսը :
 — Ես ձեզի կ'ապահովցնեմ որ Ելիզապէթը
 իմ հօրս օրինաւոր կինը չէ, ալ գործին մէջ
 խաղ մը կամ որու ծրագիր մը կար, կը կարծեմ
 ես :
 — Ի՞նչէն կը հետեցնես այդ :
 — Այս պատճառաբանութեամբ թէ հայրս
 ըստ կը սիրէր երջանկայիշ ատակ մօրս եւ ա-
 նոր յիշատակները չեն կրնար մարել հօրս սրտին
 շյ նորի մը տեղ տալու համար :
 — Ուրեմն ի՞նչ կրնայ ըլլալ ասոնց ծրա-
 գիրը, որ արտաքնապէս իբր այր և կին կ'ապ-
 ըին :
 — Հայրս որ բարեսիրտ է, անշուշտ խղճա-
 լով Ելիզապէթի թափառական եւ հալածուած
 կեանքին իր պաշտպանութեան տակ առած ըլ-
 լալու է :
 — Կարելի է + + + կարելի է + + + ըսաւ Վօրօն-
 զովը :
 — Ոհ, երանի թէ այդպէս ըլլար, ըսաւ
 Միրովիչը հառաջանքով մը, որքան պիտի ուրա-
 խանայինք, Օլկա, եթէ քու ենթադրութիւնդ

Երականութեան փոխուի :

—Այս այսպէս է, իմ հոգիս այդպէս կը վկայէ :

—Բայց ի՞նչ օգուտ որ էլիզապէթը դարձալ վտանգի մէջ է. եթէ մենք ժամանակին հարկաւոր քայլեր չառնենք այն ատեն ծեր դաց Արոնն ալ պիտի կրոսուի անոր հետ :

—Խօսէ՛ Վօրօնզով առանց բան մը ծածկելու, և ապա պիտի մտածենք օգնութեան մասին :

—Հսու երեք անձնուէլներ ենք մենք, ոչ վտանգէն եւ ոչ ալ մահէն կը վախնանք, ամէն կարելին ի գործ պիտի դնենք դժբախտները ազատելու. համար, ըստ Վօրօնզով ոգեւուեալ եւ խոր հառաջանքով մը գլուխը երեցուց :

—Կը կարծէ՞ք սիրելի բարեկամներս թէ Սիպերիոյ բանտերէն կարելի է մէկը ազատել : Օկան գունաթափուեցաւ :

—Բայց դեռ ճամբան ըլլալու են, որովհետեւ երէկ հայրս հեռուէն տեսայ :

—Այս գիշեր ճամբայ պիտի հանուին երորդ դատապարտեալի մը հետ :

Այս բոլորը գուն ուրկէ՞ իմացար սիրելի բարեկամու, հարցուց Միրովիչ :

—Ստորդ աղբիւրէ իմացայ և նոյնիսկ ես ալ պէտք է որ պահութեալմ, եթէ ոչ զիս ալ կըրնան միացնել պյա գիշերուայ ճամբու դրուելիք

բանտարկեալներու կարաւանին :

—Այն ատեն ինչո՞ւ կ'երեաս քու և ն ծանօթներուդ :

—Ես չեմ որ կ'երեամ. այլ անո ք կր հետապնդեն զիս, բարերախտաքար, երէ, երեկոյ երբ ձեզմէ կը մէկնէի ճամբան ետեէս մէկը անունս տուաւ, սարսափիած ետես դարձայ, բայց մեծ եղաւ զարմանքս եւ հրճուանքս երբ իմ առջևս գոտայ մէտէրովիչ Գոզիմիր ուստիկանագետի օգնականը որ զիս ճանչցած է իր թշուառ օրերուն, երբ ես իրեն օգնած եմ այն ժամբանակ, որքան որ կրցած եմ :

Այս բարի և երախտագէտ պաշտօնեայէն իմացայ որ էլիզապէթը եւ Գաց Արօնը կատարինէին հրամանաւ Սիպերիա պիտի աքսորուին այս գիշեր։ Բայց միևնոյն ատեն խոստացաւ իր բոլոր կարելի միջոցները գործածել գերիները ճամբան ժանտարմներու ձեռքէն փախցնելու համար, վաղը կէսօրէն վերջ ժամադրութիւն ունինք, փախուստի միջոցներուն վրայ միասին խորհրդակցելու համար :

—Կրնա՞նք մէնք ալ ներկայ գտնուիլ ձեր խորհրդակցութեան։ Հարցուց Օկան :

—Անշուշտ, արդէն մէտէրովիչին ալ ըսած եմ ձեր մասին :

Վօրօնզովն ալ կերակուրի մնաց Օկայէնց, և կերակուրի տեսողութեան՝ դեռ մանրամասնօրէն

իորհրդակցեցան վաղուայ կատարելիք գործերոն վրայ:

Յաջորդ օրը որոշեալ ժամուն ժամադրեալ-ները իրար գտան արուարձաններու սրճարաններէն միուն մէջ:

Վօրօնզովը անմիջապէս անծանօթները ի-րարու ներկայացուց եւ Օլկան ոստիկանական պաշտօնեալին հարցուց:

—Որոշ ծրագիր մը ունի՞ք հայրս և էլի-զապէթը ժանտարմներու ձեռքէն ազատելու հա-մար:

Այս, ունիմ, ըսաւ ոստիկանութեան պաշ-տօնեան, և չուս բարեկամները սրճարանի սեն-եակներէն միուն մէջ մէկ ժամէ աւելի ցած ձայնով խորհրդակցեցան՝ եւ ները իրարմէ պիտի բաժնուէին, Վօրօնզովը, Օլկան և Միրովիլը միա-բերան գոչեցին:

—Այս, այդ է ամենայարմար միջոցը, Գացը եւ էլիզապէթը մենք մեր ձեռքով պիտի տղատենք:

ԳԼՈՒԽ 39

ՍիՊերիԱթի ՃԱՄԲՈՒԻՆ ՎՐԱՅ

Փէթերսպուրկի և Մոսկուայի միջև ընդար-ձակ տարածութեամբ անապատ մը կայ, Արեւի կիզիչ ճառագայթներով կ'այրէր ու կը մրկէր՝ արդ անհովանի հողամառը, Այս աքսորականնե-րը որոնք ամառ՝ ժամանակ կ'անցնին այս անա-պատէն, անլուր կը տանջուին սոսկալի տաքէն իսկ անոնք որոնք ձմեռուայ եղանակին կանց-նին շատերը կը սառին ցուրտէն ու փուքէն:

Ամառուայ տօթակէզ այս անապատէն կը անցնէր փոքրիկ խումբ մը: Տասներկու պահակ գազաքներու հոկողութեան տակ՝ երեք շղթալ-ւած գերիներ՝ կը քալէին՝ իրարու կողքի:

Ասոնք մեզի ծանօթ երեք աքսորականներն էին: Գերիներու խումբին ետեւէն ծիով կը հե-տեւէր հրամանատար սպան, Սոլթիքով Փալ, եղ-բալը Սոլթիքով Նաթալքային որ էլիզապէթի օգննկանը եղած էր թագուհին հետ ունեցած սուսերամարտին:

Կէս օր էր, գերիները և պահակները ճաշի նոտած էին, Սոլթիքով հեռուէն եկողներ մը, նշմարեց զիտակը անմիջապէս աչքերուն ապրաւ:

—Որոնք կրնային ըլլալ առոնք, երկու ձի-աւ ուներ են, բայց քովերնին ուրիշներ ալ կան այս երկու ձիաւորներուն է է է է է է կառ-

Մը կը հետեւէր, որ շրջապատուած էր չորս պահակ զինուոր, երովզ:

Շատ շանցած՝ եր'ու ձիւորները կարաւանին հասան, ձիւորնե էն մին Սոլթիքովին առջև բարեւելով կեցաւ:

—Սոլթիքով յիսնապետը, 736 թիւ կարաւանին հրամանատարը դո՞ւք էք պու սպայ.

—Այո, ես եմ, ո՞ւր է ձեր յանձնարարականը:

—Պատիւ ունիմ ձեզի ներկայացուելու, Ֆէտէրովիչ Գագիմէր կը կոչուիմ, Փեթերսպուրկի ստիկանական տաօրէնի օգնականն եմ,

—Խնդրեմ ինքնութիւննիդ հաստատող գրութիւն մը:

—Ահաւասիկ, հրամեցէք:

Ֆէտէրովիչ գրութիւններու ծրար մը յանձնեց Սոլթիքովին: Այս վերջինը գրութիւններուն վրայ ակնարկ մը նետելէ վերջ ըստւ,

—Պ. Ֆէտէրովիչ, կրնաք ըսել թէ ի՞նչ պաշտօնով կու գաք:

Որքան կը յիշեմ պ. յիսնապետ՝ դուք երեք դատապարտեալներ կը տանիք դէպի Սիպրիխ, ասոնց վրայ ես պիտի աւելցնեմ երեք հատնելու խ գրանքով,

—Ցարուհին տեղեկութիւն ունի այս նոր գերիներէն:

—Այո, ցարուհին ինք յանձնեց զանոնք ոստիկանութեան, որպէսզի շուտով այս գնացքին հասցնենք: Խնդրեմ պ. յիսնապետ, գերիները յանձն առէք ես խիստ հրաման ունիմ շուտով մայրաքաղաք վերադառնալու հարաբ: Զմոռնամ յիշել պ. յիսնապետ որ ցարուհին կը հրամայէ որ այս գերիները բոլորովին իրարու մօտ ձգուին, եւ ազատ ըլլան իրարու հետ տեսնուելէ: որովհետեւ այդ վերջին գերիները առաջիններուն հետ գործադցու թիւն ունեցած ըլլալին կը կասկածւի, և մասնաւորաբար կը խնդրեմ ձեզմէ որ պէսզի անոնց խօսակցութիւններուն հետեւելով ցարուհիին գրէք, այսպիսով մեծ ծառայութիւն մը մատուցած պիտի ըլլաք հայրենիքին և ցարուհիին:

—Կը հասկնամ միտքերնիդ, և բոլոր կարելիները պիտի գործադրեմ ցարուհիին հրամանագրին համաձայն:

Մինչ այդ՝ գոյ կառքը հասաւ, որուն պատուհանները թանձր վարագոյրով ծածկուած էին: Էլիզապէթը և Գացր անկիւն մը քաշուած հեռուէն կը դիտէին հասնող կառքը:

—Պ. Յիսնապետ, գոչեց ոստիկանական պաշտօննեան այնպիսի ձայնով մը՝ որ էլիզապէթը և Գացր ալ իմացան, գերիներուն անունները կարդարով պիտի յանձնեմ և դուք ընկալագիր մը պիտի տաք ինձ:

—Բնականարար:

—Առաջին գերին որ կը յանձնեմ ձեզի՝
Միրովիչ կը կոչուի, երբեմնի պալատի պահակա-
նոցի հրամանատարը։

—Միրովիչ կակաղեց Գացը էլիզապէ-
թին դառնայով, այդ անունը ծանօթ է ինձի։
Կոր աղջիկս գեռ տիկին էր Տասքոփին՝ այդ
սպան անոր սիրականն էր։

Միրովիչն ալ բանտարկեալներուն յատուկ
վերարկու մը հագած էր, ինչպէս Գացը և էլի-
զապէթը, ձեռքերը ծանր շղթաներով ետին կապ-
ւած էր։ Զափազանց յօդնած կ'երևար, որովհե-
տեւ հազիւ հազ կրցաւ էլիզապէթին և Գացին
քով գետինը նոտիլ։ Էլիզապէթը խղճալով իր
նորեկ ընկերոջ տառապեալ դերքին՝ քովի ջուրի
ամանը անոր երկարեց։ Միրովիչ երր ջուրի ա-
մանը առաւ էլիզապէթի ձեռքէն՝ դողացող ձեռ-
քերով որ յիսնապետի հրամանին վրայ շղթա-
ներէն ազատած էր. այսպէս ըսաւ ցած ձայնով։

—Տեսածներնուդ և տեսնելիքնուդ վրայ
մի զարմանաք և շուարիք, չմատնուիք, այս բո-
լորը կը կատարուի ձեր ազատութեան համար։
Այս յայտարարութեան վրայ Գացը և էլի-
զապէթը իրարու նայեցան զարմացած, կարծես
ըսել կ'ուզէին թէ Սշխարհի վրայ գեռ մեր մա-
սին մտածողներ կա՞ն եղեր։

—Վորոնզով Պետրոս, դուրս ելիր կառքէն,
պոռաց ոստիկանական պաշտօնեան։

Կառքին դուռը բացուելով ալեհեր մօրուքով
բանտարկեալի վերարկուի մէջ պլուած յաղթան.
Դամ ձեր մարդ մը ելաւ դուրս դանդաղ քայ-
լերով։

Էլիզապէթը տեսնելով իր մեծ հայրը հա-
զիւ հազ կը զագէր արցունքները։ Գացը ըոլո-
րովին անձայն կը հետեւէր անցուդարձերուն։

—Գաց Օլկայ, դուրս եկէք կառքէն, հնչեց
դարձեալ ոստիկանական պաշտօնէին ձայնը։

—Զաւա՛կս, գոչեց յանկարծ Գաց Արոնը։

—Լոէ՛ Գաց, ըստ Միրովիչը, զայն նստել
ստիպելով, եթէ հանգիստ չմնաս ըոլորնիս ալ
կորսուած ենք։

—Այս վերջին երկու գերիները շատ գործ
չպիտի տան ձեզի պ, յիսնապետ, Միրովիչին
վրայ դարձնէք ուշադրութիւնը, ասոնց մէջն
ամէնէն վտանգաւորը այն է։

—Միպերիան պիտի սորքեցնէ ամէն ինչ,

—Այժմ խնդրեմ ստորագրեցէք այս թուղթը,
որ պատրաստուած է պաշտօնապէս։

Յիսնապետը գերիները յանձն առնելը հաս-
տառող գրութիւնը ստորագրելով յանձնեց ոստի-
կան պաշտօնեային։

—Ցըտեսութիւն պ, յիսնապետ, մի մոռ-
նաք ցարուհիին հրամանը, թոյլ տուէք որ ա-
զատ յարաբերութիւն հաստատեն այս վերջին
գերիները առաջիններուն հետ, և դուք մօտէն

հետեւեցէք անոնց խսսակցութեան:

Ոստիկանական պաշտօնեան գաղտնի քա-
ջալերական ակնարկ մ'ալ նետելով գերիներուն
կողմը ձի նստելով հեռացաւ:

Յիսոնապետի հրամանին վրայ տխուր գը-
նացքը ճամբայ ելաւ դէպի Սիպերիա: Յիսոնա-
պետը սուլելով գերիներու գնացքին կը հետևէր
իր երիտասարդ ձիուն վրայ նստած, երիտասարդ
սպան ծրագիր մը կ'որոճար մտքին մէջ իր առ-
ջև հետիուն քալով երկու զեղեցիկ կիներու մա-
սին, ասկէ զատ ուրիշ մտածում մ'ալ ունէր.
երկու օրուայ ճամբայ քալելէ գերջ Սոլթիքովնե-
րու ժառանգական ազարակը պիտի կրնային հաս-
նի: Նաթալքան, յիսոնապետին քոյր, այդ ազա-
րակը կը գտնուէր. Սպան որոշեց քանի մը օր
հանգստանալ իր քրոջը քով, շատոնց տեսած չէր
արդէն զայն, Բայց այնքան չէր կարօտցած քոյ-
րը որքան անոր դրամը լաւ գիտէր որ Նաթալ-
քան իր եկամուտները խնայողութեամբ ծախ-
սելով կարեւոր գումար մը խնայած էր, շատ
անգամ օգնած էր իրեն: Երբ պարտատէրերը զին-
քը օրէնքի յանձնել կը սպառնային: Որոշեց եր-
կու օր հանգիստ առնել իրենց ազարակը, և հա-
մոզել իր քոյրը որպէսզի ինք մայրապետանոց
մը քաշուելով հարստութիւնը իրեն ձգէ:

Այս մտածումներով զբաղուած էր գնացքի
հրամանատար երիտասարդ սպան:

Ելի զապէթը՝ իր մեծ հօրը քովէն կը քալէր:
— Զաւակս դուն նախ ըսէ ինձ թէ դուն
Գաց Արօնի օրինաւոր կի՞նը դարձար թէ ձեա
կերպութիւն է բոլորը:

— Կ'երդնում մեծ հայր որ Գաց Արօնը իմ
անուանական ամուսինն է միայն: Խնչպէս որ
քու բարեկամդ և փրկիչդ եղած էր Ֆէտէրովիլք,
նոյնպէս ալ /մ ազաւարաբը Գաց Ալ օնը եղած է:

Ելիզապէթ երբ մանրամասնօրէն պատմեց
իր և կատարինէի միջն անցուգարձածները, Վո-
րոնզովը հազիւ կը զսպէր ինքզինքը՝ բարձր ձայ-
նով շանիծելու համար կատարինէն,

Մինչ այդ միւս գերիներն ալ սկսան խօ-
սակցիլ իրարու հետ, Օլկան ամէն գնով հաշ-
տուի, կ'ուզէր հօրը հետ, բայց ծեր Գացը ան-
ձայն կը քալէր առանց ուշադրութիւն դարձնե-
լու իր շուրջիններուն:

— Հայր... հայր, զիս մտիկ ըրէ վայրիկեան
մը, ըսաւ թախանձազին ձայնով մը Օլկան իր
հօրը մօտենալով:

Գացը անդրդուելի մնաց իր որոշման մէջ:

— Հայր, ներէ ինձ:

Գացը այլեւս չկրցաւ անպատասխան թողուլ
անդութ նայուածքով մը իր աղջկան նայեցաւ:

— Քեզի՞ պիտի ներեմ, քեզի՞ որ երբ ա-
ռաջնակարդ ընկերութեան մէջ կը գտնուէիր,
երբ զարդարուն կառքով կ'անցնէիր փողոցէն

իմ քովէս վրաս իսկ չեր նայեր :
—Ո՞հ, հայր, իրաւունք ունիս, այդպէս էի ,
բայց այժմ կը տեսնես որ զղջացած եմ և քեզի
ազատելու համար այս տաժանելի ճամբան ընտ-
րեցի :

Միրովիչ ընդմիշեց .

—Այսո, Գաց Արոն, պիտի ձեր աղջկան նե-
րէք, դժբաղղութիւնը բոլորս ալ իրաւու
կապած է, հոս ունղը չէ տաելութեալ այն ընդ-
հակառակը պէտք է զիրար սիրենք և ներողա-
միտ ըլլանք :

—Բայց Օլկան սաստիկ մեղանջած է ինծի
դէմ :

—Ճիշտ է, Օլկան արցունքոտ աչքերով պատ-
մած է ինծի իր յանցանքը, բայց միենոյն տաեն
յայտնած է նաև թէ որքան սէր ունի իր հօրը
հանդէպ, ինքը Տասքոփ դքսուհիի աստիճանէն
հրաժարելով՝ սիրայօժար եկած է իր սիրելի հայ-
րը փրկելու համար :

Գացը հետզետէ կը խաղաղէր :

—Հայր, կ'երդնում ասկէ վերջ քու հնա-
գանդ զաւակդ դառնալ :

—Միրելի բարեկամս, ընդմիջեց ելիզապէթ ,
իրաւունք ունիմ քեզի բարեկամս յորջորջելու ,
որովհետեւ ես ամէնէն լաւ կը ճանչնամ քու բա-
րի սիրտդ, որ բուռն կարօտը ունի իր մէկ
հատիկ աղջկան սիրոյն, ինչպէս որ Օլկային կը

պակսի հայրական սէրը, այնպէս ալ քեզի կը
պակսի որդիական սէրը, ասկէ զատ գէթ այն
խեղճ փոքրիկին սիրոյն՝ պէտք է ներես Օլկային,
մտաբերէ փոքրիկն կատարինէն :

—Ահ զուակս + + + զաւակս + + + բացագան-
չեց Օլկան այնպիսի յուզումով մը որ քիչ մնաց
պահակ զինուորներն ալ պիտի լսէին :

—Գաց Արօն, շարունակեց ելիզապէթ, դուք
ձեզի հարց տուէք անգամ մը թէ իրաւունք ու-
նի՞ք զաւակը իր մօրմէն զրկելու :

—Ո բեմն հօրոս պաշտպանութեան տա՞կ է
իմ կատարինէս, հարցուց Օլկան աւելի յուզ-
ւած :

—Այսո, ինք պատմած է ինծի անգամ մը
թէ Տասքոփ դուքսի տունէն գողցած է քու զա-
ւակդ և կը խնամէր արտակարգ գուրգուրան-
քով մը :

Ծեր հեան դոզդացող ձայնով մը ըսու .

—Փոքրիկն կատարինէն եղած է իմ միակ
եղանկութիւնն, ինքն է իմ կեանքս, և մշտա-
խաւար կեանքիս լուսատու արեը :

—Եւ գուք առ յաւէտ փոքրիկը զրկե՞լ
կ'ուզէք իր մօրմէ, Գաց Արօն, կեանքիդ օրը իր
խաւարումն հասած է, ինչպէս իմ օրս, աւել-
ցուց Վորոնզովը և կ'ուզէք առաջն ձեր զաւա-
ւակին ներելու հեռանա՞լ այս աշխարհէն :

— Ո՞հ, ինչ սոսկալի բառեր։ գոչեց Գացը,
առանց ներելու մեռնիլ։ հրեաներու խստէւ ար-
դիկուած է գժտուած մեռնիլ ո և է մէկու մը
հետ, և ես ուստիներ շարունակ ատած եմ
իմ դուստրս Օլկայ զաւակս եղիք քր-
թստանեայ թէ հրեայ՝ զաւակս ես եւ կը սիրեմ։
Երկու գերիներու շղթաները իրարու բա-
խեցան, հայր ու աղջիկ զիրար ողջագուրեցին,
համբուրուեցան արտասուահոս աշքերով։

Երեկոյեան երբ հանգստի իջեւանը հասան
Միրովիչի զեկավարութեամբ՝ գերիները գլուխ
գլխի տուած կը իսորհրդակցի ին փախուստի
ծրագրին մասին։

Թէև ոտքերնին շղթայուած էր, բայց շղթա-
ներուն բանալին, ոստիկանական պաշտօնեան
Միրովիչին յարձնած էր, որ փախուստի ստարա-
գային բոլոր գերիներուն շղթաները քակէր։

Կէս զիշերէն վերջ երբ պահակ զինուոր-
ները կը քննանային գետեզերքի մը վրայ և քիչ
մը վարը ասոնց ձիերը ազատ ձգուած կ'արածէ-
ին, գերիները աննշմարելի կերպով մէկ մէկ ձիու
վրայ նստան և քշեցին զէտի գետին միւս ե-
զերքը անցնելու համար, բայց նոյն վայրկեանին
իրենց բաղդակից Փաշէքը նկատելով իր ընկեր-
ներուն փախուստը անմիջապէս ձայնեց պահակ-
ունակ և հօնոր ճահատամասոտէ մը մեռն ուն-

րիները դարձեալ ձերբակալուեցան։ Ծեր Գացը
երբ նկատեց թէ դարձեալ գերի պիտի իյնայ՝
վերջին անգամ մ'ալ օրհնելով իր զաւակը և
թոռնիկը՝ ինքզինքը ձիէն վար գետը նետեց եւ
առանց երկար տառապելու խեղդամահ եղաւ։
Ճակատամարտի երկրորդ գոհը եղաւ Փաշէքը,
որ Միրովիչի գնդակէն ծանրապէս վիրաւորուած՝
գետեզերքը փռուեցաւ անշնչացած։

Սոլթիքով հրամանատար սպան այս անգամ
աւելի ծանր չղթաներ գարնել տուաւ. ապստամբ
գերիներու ոտքերուն, և առանց հանգիստ տա-
լու անոնց՝ անմիջապէս ծամբայ հանեց։ Գերի-
ները կը մտածէին թէ Մոսկուտի կը մօտենան
և թերեւս հոն քիչ մը հանգիստ ընել տար իրենց
անգութ հրամանատարը։

Միրովիչի հաշիւով գեռ քւան ժամ պէտք
էին քալել Մոսկուա համնելու համար, բայց
մեծ եղաւ զամանքը երբ սպայի հրամանին
վրայ՝ կարաւանը Մոսկուան տանող ճամբայէն
բաժնուելով նեղ և անտառուտ ուղի մը մտաւ։
Անտառի զովութենէն գոհ էին գերիները, բայց
միւս կողմէն չէին հասկնար թէ ուր կ'առաջնոր-
դուէին։

— Ժամ մը ես, ըստ Սոլթիքովը իր ստոր-
ադաս հրամանատար զինուորին, և կը հաս-
նէնք Սոլթիքովներու ժառանգական ազարակը,
քոյրս պիտի զարմանալ յանկաբծակսն այցելու-
ուն։

Գերիներն ալ իմացան այս խօսքերը : Ելի
զապէթ այնքան ընկղմած էր իր մտ սծումնե-
րուն մէջ որ չկրցաւ մէկէն Սոլթիքով Նաթալ-
քան մտարեցել, որ անդամ մը իր կեանքը փըր-
կած էր :

Շատ չանցած նոճիներով շրջապատուած
պալատ մը երեւցաւ .

—Ահա մեր պալատը, ցոյց տուտ սպան :
Կարաւանը բոլորովին մօտեցած էր պալա-
տի պարիսպներուն, ներսը պարտէզին մէջ երի-
տասարդ աղջիկ մը ծաղիկներ կը հաւաքէր : Նա-
թալքան էր այդ աղջիկը, որ կատարինէն իր քո-
վէն հեռացնելէ վերջ ուղղակի իր ագարակը վե-
րադարձած էր : Համեստ աղջիկը հոռ իր փոքրա-
թիւ ծառաներով լրջապատուած՝ անվրդով կւանք
մը կ'ասլիէր :

Սպան չուտով նկատեց իր քոյրը : Նաթալ-
քան ալ ձիերու տրոփիւնը լսելով դուրս նայե-
ցաւ :

—Փա՛լ ո՞րքան երջանիկ եմ որ քեզ ըն-
դունելու բախտը կ'ունենամ, գոչեց Նաթալքան
եւ ինք դնաց բակի մեծ դուռը բանալու :

—Բայց այս ի՞նչ ընկերութիւն է Փալ,
հարցուց զարմացած իր եղբայրը ողջաշուրեկէ
վերջ :

—Գերիներու կարաւանը կ'առաջնորդեմ
— Առաջ Առաջերիու .

—Ո՞հ եղբայր իմ, որքան կը խղճամ խեղ-
ձերուն, եթէ նոյնիսկ մարդասպաններ ալ ըլլան
անոնք, երբ կը մտաբերնմ անոնց սպասող տա-
ժանակիր աշխատանքը Սիակերիոյ հանքերուն
մէջ, չեմ ուղեր նոյնիսկ երեսնին նայիլ, սիրաս
չի դիմանար :

—Չեմ ալ բաղճար որ անոնցմով զբաղուիս
սիրելի քոյրս, դուն վեր գնա մինչև որ ես ա-
նոնց տեղաւորման կարգադրութիւնը լրացնեմ :

Նաթալքան առանց գերիներուն, կողմը նա-
յելու ծաղիկներու կողովը թևին անցուցած սան-
դուխներէն վեր՝ պալատը ուղղուեցաւ :

Շատ չանցած եղբայրն ալ պէտք եղած
հրահանգները տալով իր ստորագաս սպային՝ ինքն
ալ վեր ելաւ :

Ցոյր և եղբայր երկար տեսակցեցան :

—Ստոյգ է Փալ, թէ երկու հարիւր հազար
րուպղի պարտք ըրած ես գարձեալ :

Փալը շրթները խածաւ :

—Այս քոյր, ստոյգ է եւ պարտքիս մեծ
մասին դէմ փոխ-դիր տուած եմ :

—Եւ փոխ գրերուգ օրերը լրացած են :

—Այս, լրացած են :

—Դժբախտ երիտասարդ, գոչեց Նաթալքան
զայրացած, և դուն առանց այդ առկախ խըն-
դիրներդ կարգագրելու հեռացար մայրաքաղա-
քէն, ուր մնաց մեր ընտանիքին անբիծ պա-

տիւը և աղնուական համբաւը, դուն այդ բոլոր
սրբութիւնները ոտնակո՞խ ըրիր:

—Զկարգադրեցի, որովհետեւ չէի կրնար,
արդ իը հասկնաս սիրելի քոյրս թէ ի՞նչ նպատա-
կով եկած եմ հոս:

—Ուրեմն առո՞ր համար եկար:

—Ուրիշ ճար չունիմ Նաթալքա, եթէ չ'օգ-
նես ինձի՝ ուրիշ ճար չունիմ, եթէ ոչ անձնաս-
պան պիտի ըլլամ:

—Գալէդ ի վեր երկու անդամ եղաւ որ այդ
բառը կը գործածես, բոլոր անոնք, որոնք շա-
րունակ կը կրկնեն թէ կորսուած պատիւնին
հրացանի հարուածով մը պիտի փրկեն, անոնց
պատիւնները արդէն շատոնց կորսուած պէտք են
ըլլալ:

—Ինզրեմ Նաթալքա, մի տանջեր զիս, ը-
ոէ մէկ բառով թէ պիտի օգնե՞ս ինձի թէ չէ:

—Չէ:

Փալին զարմանքը մեծ եղաւ,

—Ուրեմն կ'ուզես որ մահը փնտռեմ:

—Գիտե՞ս եղբայր թէ մինչև հիմա իմ անձ-
նական քսակէս ո՞րքան օգնած եմ քեզի:

—Գիտեմ, մէկ միլիոն ըռւպիի:

—Եթէ խոստանաս ապրելակերպի փոխել՝
այս անդամ ալ վերջինը ըլլալով պիտի օգնեմ
քեզի, բայց մէկ պայմանաւ, պէտք է զինուո-
րականութենէն հրաժարիս, քու զեղիս ընկերնուուզ

Մոջանակէն անջատուելու համար:

—Նաթալքա, քու պայմանդ ա'յնքան ծանր
է որ կը նախընտրեմ անձնասպանութիւնը քան
զինուորական ասպարէզէս հեռանալ:

—Այդ պարագային ինձմէ դրամ մի՛ սպա-
սեր:

—Քոյր, ինչո՞ւ չես ուզեր հասկնալ թէ շատ
չանցած աստիճանի բարձրացում պիտի ստանամ
կառարինէէն, եթէ այս գերիներուն կարաւանը
անվտանգ մինչև Սիակերիս հասցնելով ետ վե-
րադառնամ:

—Այդ գերիներուն յանցանքները ի՞նչ են:

—Որոշ չեմ գիտեր, բայց կը կարծեմ թէ
դաւտդրութեան մը մասնակցած են ասոնք,
մանաւանդ անոնց մէջէն կին մը ծանրապէս
դատապարտուած է, և այդ կինը զարմանալի
գեղեցկութիւն մը ունի:

—Ինչպէ՞ս կը կոչուի այդ կինը:

—Վօրօնզով էլիզապէթ կ'անուանեն զինքը:

Այս անունը մտարերել տուաւ Նաթալքա-
յին այն ժամը երբ էլիզապէթ եւ կատարինէ
կը մենամարտէին, և այն օրը երբ ի՞նք առ յա-
ւէտ հեռացաւ ցարական շրջանակէն: Երկար
լուութենէ մը վերջ հարցուց.

—Մանրամասնութիւններէն տեղեկութիւն
ունիս, թէ ինչո՞ւ այդքան ծանրօրէն դատա-
պարտուած է այդ աղջիկը:

Այսքան միայն գիտեմ թէ դաց Արօն
անունով ծեր հրեայի մը կեղծ կի՞ւը դառնալով՝
պալատականներու շրջանակին մէջ մտած է իրը
թրքուհի մը, այսքան իմացած եմ, բայց, քոյր,
կը տեսնեմ թէ կերակուրնիս բերած են, ապուրը
ինձի համար աւելի կարեոր է քան կատարինէին
եւ էլիզապէթին միջև զոյութիւն ունեցող խըն-
դերը:

Քոյր եւ եղբայր կերակուրի նստան:

Մինչ երթասարդը սոված ախորժակով մը
կը լափէր կերակուրները, քոյրը գաղտնի ծրա-
գիր մը կը պատրաստէր ինքնիրեն գերիները առ
զատելու համար, որոնք արգելափակուած էին
դղեակի նկուղին մէջ եւ դուռին առջև պահակ-
ներ կը սպասէին:

Կերակուրէն վերջ նաթալքան իր եղբօրը
դիմացը թիկնաթոոի մը վրայ նստելով ըսաւ:

—Գիտե՞ս Փալ թէ վերջին կտակս պատ-
րաստած եմ:

Փալ զարժացած հարցուց.

—Խենթեցա՞ր քոյր, ո՞վ ստիպեց այդ քեզի

—Ոչ ոք, ես իմ կամքովս գրեցի, և արդէն
դատարանէն ալ հաստատել պիտի տամ, այժմ
դեռ գրասեղանիս դարակն է:

Երիտասարդի զլիուն մէջ հարիւր տհամկ
մտածումներ իրար կը խաչաձեէին:

—Անոր պարունակութենէն չեմ ուզեր ան-

տեղեակ պահել քեզ սիրելի եղբայրս, քեզ բո-
լորովին դրկած ևմ ժառանգութենէ:

—Զրկա՞ծ ես, գոչեց զարժացած Փալ:

—Այո, ես բոլոր հարստութիւններս բարե-
նպատակ հաստատութիւններու ձգած եմ:

Եղբայրը չպատասխանեց, բայց հազիւ կը
զսպէր իր զայրոյթը: Քիչ վերջը բարկացոտ ձայ-
նով մը ըսաւ:

—Այս բոլորէն այն կը հետեցուի թէ զիս
կ'ուրանաս դուն եւ նոյն իսկ իրբ հիւր սիրով
չես ընդունիր: Մտադիր էի քանի մը օր հան-
գատանալ, բայց այս վայրկեանիս որոշեցի վաղ
առաւօտ գերիներովս և զինուորներով հեռանալ
գոր աշարակէդ և թերես այս ըլլայ մեր վեր-
ջին տեսութիւնը:

Այս խօսքերէն վերջ երիտասարդ սպան
խոյացաւ ճաշարահէն:

Նաթալքան առանձին մնաց, բայց եղբայրը
հազիւ հեռացած՝ մկաւ լալ:

—Աստուած իմ գոչեց, ինչո՞ւ տարբեր
բնութեամբ ստեղծեցիր իմ հարազատ եղբայրս:

Միւս կողմէ կը ջանար մռացութեան տալ
իր անձնական վիշտը, գերիներու փախստեան
մասին մտածելու համար: Ամէն գնով նախ
անսուիլ կ'ուզէր էլիզապէթին հետ, և ապա
միջոց մը հնարել անոնց փախուստին: Իր սեն-
եակը առանձնացաւ մինչեւ որ մութը լաւմը կոխեց:

իսկ խեղճ գերիները միւնոյն ժամուն վարը նկուղին մէջ փախուստի մտածումէն իսկ բոլորովին հրաժարած՝ զիրար կը ջանային մխիթարել :

Երեկոյեան նկուղին դուռը բացուեցաւ, և գերիները տեսան թէ երկու պահապան զինուորներ խոշոր ափսէյի մը մէջ շարուած զանազան տեսակ կերակուրներ բերին ներս :

—Տեսա՞ք թէ ի՞նչ բարեսիրտ է մեր հրաժանատար սպային քոյրը, կերէք աղաներու այս յատուկ կերակուրները եւ աղօթեցէք օրիորդին կեանքի երկարացման համար :

—Պ, տասնապետ, ըսաւ Միրովիչ, բարի եղք մեր կողմանէ խորին շնորհակալութիւննիս յարտնել աղնուասիրտ օրիորդին :

Երբ երկու զինուորները դուրս եկան նկուղէն՝ էլիդապէթ անզսպելի հրճուանքով մը գոչեց.

—Հրետակ մը զթաց մեր թշուառութեան վրայ, և եթէ պալատականուհին լաւ և ճաշակաւոր կերակուր մը չկրցաւ տալ, այդ պարագային ալ գոհ ենք որ մարդկային զգացումով տանտիրուհիի մը հանդիպեցանք:

Կերակուրին հետ եկած էին բոլոր պիտանի սպասները և երկու շիշ ալ գինի:

Միրովիչ գաւաթները լեցնելով վեր բարձրացուց իր բաժակը և ըսաւ:

—Բաժակնիս պարպէնք մեր աղնուասիրտ

տանտիրուհիին կենացը, ապրի՛, երկա՛ր ապրի օր. Սօլթիքովը: Ապա գերիները սկսոն կերակուրի:

Օլկան ճիշտ լեցուած հաւ մը կը բաժնէր, երբ յանկարծ բացագանչեց:

—Ասուուա՞ծ իմ, հոս նայեցէք, այս հաւուն փորը բոլորովին պարապ է, բայց այս ի՞նչ է, ակաէք ընկերներ, հոս ծալլուած նամակ մը կայ:

—Ո՞վ կրնայ դրած ըլլալ այդ նամակը, ո՞ր յիմարը պիտի զբաղուի մեղմով, ըսաւ ծեր վորոնզովը յուսահատ շեշտով մը:

—Բայց մեծ հայր, այդ բարեսիրտ օրիորդը թերես մեզի հրահանդներ մը զրկած է այդ նամակով:

—Այո, այդ այդպէս է, բայց նամակը քեզի դրուած է էլիդապէթ, ըսաւ Օլկան ձեռքի թուղթը անոր յանձնելով:

Գերիները աւելի իրարու մօտեցան, և էլիդապէթ սկսաւ նամակի ընթերցման՝ հազիւլսելի ձայնով մը:

«Վօրոնզով էլիդապէթ,

Քեզի շատ սիրող եւ յարգող ընկերուհիներէդ մին քու մօտդ կը գտնուի, ճիշտ միւնոյն ընկերուհիդ՝ որ, կեանքիդ ամենածանը վայրկեաններուն անգամ քեզի օդնելու առիթը ունեցած է:

Կը յիշե՞ս Սօլթիքով նաթալքան, որուն հետ

ծանօթացար ցարուհւոյն հետ մենամարտած առաւ օտուն։ Այսօր պատահմամբ իմացայ որ քեզ ալդէպի Սիպերիոյ հանքերը կը տանին։ Զեմ գիշտեր սիրելի ելիզապէթ, թէ ինչո՞ւ համար պատժուած ես, բայց կ'ենթաղրեմ թէ կատարինէն է որ դեռ կը հալածէ քեզ։

«Սիրելի ելիզապէթս, չեմ կրնար խնայել իմ բոլոր միջոցներս քեզ օդնելու համար, բարոյական պարտականութիւն կը համարեմ ամէն կարելին ի գործ դնել և քեզ ազատել։ Պիտի աշխատիմ սիրելի ընկերուհիս քեզի և քու երեք ընկերներդ փախցնել, Այս գիշեր ժամը տասերութիւն ատենաները պահապանները այնքան հարցնեն։ Այն ատեն նկուղի դուռը պիտի բանամ, բոււած արամադրութեան տակ պիտի գտնէք թամրուած նժոյդներ, այնպէս որ մինչեւ պահապաններու վերազարթնումը դուք արդէն վեց եօթը ժամուայ ճամրալ մը կտրած կ'ըլլաք։ Այդ քապարակս հասնելու համար, հոն ապահով կրնաք մնալ մինչեւ որ վտանգի օրերը անցնին, այն առեն ես ալ պիտի գամ ձեր մօտ և պիտի խորհրդագցինք թէ ո՞ր ճամբով աւելի անվտանգ պիտի կրնաք դուրս ելլել նոււիոյ սահմաններէն։

Համբոյրներս սիրելի ընկերուհիս և ցտեսութիւն։

ՍՈԼԹԻՔՈՎ ՆԱԹԱԼԻՅԱՆ

— Ո՞հ որքան ազնուութիւն, գոչեց ելիզապէթ և նամակը ; բթներուն տարաւ համբուրեց, Օլկան ալ հառաջանքով մը աւելցուց։

— Աստուած զրկած է Սոլքիքով Նաթալիքայ հրեշտակային ազդիկը մեզ փրկելու համար, չէ, այս դիպուած չէ, Աստուծոյ կամքն է։

Լուռ համբոյրներով իրար ողջադուրեցին գերիները աղատութեան յոյսով տոգորուած։

Մինչ վերը Նաթալիքան Լէպոիւն անուն ներքինիին հետ կը խորհրդակցէր գերիներու փախուստի մասին։ Երբ հարկաւոր հրահանգները տուաւ, Լէպոիւն խոնարհութիւն մը ընելով դուրս ելաւ գքսուհիին սենեակէն։

Գիշերուայ ժամը տասեւ մէկի մօտ Լէպոիւն մօտցաւ նկուղի դուռին առջե սպասող պահակ զինուորնել ուն, զինուորները պարտէզի նստարանի մը վրայ կարգաւ շարուած կը կատակարանէին մէկ կողմէն իրենց տրուած գինին սպասելով։

— Գաւաթ մ'ալ իմ կողմանէս խմեցէք օրիորդ Սոլթիքովի կենացը ըսաւ Լէպոիւն պարապ գաւաթները անդամ մ'ալ լեցնել տալով։ Բայց խորամանկ զաղիացին մէկով երկուքով չի գոհացաւ, իրարու ետեւ խմցուց ծարաւցած զինուորներուն՝ մինչեւ որ բոլորն ալ անզգայ փոռւեցան նստարանի ոտքերուն տակ։

Լէպոիւն իր առաջին պաշտօնը յաջողու-

թեամբ կատարելէ վերջ՝ վեր վազեց Նաթալքաւ-
յին յայտնելու համար թէ նկուղին դուռը բա-
նալու ժամը հասած է:

Նաթալքան շատ չանցած է պոխւնի առաջ-
քը, և նկուղին դուռը կամաց մը բացուեցաւ:
Էլիզապէթ ուրախութեան ճիշով մը անոր
թերուն մէջ նետուեցաւ. ձեռքը կ'ուզէր համ-
բուրել, բայց Նաթալքան զայն իր կուրծքին
սեղմեց,

—Այս, դու ես... դու ես... ըստ որ
ցունքոտ աչքերով: Խեղճ աղջիկ որքան տառա
պեցար,

—Դժբաղդ եմ Նաթալքա, և կը տառապիմ
որովհետեւ զեռ կը սիրեմ զինքը:

—Բայց մի արտասուեր էլիզապէթ, ահա
հասած է ազատութեան վալրկեանդ,

—Ո՞հ, ի՞նչպէս պիտի կրնամ փախարինել
այսքան բարիք Նաթալքա, կեանքս նոյնիսկ քիչ
է քեզի տալու համար, որ երկրորդ անդամ ըլ-
լալով կը փրկես:

—Երախտապարտութեան խօսք չկայ հոս,
կատարեմ, որովհետեւ համոզուած եմ թէ այս
երեք անձանօթները անմեղ են:

—Նաթալքա, կ'սրգնում որ մենք բոլորս
ալ կատարինէին զոհերն ենք. չէ՞ք ճանանար Ու.

կան, չէ՞ք յիշեր, տեղ մը տեսած չէ՞ք:

—Տեսած եմ, գոչեց Նաթալքան յուղուած,
այս սիրուն դէմքը տեսած եմ... ոհ երբ վերջին
դեցկութիւն մը ունէր որ եզակի կը համարուէր
Փեթերսպուրկի մէջ, եւ այս ատենու... եթէ
չեմ սխալիր «Ճասքով դքսուհի» կը կոչուէր:

—Գիբաղդ դքսուհի, մը միշեց Նաթալքան և
կուբծին սեղմեց զայն:

—Հօս է իմ մեծ հայրս Վորոնզով Պետրոս,
իսկ միւսը Միքովիչ, երբեմնի պալատի սպանե-
րէն, ըստ էլիզապէթը զանոնք Նաթալքային
ներկայացնելով:

Նաթալքայի առաջնորդութեամբ գերիները
նկուղէն դուրս ելելով դղեակ մտան հագուստ-
նին փոխելու համար:

Երբ գերիները հագուստնին փոխած և պատ-
րաստ էին արդէն, Նաթալքային հրաժեշտ առ-
նելով էլեպիւնի առաջնորդութեամբ անցան
նեղով կ'էպուինի առաջնորդութեամբ անցան
դրացի բակը ուր թամբուած հինգ ձիեր կը
սպասէին իրենց Հինգ վալրկեան վերջ գերինե-
րաստին կ'էջ: Գերիներու մեկ-
րը անյայտացան մութին կ'էջ: Գերիներու մեկ-
րնելէն վերջ Նաթալքան իր պատուաններէն եր-
նելէն վերջ Նաթալքան իր պատուաններէն եր-
կար կը նայէր անոնց ետեւէն: Փալն ալ չէր քը-
նանար. այն սենեակին մէջն էր՝ ուր իր մանկու-
թիւնը անցուցած էր, սուրբ և ատրճանակը նըս-
թիւնը անցուցած էր, ուրբը և ատրճանակը նըս-

տարանին վրայ նետեց. որուն վրայ պատէն

կախուած էին իր ծնողքին նկարները : Փալ չէր համարձակեր այդ նկարներուն նայիլ, արդեօք ինչո՞ւ :

Ինչո՞ւ կը գալարուէր ինքն իր մէջ վիրաւորի մը նման : Նաթալքայի կտակը զրուած ըլլալը լսած վայրկեանէն Փալ) շարունակ սոսկալի մտածում մը կ'որոճար մտքին մէջ, Միայն մէկ միջոց մը կը գտնէր իը ընտանէկան պատի: Ը փրկելու համար, կտակը դեռ դատարանէն հաստատուած չէր, եթէ իր քոյրը յանկարձամահ ըլլայուս դժբախտութեան մը հետեւանքով, այն լատեն կտակը իր ուժը կը կորսնցնէ:

Անդադար կը մտածէր ծրագրի գործարութեան վրայ:

—Որոշած եմ այլես :

Երբ աչքերը իր ծնողաց կարներուն կողմը դարձուց՝ սարսուռ մը զգաց : Զանդակի չուանը քաշեց և ժառան մտաւ ներու :

—Քանի մը շիշ կովկասի դինի բեր մառանէն :

Մառան դուրս ելաւ,

Թանի մը վայրկեան վերջ ծառան կողով մը լեցուն գինիի շիշերով ներս եկաւ երիտասարդ սպային հաւատարիմ զինուորներէն միուն ընկերակցութեամբ :

—Պայինապետ, դժբախտութիւնը ունիմ

ձեզ յայտնելու թէ գերիները փախած են պահակ զինուորները լաւ մը հարբեցնելէ վերջ :

Փալ աճապարանքով եւ հայնոյանքներով վար վագեց : Երբ նկուզին դուռը ըաց գտաւ կիրքէն սկսաւ զինուորները խոշտանգել եւ ապա դարձեալ ետ վերապարձաւ իր սենեակը նոյն տասնապետ զինուորի ընկերակցութեամբ :

Փալ այլեւ չէր զրագուեր փախչող գերիներով, իր ծրագրած դաւադրութեան մասին կը մտածէր :

Երկար ատեն մտածելէ վերջ Փալ, զինուորը լաւ մը հարբեցներով զասը հազար ըուպի խոստացաւ տալ զինուորին, որպէսզի նոյն զիշերը իր քոյրը տեղնուտեղը սպաննէ :

—Այժմ զործի, ըսաւ Փալ, ոտքի ելլելով, հիմա Նաթալքան անշուշտ խոր քունի մէջ ընկղմած է, այշտք է ջանանք որ երբեք չարթնաց :

Ոճրագործները սենեակի լամպը մարելով ինկան մեղքի ճամբան :

* * * * *

Եսոր լուռթեան մէջ էր Նաթալքայի ննջասենեակը, պատի ժամացոյցը երկուքը կը զարնէր :

Նոյն վայրկեանին Նաթալքայի ննջասենեակի դուռը բացուեցաւ առանց աղմուկի:

Ոճրագործները ներս մտան, Նաթալքան Գահի եւ Սեր

Խոր քունի մէջ էր, Փալ անհուն ուրախութիւն
մը զգաց երբ տեսաւ թէ Նաթալքան անուշ ա-
նուշ կը քնանար:

— Տանապետ + + + տանապետ . . . կանչեց
յած ձայնով:

— Զոհը կը քնանայ, պէտք է ճարպիկօրէն
գործել, որպէսզի անշուռկ լոէ յաւիտեան:

— Վատահութիւն ունեցէք իմ վրաս Պր.
յիսնապետ, աս առաջինը չէ որ միւս աշխարհ
պիտի դրկեմ:

Տանապետը Նաթալքային մահճակալին
ժառեցաւ, Փալը ոտքի կողմը կը կենար: Ոճրա-
գործը որ այնքան ուժ չունէր ոճիրը իր ձեռ-
քով գործելու՝ տեսնել կ'ուզէր թէ վարձած դա
հիմը լաւ պիտի կատարէ՞ իր պարտականութիւնը:

Ոճրագործը զոհի վիզէն բռնելով միւս ձեռ-
քով սև չուան մը անցուց անոր կոկորդին:

Նաթալքան արթնցաւ: Ամրող մարմնով
կը դողար, աչքերուն մէջ սարսափ էր պատած,
տեսաւ իր վրայ ծռող անծանօթին դէմքը,
հասկցաւ թէ վերջին ժամը հնչած է, աչքերովը
գթութիւն կը հայցէր դահիճեն:

— Անկարող եմ յիսնապետ, + + + անկարող եմ,
այս նայուած քններով երբէք ինձ չէր նայած մա-
համերձ մը, գոչեց տանապետը, հոս նայեցէք
պ, դուքս + + + հոս նայեցէք, այդ ինչ աչքեր են:

— Սատանան տանի քեզ, ինչո՞ւ անունս

կու տաս, կոպէկ մը իսկ չես ստանար խոստաց-
ւած գումարէն եթէ պորտականութիւնդ չի կա-
տարես:

Նաթալքան աղեխորշ ճիշ մը արձակեց:

— Օգնութիւնն + + + ո՛հ + + + Ասուուած իմ, գո-
չեց, ինչո՞ւ կ'ուզէք սպաննել զիս . . . Ասուուածոյ
առջև պատասխանատու պիտի մնաք. ո՛հ, Փալ,
Փալ + + + հո՞ս ես դուն . . . օգնութեա՞ն եկար . . .

— Անգամ մ'ալ կը հարցնեմ դուքս, ինեղ-
դեմ բոլորովին:

— Յառաջ, պատասխանատուն ես եմ, չուտնը
սեղէ կը հրամայեմ:

Տանապետը աւելի ուժով քաշեց վզէն ու
չուանը:

— Կը տեսնէ՞ք դուքս, այլես չ'ապրիր, թե-
ւերը անկենդան վար կախուեցան, զլուխը մէկ
կողմ ծռեցաւ. այլես չ'ապրիր:

Թշուառական քոյրասպանը դող մը զգաց:

— Մեռաւ + + + մեռաւ + + + զոչեց Նաթալքա-
յին դիակին վրայ ծռելով: Տանապետ, դուն այ-
լս կրնաս մեկնիլ:

Տանապետը առօնց կրկնել տալու դուրս
ելաւ: Փալ երբ պռանձին մնաց անմիջապէս յա-
րակից սենեակը մտնելով քրոջը զրասնանի դա-
րակները սկսաւ քրքրել, շուտով գտաւ ծալլը-
ւած կտակը որուն մէջ հետեւեալը գրուած էր:
«Վերջին կտակս»: Բայց հազիւ սկսած էր

ընթերցումի սոսկումէն սկսաւ ճշել : Որովհետեւ
խնդ Նաթալքան իր բոլոր ստացուածքը եղրօրը
կը ձգէր , հակառակ եղրօրը ըրած յայռարարու-
թեան , Նաթալքան ուրեմն փորձել ուզած էր
իւ եղրայրը , և ինք սպաննել տուած է իր քոյ
ըլ այդ անմեղ կատակին պատճառաւ :

Փալ որոշեց սպանեալին ննջասենեալը վե-
րադառնալ և ազատել զայն եթէ դեռ չէ անշըն-
չացած բոլորովին , բայց թշուառականը այնքան
քաջութիւն ալ չունեցաւ , քանի մը ոստումով իր
վերնայարկի սենեակը վազեց :

Մինչ այդ՝ փախստական գերիները քանի
մը ժամուայ ճամբայ կորած էին :

— Սիրելի Օլկաս , կ'ըսէր Միրովիչ իր սիրու-
հին : Այլեւս մեր ալ երջանկութեան օրերը կը
մօտենան , արտասահման պիտի անցնինք . բայց
նախքան այդ՝ հօրդ Փեթերսպուրկի մէջ ձգած
հարստութիւնները պէտք է ձեռք անցնենք :

— Այդ միլիոնները կարելիութիւն պիտի
տան որ մենք աւ իրը այր և կին ապրինք , ը-
սաւ Օլկան և ձեռքքը ծոցը տարաւ միլիոններու
ընկալագիրը դուրս հանելու համար , որ Գաց
յանձնած էր իրեն հետ հաշտուելէ վերջը :

Բայց յանկարծ ձին կեցնելով գոչեց .

— Միրովիչ , հօրս ինձ յանձնած ընկալագի-
րը կորսնցուցի :

— Աստուած իմ , արդեօք Նաթալքային սե-
նեանկը ինկաւ հագուստս փոխած ստեն , եւ
սկսաւ արտասուել , Լէպոիիւն որ Ելիզապէթին
քովն ի վեր կը քալէր , Վորոնզովը և Ելիզապէթին
ալ իմանալով Օլկային ձայնը եւ դարձան լալուն
պատճառը իմանալու :

— Լալու պատճառ մը չունիք , ըսաւ Լէպոիիւն
քանի որ մինչև նկուղէն դուրս եւած միջոց-
նուդ քովերնիդ էր , անկասկած դքսուհոյն
սենեալին մէջ ինկած ըլլալու է , հարկ է մէկեր-
նիս անմիջապէս եւ դառնանք քանի դեռ ամէն
ոք կը քնանայ :

— Պ . Լէպոիիւն իրաւունք ունի , ըսաւ Մի-
րովիչ , դուք գնացքնիդ քիչ մը դանդաղեցու-
ցէք , ես շուտով կ'երթամ եւ ընկալագիրը գտնե-
լով ետեւնուդ կը հասնիմ :

Օլկան կ'աղերսէր իր սիրականին որ հըրա-
ժարի այդ վանդալոր ձեռնարկէն :

— Աւելի լաւ է յաւիտեան այսպէս թշուառ
ըլլամ քան թէ քեզ դարձեալ վտանգին գէմ
զբկեմ :

Բայց Միրովիչ անդրդուելի մնաց որոշումին
մէջ . անգամ մ'ալ համբուրելով իր սիրուհին
ձին մտրակեց եւ անյայտացաւ մութին մէջ :

Միրովիչ կէս ժամէն հասաւ դղեակի պա-
րիսպին առջեւ , հոն վար իջնելով ձին ծառի մը
բունին կապեց , քանի մը սատումով պարիսպէն

ներս ցատկեց և հասաւ Նաթալքային ննջասե-
նեակին պատուհանին տակը ունկնդրեց, ամէն
կողմ լուռթիւն կը տիրէր, զգուշաւոր քայլե-
րով սանդուխներէն վեր ելաւ, առաջին յարկի վը-
րայ կը գտնուէր, պատուհանը այնքան բարձր
չէր, ճարպիկ ոստումով մը պատուհան ելաւ և
սկսաւ պատուհանին ապակիին զարնել առանց
մեծ աղմուկի, բայց ի զուր, ներսէն ձայն
չ'ար... քանի մը անդամ կրկնեց իր զարկերը,
դարձեալ ձայն չկար, ուրիշ ճար չունէր, մէկ հար-
տածով ապակիներէն մին ջախջախեց և ներս մը.
տաւ, սենեակին մէջ քանի մը վայրկեան ան-
իման սլու համար, շշուկ չկար դուրսէն, բայց...
պայց... սենեակին մէջ խակոց մը կար, Միրո-
վիչը խակոցին կողմը վազեց, հոն իր աչքին
առջեւ այնպիսի տեսարան մը կը պարզուէր որ
քիչ մնաց պիտի պոռար սոսկումէն, Դալիսադէմ
բւնսներուն գոյնը փոխուած էր, մինչև կէս մէջ-
քը մերկ էր և կոկորդէն սեւ չուան մը կապ-
ւած էր,

—Աստուած իմ, մեր ազատարար հրեշտակը
խեղդած են, բացադանչեց Միրովիչ և տուանց
վարկեան մը կորսնցնելու գրպանէն զմելին հա-
նելով զգուշութեամբ կտրեց խղղող չուանը, և
ձեռքին մէջ հաւաքելով գրպանը դրաւ, և ա-

կանջը Նաթալքային կուրծքին դնելով ուրախու-
թեամբ հաստատեց թէ սիրտը դեռ կը տրոփէր,
թէև շատ յամր: Շուտով դարանին քով պատ-
րաստուած ջուրով լեցուն ամանը բերաւ և սկը-
սաւ անոր ճակատը, կործքը և կոկորդը շինել,
քանի մը կաթիլ ալ բերանը լեցուց, քանի մը
վարկեանէն աղջկան կուրծքը սկսաւ հանդար-
տօրէն ելեէցնել, աչքերը իրենց գոյները վերստա-
ցան, և շրթներէն սա սարուափելի բառերը թը-
ան:

—Ո՞հ Աստուած իմ, երազ չէ եղեր, եղբայրու-
այո, իմ հարազատ եղբայրու սպաննել տալ կ'ու-
զէր զիս:

Այս խօսքերը արտասանած պահուն գլուխը
քիչ մը վեր բարձրացուց, նայց դարձեալ ետ ին-
կաւ արտասուելով: Միրովիչի ներկայութիւնը
սկսած էր, ճանչցած ալ էր զայն, բայց չէր
համարձակեր անոր հետ խօսելու, կ'ամչնար,
այո, գոհը կ'ամչնար ոճրագործին տեղ:

Միրովիչ ցած ձայնով սկսաւ խօսիլ Նա-
թալքային հետ, պատմեց իր ետ դառնալուն
պատճառը, պատմեց նաև իրեն ինչ վիճակի մէջ
գտած ըլլալը:

—Ո՞հ Աստուած իմ, ինչպէս պիտի կրնամ
ազատի այսպիսի ոճրագործ եղբօր մը ձեռքէն,
այս Միրովիչ երանի թէ չուանս կտրած չըլլայիր,
ևս այլես ինչպէս պիտի ապրիմ, իբր ոճրագոր-
ծի մը քոյրը:

— Դքսուհի, պէտք է որ անմիջապէս հեռանաք այս տեղէն, ձեր կեանքը հոս ասկից վերջ վայրկեան մը իսկ ապահով չէ:

Նաթալքան մահճակալին մէջ շտկուեցաւ միշտ արտասուելով:

— Իրաւունք ունիս Միրովիչ, դղեակս և ադարակս պէտք է լքեմ առժամաբար, յետոյ պիտի մտածեմ հզրօրս հան դէպ առնելիք քայլերուս վրայ: Այս, Միրովիչ, քեզի հետ պիտի գամ, հոն դէթ էլիզապէթի և Օլկայի պէս հաւատարիմ ընկերուհիներ պիտի ունենամ:

Միրովիչ յարակեց սենեակը մտնել կ'ուզէր մինչեւ որ Նաթալքան հագուէր, հոն սեմին առջեւ գտաւ Օլկային կորսնցուցած ընկալաշիրը, կարծես Օլկան գիտութեամբ կորսնցուցած ըլւար այդ արժէքաւոր թուղթին կտորը, որուն պատճառաւ ազնիւ կեանք մ'ալ փրկուեցաւ: Այս, այս զործին մէջ նախախնամութեան մատը կայ, կը մտածէր Միրովիչ թուղթը վերառնելով:

Նաթալքան հասկնեպով հաղուելէ վերջ, քովի սենեակը մտաւ գրասեղանի դարակէն կտակը իր հետ առնելու համար: Բայց երբ դարակը բացաւ անմիջապէս դգաց իր եղրօր աւաղակութիւնը:

— Թշուառական, միւնոյն ժամուն գող եւ ոճագործ դարձար . . . Այս, իմա կը հասկնամ,

զիս սպաննած կարծելով կտակս ալ գողցած է, բայց լաւ որ դեռ դատարանէն հաստատել տուած չէի, կտակս իր ձեռքը ունենալով չի կրնար իմ հարստութիւններուս տիրանալ քանի դեռ ես ողջ եմ:

Նաթալքան եւ Միրովիչ շուտով հեռացան դղեակէն այն ճամբով ինչ ճամբով որ մտած էր Միրովիչ որպէսզի ծառաները չնշմարեն իրենց փախուստը: Երբ ծառին կապուած ձիուն հասան՝ Միրովիչը Նաթալքան ձիուն վրայ առնելով սրարշաւ քշեց դէպի ետ, հասնելու համար իրենց սպասող կարաւանին, թանի մը ժամէն հասան անսոնց, որոնք անհամբեր կը սպասէին Միրովիչի վերադարձին: Մեծ եղաւ զարմանքնին երբ նկատեցին թէ Միրովիչ Նաթալքան իր հետ բերած էր:

Նաթալքան ամէն բան պատմեց փախըստականներուն:

Հաւատարիմ ծեր Լէպոիւնը կ'անիծէր անգութ գտաւաճանը, և ետ ագարակ դառնալ կ'ուզէր քոյրասպանին արժանի պատիժը տալու համար:

— Ուշացած էք Պ. Լէպոիւն, ըսաւ Միրովիչ, մարդասպանը անչուշտ այս ժամերուն դէպի Փեթերսպուրկ կ'աճապարէ իր քրոջ մահը աւետելու համար: Մենք առանց ժամանակ կորսընցնելու պէտք է հեռանանք որքան որ կարելի

է հեռու տեղ մը իջևանելու : որպէսզի չըլլայ թէ
պահակ զինուորները ետևէս հասնելով դարձեալ
ձերբակալեն մեղ :

— Շատ իրաւացի է Պ . Միրովիչը իր դի-
տողութեան մէջ, պէտք է աւելի հեռու կայան
մը ընտրենք, ես ալ կը փափաքիմ որքան որ
կարելի է հեռու բնակիլայդ անիծուած դղեակէն :

Լէպուիւն ճամբու ուզգութիւնը փոխելով
աջին դարձաւ, գերիներու խումբը անոր կը
հետևէր : Յանկարծ Միրովիչ իր ընկերներուն
ձայնեց որ կենան .

— Հոն նախցէք ըսաւ, եւ այն ուզգութիւ-
նը ցոյց տուաւ ուրիշ որ եկած էին, տեսէ՛ք ինչ
սոսկալի ամպ մը կ'առաջանայ :

— Այդ ամպ չէ, ըսաւ ծեր Վորոնցով ցոյց
տրուած ուզգութեամբ նայելով : Հոն մեծ
հրդեն պատահած ըլլալու է, տեսէ՛ք այդ ամպի
պէս երեւցածք ամպի պէս մուխ մըն է:

— Իսկապէս կրակ է, ըսաւ լէպուիւն և յան
կարծ լոկով Նաթալքային նայեցաւ :

Նաթալքան ամբողջ մարմինով սկսաւ դո-
ղալ :

— Կը հասկնամ թէ ինչ է հոն պատահածը,
ըսաւ դքսուէին յուսահատական շեշտով մը :
Դղեակս հրդեհի տուած են + եղբայրս անշուշտ
նկատելով իմ ազատումս և որպէսզի իր մեղքը
թաղէ՛ դղեակս կրակի տուած է + + +

Այդ բոցերը թող իրենց մէջ կլեն քոյրաս-
պանը որ համարձակեցաւ իր տոհմային բոյնը
քրքրել, եթէ արդարութիւն կայ երկնքի մէջ,
այն ատեն թող այս բոցերը յիշեցնել տան մար-
դոց թէ այն որ արիւն կը թափէ իւր արիւնն
ալ արեան գին կու տայ, անկցի և վերնայ Սոլ-
թիքով Փալը :

Վորոնզովի խօսքերէն վերջ խոր շուռթիւն
մը տիրեց : Ապա Միրովիչի նշանին վրայ ձիերը
գարձեալ ճամբայ ելան զէպի Նաթալքային հե-
ռաւոր ագարակներէն մին : Այրող դղեակին
կողմէն դեռ կ'երեւային դէպի երկինք բարձրա-
ծող կարմիր բոցերը, ուր դղեակին հետ կ'ալրէին
քոյրասպան Սոլթիքով Փալը, տասնակիտը և
հարբա՛ պահակ զինուորները :

ԳԼՈՒԽ 40

ՑԱՐՈՒՀԻՍԻՑՈՅՆ ՆՈՐ ԸՆԿԵՐԸ

Փոթեմքին շաբաթներով անկողին մնաց :
Երբ ինքինքը զգաց թէ միականի մընէ այլես ,
սոսկալի զլագրդուում մը ունեցաւ որ քիչ մնաց
առողջութիւնն ալ պիտի կորսնցնէր : Բայց կա-
տարինէն անօրինակ խնամքով մը կը հսկէր ա-
նոր սնարին քով :

Բժիշկը կը ստիպէր քսանչորս ժամուայ մէջ
գործողութիւնը անպայման կատարել :

Կատարինէին յանձնուած էր այդ ծանր
պարտականութիւնը , հիւանդին կամքը առնել
գործողութեան համար :

Առաւօտ էր , կատարինէ հիւանդին սենեակը
մտաւ : Փոթեմքին մետաքսէ բարձերուն վրայ
պառկած առողջ աչքովը կը դիտէր իրեն մօտե-
ցող ցարուհին . Առանձին էին սենեակին մէջ :

— Ո՞հ , որքան բարի ես իմ հանդէպ կա-
տարինէս , ըստաւ Փոթեմքին իր վրայ ծռող կի-
նը թերուն մէջ առնելով :

— Դիտես սիրելիս , միակ բաղձանքս է քեզ
դարձեալ առողջ տեսնել , և Աստուծոյ կամքով
այդ օրը պիտի չուշանայ :

— Ի՞նչ կ'արժէ առողջութիւնս . քանի որ
աչքիս մէկը կորսուած է այլեւս անվերակառ-
նալիօրէն :

— Այդ երբեք մի մտածեր սիրելիս , գուն-
կը կարծես որ ես լոկ քու արտաքին գեղեցկու-
թիւնդ կը սիրեմ : Հոգիդ աւելի կը սիրեմ քան
մարմինդ , բարի և աղնիւ սիրելիս , իմ սէրս նը-
կատի իսկէ՝ առներ թէ սիրածը երկու թէ մէկ աչք
ունի :

— Ո՞հ որքան բարի ես կատարինէ :
Կատարինէ երկար բանակցութենէ վերջ
վերջապէս հիւանդը համոզեց որպէսպէ օր առաջ
առողջութիւնը կատարուի :

— Շատ լաւ կատարինէ , ըստաւ Փոթեմքին
ցարուհոյն թերէն ազատելով , բայց ես ալ
խնդրանք մը ունիմ :

— Ուզէ՛ ինչ որ կը փափագիս :
— Բայց այս օր չէ որ պիտի խնդրեմ քեզ
մէ արդ փափագածս , կրնաս գրութիւն մը տալ
որ եթէ օր մը կարեւոր խնդրանք մը ունենամ
առանց այլեւալի այդ խնդրանքիս գոհացում պի-
տի տաս :

— Բայց քեզի բաւական չէ ցարուհոյդ խոս-
տումը :

— Սիրելի կատարինէս , կու գայ օր մը որ
որտիդ մէջ ուրիշի մը սիրոյն տեղ կու տաս
փոխան իմ սիրոյս և այն ատեն թերեւս մոռ-
նաս և ժիտես ինձ տուած խոստումք :

Կատարինէն առանց ընդդիմութեան քովի
սենեակը մտաւ և հոն սեղանի մը առջև նստե-
լով գրեց հետեւեալ տողերը :

«Ես, Ռուսիոյ կատարինէ ցարուհին, այս
օր Փոթեմքին դուքսին տուի այն առանձնաշը-
րեմ երբ որ ինք խնդրէ, կ'երդնում ցարական
դահիս վրայ որ Փոթեմքին դուքսին խնդրանքը
ինչ որ ալ ըլլայ անկատար պիտի չժողում։

ԿԱՏԱՐԻՆԵ»

Նամակը լրացնելէ վերջ ժպտաղէմ մտաւ
Փոթեմքինի սենեակը և իր սիրելին համբուրե-
լով դրութիւնը յանձնեց անոր։ Փոթեմքին
խոստմնագիրը կարդալով ըստաւ։

—Շատ շնորհակալ եմ ցարուհիս, քու ան-
սահման բարութիւնդ այս երկտողովն ալ հաս-
տատեցիր։

Եւ խոստմնագիրը բարձին տակը դնելով
շարունակեց։

—Եթէ ցարուհին կը փափաքի, կրնայ բը-
ժիշկը կանչել գործողութիւնը կատարելու համար։
Ցարուհին դուրս ելաւ Պէն Ռուպէնը կան-
չելու։

Երբ Փոթեմքին սռանձին մնաց բարձին
տակէն դուրս հանեց խոստմնագիրը, անդամ
մըն ալ կարդաց և երջանկալի ժպիտով մը կուրծ-
քին սեղմեց։

—Անուշիկ ելիզապէթս, այժմ ձեռքիս մէջն
է դիւրութիւնը ամէն վտանգէ զերծ պահյու-
համար քու տանջուած կեանքդ, այս վայրկեա-.

Կիս ուր որ ալ ես, թող անծանօթ ոգիները քեզ
աւետեն այն բարի լուբը։ ո՞րքան թանկարժէք
ես դուն, խոստմնագիր, թէե մէկ աչքս կը զո-
հեմ բայց երբեք չեմ ցաւիր լաւ որ այս օր ձեռ-
քիս մէջն ես դուն։

Փոթեմքին այդ գրութիւնը աւելի ապահով
տեղ մը դնելու համար ոտքի ելաւ և քանի մը
վայրկեան մտածելէ վերջ գրասեղանին գաղտնի
վայրկեան մտածելէ վերջ գրասեղանին գաղտնի
կողին մտաւ դարձեալ։ Կէս վայրկեան չանցած
կատարինէն եւ բժիշկը ներս մտան և Փոթեմ-
քինին իմաց տուին թէ ճիշտ ժամը տասներկու-
քին գործողութիւնը պիտի կտարարուի եթէ ինք
ալ համաձայնի։ Փոթեմքին կատարինէին ոը-
ւած խոստումը չդրժեց։

—Պատրաստ եմ ակ բժիշկ ո՞ր ժամուն որ
կ'ուղէք, ըստա։

Ժամը ճիշտ տասներկուքին գործողութեան
սենեակին դուռը բացուեցաւ, ցարուհիին կ'ըն-
կերէին Փանին նախարարապետը և Շուպով։ Այս
վերջինը ժէնէրալի զարդարուն համազգեստը
հաղած էր որ ընդհանրապէս մեծ հանդիսաւո-
րութիւններու կը հազնէին այն ժամանակ։
Կուրծքին վրայ Վլատիմիրի պատուանշանը կը
փայլէր, պալատականները այդ նշանը տեսնելով
զարմացած մնացին, որովհետեւ այդ պատուանը-
զարմացած մնացին, որովհետեւ ամէն ժէնէրալի չէր տար։ Կի-
շանը ցարուհին ամէն ժէնէրալի չէր տար։

ներու մէջ այն փսփսուքը ինկաւ թէ ցարուհին նախորդ գիշեր Շուպով իր ննջասենեակը կանչել տալով անոր իր սիրած ֆրանսական նորավէպերէն կարդացնել տուած է բարաձայն։ Շուպովին ալ զարմանքը մեծ եղաւ երր տեսաւ թէ բոլոր այն պալատականները որ երէկ բարե իսկ չէին տար իրեն, այսօր խոնարհութիւն կ'ընեն անոնց առջևէն անցած պահուն։ Շուպով հասարակ սպան այսպէսով յաջողեցաւ դիրքի և պատիւի տիրանալ, երբ անդին Փոթեմքին դիշեր ցերեկ կը տառապէր թէ հոգով և թէ մարմնով։

Բժիշկի հրամանին վրայ գործողութեան սենեակը հականնեխուած էր, գործողութեան սեղանը զրուած էր պատուհանին առջև, ուրիշ խոչոր սեղանի մը վրայ կարգաւ շարուած էին ուրիշ հարկաւոր գործիքները, փոքրիկ վառարանին վրայ սրուակ մը կար, պարունակութիւնը պարզ ջուրի կը նմանէր, այդ շիշին Պէն Ռուպէնը ինք կը հսկէր, ատոր մէջ էր ցաւը. մեղմացնող իր նոր գիւտը, երբ բժիշկը գեռ կը պատրաստուէր, Շուպով մտաւ ներս, ցարուհին զըրկած էր հասկնալու համար թէ գործողութեան ժամը հասած է։ Պէն Ռուպէն չէր սիրեր երբ զինքը իր գործին մէջ կը խանդարէին, բայց հակառակ իր բնաւորութեան Շուպովին հետ կը խօսէր շատ հաճոյակատարութեամբ։ Ցոյց տուաւ անոր ցաւ

մեղմացնող էթերին դէզը

Շուպով այդ չի ը ձեռքը առած հարցուց։

— Ուրեմն ա՞յս է հրաշագործ էթերը, եթէ չըսէիք ինձի թէ ասոր մէջի պարունակութիւնը ցաւ մեղմացնելու կը ծառայէ՝ պիտի կարծէի որ պարզ ջուրմէ։ Արդեօք ուեէ հստ մը ունի էթերը։

— Բնաւու, այս իմ հնարած թմրեցուցիչը ոչ դոյն ունի, ոչ հոտ, գիտէք անշուշտ որ ասանձին զիրք մալ զրած եմ և բժշկական կամատին մէջ համբուռ շահած։

— Ո՞հ, չի կրնար երեակայել պ. բժիշկ թէ ո՞րքան կը հետաքրքրէ զիս ձեր կատարելիք այս գործողութիւնը. Յարուհիին հետ ես ալ ներկայ պիտի ըլլար. կը վաշեադիմ գործողութիւնը լսկեիք առաջ աչք մը նետել ձեր այդ գրքին վլ ար։

— Ի՞նչ տեսած չէք զայն պ. գնդապետ

— Ամբողջ թիթբսագութիւն մէջ փնտուած ու հատ մալ գտած չեմ։ Գիտեմ շատ զբաղած էք այս վայրկեանիս, եթէ կը թոյլատրէք ծառանիդ կանչեմ, հրամայեցէք որ բերէ։

— Իրաւ է, շատ զբաղած եմ, բայց չեմ ալ սիրեր որ ուրիշը գրատանս ձեռք զարնէ, — Բաւու ձեր բժիշկը և զուրս եղաւ զիրքը բերելու

Այդ բոպէին Շուպով ակնարկ մը տուաւ բժիշկի օդնականին որ գործողութեան նախապատրաստութեամբ զբաղած էր, յետոյ իր գըր ՔԱՀ ԵՒ ՍԵՐ

պանէն շիշ մը դուրս հանեց ու փոխեց ցաւ
մեղմացնող էթերը

Շուպով արդէն իր նպատակին հասած էր
երբ Պէն Ռուպէն բժիշկը վերադարձաւ զիրքը
ձեռքք՝ ըսելով.

—Եթէ այնքան կը հետաքրքրէ ձեզ իս
այս փոքրիկ գիրքը, այն ատեն խնդրեմ իբրև
նուէքը ընդունեցէք ինձմէ.

—Ո՞հ, պ, բժիշկ, շատ շնորհակալ եմ ձեր
այո նուէքին համար:

Վայրկեան մը լուութենէ ետք գնդապետը
ըսաւ,

—Տակաւին բան մըն ալ կ'ուզեմ հարցներ
—Հրամմեցէք պ, դնդապեւ.

—Վատա՞ն էք որ Փոթեմքինի այս գործո-
ղութիւնը պիտի յաջսղի կոսած եմ որ շատ ան-
դամ մարդիկ կը մեռնին աչքի անյաջող գործո-
ղութեան հետեւանքով:

—Հարիւրին իննըսուն կը յաջողի. միայն
թէ ուշադրութիւն պէտք է ընեմ որ արիւնը
չթունաւորուի:

—Կը մաղթեմ որ այս գործողութիւնը հա-
րիւրէն մէկ անյաջող չըլլայ. —ըսաւ Շուպով և
դուրս ելաւ.

Հարկ չկայ ըսելու թէ Շուպով դրկուած էր
Օպովին կողմէն այս վատ արարքը գործելու.

Ժամը տասերեսուքին ցարուհին Փանին

կոմսին և Շուպովին ընկերակցութեամբ գործո-
ղութեան սենեակը մտաւ. Պէն Ռուպէն կատա-
րինէի ընդառաջ երթալով՝ խոնարհեցու և ոյա-
պէս ողջունեց.

—Ուրիմն Նորին վեհափառ կոյսրուհին ա-
մէն գնով կ'ուզէ ներկայ ըլլալ գործողութեան
Անդամ մըն ալ կը խնդրեմ Վեհափառ կայսրու-
հին որ հրամատրի իր այս փափաղէն, որովհետեւ
իր աղնիւ սիրտը պիտի չ'արենոյ դիմանար

—Կ'ուզեմ անպայման ներկայ ըլլալ Փոթեմ-
քինի այս ծանր գործողութեան, պատասխանեց
ցարուհին:

Ցարուհին Շուպովին երեսն խոկ չնայեցաւ.
Համոզուեցաւ գնդապետը որ Օպովի իրաւունք
ունէր երեկ իրիկուն ըաերու թէ զիւրաւ կարե-
մի չէ այդ կնոջ սիրտը զրաւեկը

Կատարինէ գործողութեան սեղանէն տասը
քայլ հետու աթոսի մը վրայ նստաւ. Փանին և
Շուպով ցարուհին մօտ տեղ զրաւեցին:

Քիչ վերջ երբ երեք նշանաւոր բժիշկներ
ևս ներս մտան. Պէն Ռուպէն նշան ըրաւ իր
օգնականներէն մէկուն որ գնաց Փոթեմքինը
ներս առաջնորդելու:

Փոթեմքին, տժգոյն բայց զինուորական
վահմ և անվախ արտայայտութեամբ ներս մը-
տաւ. Աչքը միայն կապած էր և աջակողմի աչ-
քով տխուր նայուածք մը ուղղեց ցարուհին:

քսեց որպէսզի երակները թմբին և գործողութեան առանց ցաւ չզգայ:

—Կը զդո՞ք թմբութիւն մը, հարցուց բժիշկը
Դեռ ոչ պատասխանեց Փոթեմքին:

Փոթեմքինի ամբողջ մտածութիւնը կեղանացած էր միայն կլիգապէթի վրայ:

Պէն Ռուպէն նշան ըրաւ օգնական բժիշկին որ էթերին չիշին բերանը բացաւ:

Քառասուն կաթիր հրամայեց Պէն Ռուպէն Օգնական բժիշկը քառասուն կաթիլ համբեց որոնք ինկան տաք երկաթին վրայ: Սենեակին մէջ թեթև մշուշ մը պատեց: Փոթեմքին տարօրինակ ցտէ մը տառապիլ սկսաւ Կարծես ամբողջ մարմինը կը տկարանար Աչքը չկրցաւ բերաց բռնել, միտքը սկսաւ բթանար, ուզեց բռնը բանալ բայց չաջողեցաւ Երբ բժիշկը բանը համբել հրամայեց հաղիւ կրցաւ մէկ քանի թիւ համբեր:

—Հիմա գործի՛ սկսինք, ըստ Պէն Ռուպէն և տաք ջուրին մէջ ձգուած գործիքները դուրս հանեց:

Գործողութիւնը սկսաւ Սակայն երբ դանակը հիւանդին դպցուց սկսաւ անհանգիստ ըլլար՝

Երիտասարդ իշխանին ամբողջ մարմնէն դող մը անցաւ, աջ ու ձախ սկսաւ տասլլուկիր Բըմիշկը շուարած հիւանդին նայեցաւ:

որ հազիւ կրցաւ իդ հեկեկումը զսպեր
Փոթեմքին փորձեց կատարինէի առջե
ծունկի գալ բայց ցարուհին բռնելով անոր թե-
ւէն՝ արդիեց ըսելով.

—Անուշիկ միլելի բարեկամս, Աստուած
այս ծանր ժամաւն մեզի հետ է:

Փոթեմքին տաք համբոյր մը դրոշմեց կա-
տարինէի ձեռքին:

—Եսով նմ, նորին բարձրութիւն, երկնցէք
գործողութեան սեղանին վրայ, ըստ Պէն Ռուպէն
Փոթեմքին ցարուհիին նայեցաւ:

Ցետոյ պատուհանին մօտեցաւ և դուրսը
դիտեց, իրեւ թէ վերջին անգամ ըլլալսվ կ'ու-
զէր զմայլի բնութեան հրաշալի գեղեցկութեան
վրայ:

Աչքին մէջ արցունքի կաթիլ երեւաց: Ցե-
տոյ ետ դարձաւ եւ անվախ քայլերով դէպի գոր-
ծողութեան սեղանը ուղղուեցաւ:

Այն ատեն Ռուպէն բժիշկը որ իր օդնա-
կաններուն պէս սպիտակ շապիկ հաղած էր՝ մէկ-
ու զրաւ Փոթեմքինի ձախ աչքին կապը:

Օգնականներէն մէկը տաք ջրով ամանի
մը մէջ գործիքները մօտեցուց Ռուպէնի, միւս
ձեռքը ունենալսվ էթերի փոքրիկ չիշը:

Բժշկապետը յախճաստակեայ ամանի մը մէջ
լեցուց թափանցիկ հեղուկը և վրձինով մը հե-
ղուկէն ձախ աչքին, յետոյ ձախ երեսին վրայ:

— Ի՞նչ է աս, երբեք իմ՝ էթերը այս ազդեցութիւնը ըստած չեր, կ'երևի ցաւ կը զգայ իշխանը Աստուած իմ, ի՞նչ պատահեցաւ, չեմ կարծեր որ սխալ զեղ մը լիցուցած ըլլամ. . . , ո՛չ անկարելի է. . . , ինչ որ է, գործողութիւնը կէս ձգել չըլլար:

Յարուշին ձեռքնրով իր դէմքը ծածկեց, ու բիշեաւ այլու չեր ուղիր ոչ մէկ բան տեսներ:

Քիչ ետք սերախութեամբ ըստաւ բժիշկը.

— Գործողութիւնը վերջացաւ, նորին վեհափառութիւն, յաջողեցոյ հիւանդին վեասուած աչքը դաւրս հաներ, միայն կապելը մնաց:

Քիչ ետք այց ալ քմեցոց և Փոթեմքինի ամբողջ ձախ երեաը փաթաթելէն ետք շարունակեց:

— Հիմա հիւանդը հովահեցէք շուտ, շուտ, Բայց Փոթեմքին անշարժ մնաց, ոչ մէկ կենդանութեան նշան ցոյց տոււաւ:

— Դեկի ուժեղ աւելի ուժեղ, հրամայեց Պէն Ռուպէն:

Էթերի ազդեցութիւնը դէշ էր արդիօք:

— Փոթեմքին իշխան, Փոթեմքին իշխան, կենդանութեան նշան մը ցոյց տոււր:

Բժիշկը ի զուր պատասխանի կը սպասէր, Փոթեմքին անշարժ էր:

— Շուտով պատուհանները բացէք, բացանչեց Ռուպէն:

Մաքուր օդը ներս խուժեց ու էթերին շողին փարատեց, այսուհանդերձ հիւանդը անշարժ կը մնար զործողութեան սեղանին վրայ:

— Միուած է, . . . Աստուած իմ. . . , Փոթեմքինը մեռած է, բացագանչեց կատարինէ և զէպի անզանը շտապեց:

— Երազաշեմ, վեհափառ ցարուհի, ինձի ձըգեցէք հիւանդը և հեռացէք:

— Զեմ ուղեր առկից հեռանար գոչեց կատարինէ, մինչև որ զիւնամ թէ կ'ապրի՝ թէտարինէ, մինչև որ զիւնամ թէ կ'ապրի՝ թէտարինէ, ինզրեմ ինհզանացուր զինքը կ'ազամեմ... կը հրամայեմ....

Պէն Ռուպէն ա՛լ կարեորութիւն չտուաւ յարուհին, հրամայեց որ հիւանդը խոզանակով շփեն և ինքը ականջը հիւանդին սրախն մօտեցուց անոր զարկը լսելու համար:

— Ի՞նչ է աս, բացագանչեց բժշկապետը սարսափանար զէմքով սիրտը այլուս չի զարներ... Ո՛չ առ անկարելի է, հիւանդին սիրտը առողջ էր. Յարուհին երբ տեսաւ որ իր սիրահարը մահուան ձգնուամը կ'ապրի՝ թախանձեց բժիշկին որ Փոթեմքինը մահէն ազատէ:

— Պէտք է ապրի, պէտք չէ որ մեռնի Օքնական բժիշկներն ալ զննեցին հիւանդին սիրտը և անոր զարկը շատ տկար և անկանոն գտան:

— Պէշմուշէլ էլիքսիրը ինձի բերէ՛ք, հրա-

մայեց Պէն Ռուպէն, և Փոթեմքինի բերանը բռնի
բանալ տալով անէէ քանի մը կաթիլ ներս լիցուց

Դեղք իր լու ազգեցութիւնը դորձեց, հի-
ւանդին որովհ զարկը սկսաւ ուժով լիւ ու կա-
նոնաւորութիւնը

Կատուինէ կառաջած էր, կարծոս իսկոյն
պիտի խենթենար,

Սեղանի վրայի էթերին շիշը առաւ և գոռաց.
—Ո՞հ, Պէն Ռուպէն մինչեւ հիմա շատ օգ-
տակար հղած էր ինձի իր բժշկութան դիւտերօվ
և գիտութեամբ, բայց հիմա մահու հարուած
իջեցուց իմ որտիս... անիճուած' ըլլայ այս էթե-
րը... աս է միակ պատճառը որ Փոթեմքին այ-
սի կրնար բանով իր աչքը Անիծուած ըլլայ
քու այս գիւտը, կ'արզիհմ որ իմ իշխանու-
թեանց ստհմաններէն ներս ընաւ չի գործածուի
այս վեսակար գիւտդի

Ցարուհին էթերին շիշը գետին զարկաւ, և
էթերը դորգին վրայ թափեցոււ

—Նորին վետիսութիւն, ըստ բժիշկը
ցարուհին մասնակուի, մի՛ արդիւք իմ հնա-
րած զեղիս գործածութիւնը որովհետեւ իմ էթե-
րը մարդկութեան համար որհնութիւն մըն է:
— Իր տեսնեմ որ ո՛չ թէ օրհնութիւն, այլ
անէծք է.

— Նորին վեհաժառութիւն, այս էթերը լու-
է, բայց ինչ որ Փոթեմքին իշխանին պատահե-

ցաւ՝ ինձի անշմբոնելի գաղանիք մը կը մնայ,
— էթերդ էր պատճառը:

— Յամենայն դէպս, խնդրեմ ձեր արգելքը
ետ տռէք, կ'ուզեմ ապացուցանել:

Յանկալի լուց.

Նայուածքը գետնի գորգին կորաւ.

— Ի՞նչ կը նշանակէ այս Նայեցէք կայս-
րուհի, նայեցէք, գորգին ծաղիկները և գոյները
անցայտացան, ո՞հ այս շիշին պարունակութիւնը
անկարելի է որ իմ էթերս ըլլայ:

— Անդանով սխալած գեղ ինցուցած ետ
— Ես ոչ... հաւանական է որ ուրիշ մը փո-
խած է... հոս զազտնիք մը կայ մըրազործի մը
մատը կը նշանարեմ այս դործին մէջ, իշխանին
կեանքին դէմ գաւաղբութիւն մը պատրաստը-
ւած է:

Այս խօսքերուն՝ խոր լսութիւն մը յա-
ջարդեց:

Ել կոն բժիշկներ և Փանին կոմոր գորգին
մօտեցան և հաստատեցին Պէն Ռուպէնի կարծի-
քը Կորմիր, կանաչ և զեղին դոյներով գործը-
ւած գորզը ոչ թէ միայն մոխրագոյն եղած էր
թափուած տեղէն՝ այլ նաև այրած:

— Մի միայն թօյնը կ'այրէ, ըստ Պէն Ռու-
պէն, կը կրկնեմ որ իշխանի թշնամի ձեռք մը
վատօքէն սարքած է մտհափորձ մը

— Հրապարակաւ կը բողոքեմ այս անձա-

նօթ ստորին արտառածին դէմ. չպիտի հանգիստ
ըլլամ մինչեւ որ երեան չանհե՞ զայն

Այս խօսքերը ըսերով Պէն նուազէն հիւան-
պին մօտեցաւ. Հիմա այլեւս դիտէր թէ ի՞նչպէս
պէտք էր զարմանել հիւանողը, որովհետեւ վտան-
դին պատճառը դիտէր

Յարուհին ալ համոզուեցաւ որ հսո Փոթեմ-
քինք կիւանքին զէմ դաւադրութիւն մը որտո-
րասուռած էր բայց չըրցաւ գուշակել թէ ո՛վ
կրնար ըլլար.

Շուպով արցունքը աչքերուն երդուքնցաւ
դրսխը կորել այն ստորին արարածին որ այս
մահափորձը սարքած էր

Բայց Պէն նուազէն Շուպովի խօսքերուն չի
պատասխանեց այդ տարօրինակ հայուածքով մը
չոփեց դնդապետին հաստկը Բժիշկը հիմա ըմ-
րանեց թէ ի՞նչո՞ւ Շուպով զի՞նքը դուրս զրկեց

Պէն նուազէն վտան էր թէ Եթերը թոյնով
փախողը Շուպավի էր բայց այս չը դիտեր թէ
արդիօք իր յատակէ գո՞րծն էր թէ Յուրվէն զըր-
դուռած էր

Պէն նուազէն յատակ զեղթափով Փոթեմ-
քինը փրկեց մահսւան վտանդէն, քառորդ ժամ
մը ետք յայտարարեց թէ ամէն վտանդ վտ-
րուսած էր

Փոթեմքինի սիրաը սկսաւ կանսնաւոր
զարներ չնշառութիւնը տեղը եկաւ, շատ չան-
ցած՝ իր առողջ աչքը բացաւ

Դ Լ Ո Ւ Կ 41

ՃՐԵԱՅՑ ՊԱՌՈՅՆ ՄՐ

—Ո՞ւր եմ, հարցուց Փոթեմքին նուազկոտ
ձայնով, ի՞նչ պատահած է ինծի . . . ո՞հ, զո՞ւն
ևս կատարինէ,

—Այս', ես եմ սիրելիս ես եմ, քու կա-
տարինէք Փա՛ռը Աստուծոյ որ կ'ապրիս և քեզ
կրնամ բազսւկներովս զրկեր

Փանին կոմով նշան ըրաւ միւսներուն որ
քաշուին սենեակին

Ամէնքը դուրս ելան:

Շուպով չըթունքը սեղմեց:

Ուրեմն Օպովի հետ արքած ծրագիրը չյո-
ջողեցաւ, թէ ի՞նչ ձարպիկութեամբ կրցաւ շի-
շլ փոխեր Փոթեմքինը կ'ապրէր և կատարինէ
կարծես տռաջուրնէ աւելի կը սիրէ զի՞նքը

Երբ ծեր բժիշկն ալ ուզեց ուրիշներուն
հետ գուրս ելլել որպէս զի կատարինէ տռանձին
հայ հիւանդին հետ՝ ցարուհին կանչեց.

—Բժի՛շկ Պէն նուազէն:

—Ճրամայեցէք Նորին Վեհափառութիւնն

—Բարեհնունեցէք քանի մը բովէ հսա մնար,
կը փափաքիմ բան մը հարցներ

—Զեր հրամանին տակ եմ:

—Գործողութիւնը յաջողեցա՞ւ, կարելի՞ է

հանդիսաւ ըլլալ որ ո՛ և է վտանգ չկայ
Գործողութիւնը կատարելապէս յաջողե-
ցաւ, ի խանը բնաւ ցու պիտի չզգար եթէ այս
շամած մահափորձը չսարքուելու

—Ե՞տ տանջուեցար, սիրելիս հարցուց
կատարինէ Փոթեմքինի գարձատ:

Անրացատրելիքին շատ, բաւ Փոթեմ-
քին տկար ձայնավ մը Հաղիւ կրնայի շնչել-
թէն ոչ մէկ անդամն կրնայի շարժել և առկայն
կը տեսնէի և կը լուի ամէն բան Զգացի երբ
բժիշկը նշգրակով աչքիս գործողութիւնն ըրաւ,
—Յաւեցա՞ւ

—Մարտափեխորէն, ուղեցի պառաւ բայց չը
կրցոյ Առաջ աշքովս տեսաց որ բժիշկը հիւանդ
աշքս դուրս կը հանէ:

—Մարտափեխի բան, բացադանչեց ցարուհին
—Իսկապէ՛ս աարտափելի, մրժաց Պէն Ռու-
պէն, յուսամ թէ պիտի յաջողինք գտնել այս
շամած զործին հեղինակը

—Անդիքորէն պիտի պատժեմ, բացադանչեց
կատարինէ, Անկարեւոր է անունը լուր և աւ զի-
տեմ, բոլոր լոյները մէկ ակէ կը բղիսին, առաջին
զործս պիտի ըլլայ այդ ակը ցամքեցնել որպէսզի
թոյնը չագգէ. . .

Բարկութեսմք մը ոսքը գետինը դարիսւ,
—Հանդիսաւ եղիր, սիրելի Փոթեմքին, վրէմս
պիտի յուժեմ. . . զեռ քիչ մը ատեն պէտք է. . .

դուն զիտես որ վրէմս այնպիսի կերտկուր մըն
է որ պազած պէտք է ուտել

—Եւ քեզմէ, սիրելի Պէն Ռուպէն, կը խընդ-
րեմ որ ներես ինծին

—Եորին վեհափառութիւն, բաւ բժիշկը
ցարուհին ձեռքը համրուբրով, ևս ներեւու բան
չունիմ. . . ընդհակառակը ե՞ս ևմ յանցաւորը:

—Բայց ի՞նչպէս այսպէս կ'ըսէք սիրելի բը-
ժիշկը

—Յանցաւոր ևմ որպէնան օքտաք էի ուեհ-
իլ բաւ հսկել էթերով իցուն շիշին վրայ:

—Բայց զիտեմ սիրելի Պէն Ռուպէն, ևս ա-
նիրաւորէն վշացաւցի ձեզ Զեր զիւտը իրաւի
բարիք մըն է մարդկութեանո

—Ռւլեմն չէ ք արգիլեր անոր տարածումը
և գործածութիւնը

—Բնականարար ոչ Ծնդհակառակին խընդ-
րեմ, որքան որ կարելի է աւելի ընդարձակ առն-
մաններու մէջ տարածեցէք այս զեղը

Ցարուհին ձեռքը ձեր բժիշկին ուսին վրայ
գնելով շարուրակեց:

—Հիմտ խնդրեմ բարի եղէք ներս կանչե-
րու այն պարանները որ ասկից զուրս զացին

Պէն Ռուպէն հանդարարէն հեռացաւ ու
վայրկիան մը ետք Փանին կոմսին և Շուլով
զնվագւտին հետ ետ զորձաւ

Ցարուհին Փոթեմքինի հետ քանի մը խօսք

փիսանակերէ և տք հրամայնց ծառաներէն մէկուն որ ներս հրամայիրէ այն պալատականները ուրնք մօտակայ ունենակին մէջ կը սպասէն դորձողութեան արդիւնքին:

Երբ ասոնք աղ ներս մտան՝ Փոթեմքին արդէն աթոսի մը վրայ նոտած էր:

Գործողութենէն առաջ խմած շամրանիսն հիմա սկսու իր աղղիցութիւնը գործեր Փոթեմքին նորօրինակ ուժ մը զգաց.

Համախմբուած հիւրերուն այսպէս սկսու խօսիլ Կատարինէ.

—Տիկիններ և պարոններ.

Սրահին մէջ խոր լուսութիւն մը տիրեց, ամէնքը ուշադրութեամբ սպասեցին ցարուհին խօսքերուն:

—Ամէնքդ զիտէք որ, — շարունակեց Կատարինէ, Փոքեմքին իշխանը ամենավատ չարութեամբ կորանցուց իր ձախ աչքը վէրքը իր կեանքին սպառնաց, եւ միայն ծանր գործողութեամբ մը կարելի էր իր կեանքը փրկեր Աստւած իր կեանքը պահպանեց, որովհետեւ գործողութիւնը յաջող անցաւ Այսու՝ Աստուած ինձի ալ ողսրմեցաւ, որովհետեւ իմ ամէնէն սիրելի բարեկամիս և խորհրդականիս կեանք պարդեց, ասոր համար շնորհակալ եմ Աստուծոյ Այս յաջող գործողութիւնը կը պարտինք այն անձին որ շատ ծառայութիւններ ըրած է մեր հայրե-

նիքին և րնաւ վորձաւորութիւն չէ պահանջած: —Պր. Պէն Բուլավին բժիշկ ձայնեց ցարուհին, ինձի մօտեցէք:

Դիտնական բժիշկը մանկական համեստութեամբ ցարուհին մօտեցաւ:

—Պ. Պէն Բուլավին բժիշկ չեմ զիտեր ինչպիսի՞ շքանշաններով վարձատրել Ձեզ, զուք որ մեր հայրենիքին հիւանդներուն հրեշտակն եղած էք. Ձեզ ստացուածքով չեմ ուզեր վարձատրել որովհետեւ գուք զիտութեան հարստութեամբ օժտուած էք և կ'առհամարհէք զիտմբ եւ սակայն սիրաս կը փափագի այս վայրկեանիս ձեզ ոնէ կերպով մը վարձատրել . . . Դուք հրեայ էք, այնպէս չէ որ բժիշկ:

—Այո՛, Նորին վեհափառութիւն, պատասխանեց ձեր Արքանամք. —Հրեայ եմ և կ'առելցը նմի որ զոհ եմ կրօնքէտ:

—Ուրեմն, ըստ կտտարինէ, զուք կ'ըլլաք Ռուսաստանի մէջ առաջին հրեան՝ որ Պառոնպատիւը կը ստանաք, և ձեր որդիները ու թոռները զայն ժամանեցելու իրաւունք կ'ունենան:

—Ես զաւակ չունիմ Նորին վեհափառութիւն:

—Դիտցածիս համաձայն եղբայրդ զաւակներ ունի:

—Այո՛:

—Ուրեմն ձեր եղրօրը զաւակները թող ձեր

մահէն ետք գործոծեն Պառօն Պէն Ռուպէն ունունը

Պալատականները դժղոն՝ սկսան մրմռար Աթէնքը գիտին որ Կատարինէ մինչե այդ օրը հրեանելը իրմէ հեռու կը բաները Ըստ հակառակին գահ բարձրանալին ետք հրեանելուն շատ մը իրաւունքներ ետ առաւ, որոնք իր ամուսինէն ընդունած էին

Եղի պատճառաւ պալատականները ապշած լուս մնացին երր տեսան որ Կատարինէ բարձր տիտղոսավ օժտեց հրեայ բժիշկը

—Զեռքդ երկնցուք, Պառօն Պէն Ռուպէն, ըստ հանդիսաւորապէս ցարուհին:

Բայց ձեր հրեայ բժիշկը երկու ձեռքելք իրալու կապած՝ երկնցուց ցարուհին և արցունաքը աշքերուն՝ խղզուկ ձայնով մը ըստ,

—Նորին վեհափառութիւն կարելի չէ . . . չիմ կրնար ընդունիլ այս մեծ պատիւը որով զիս կուզէք վարձատրեր

—Ինչո՞ւ, հարցուց Կատարինէ զարմացած:

—Ես պէտք չէ Պառօնի տիտղոսավ շրջազայիմ Բետերապուրկի փողոցները, քանի որ իմ կը բոնակիցներէն շատերը բանտերու մէջ նստած են եւ ուրիշներ արուարձանները կը բնակին և թոյլ չի տրուիր իրենց մայրաքաղաք մտնել:

—Նորին վեհափառութիւն, շարունակեց բժիշկը, ես իսկ ինքզինքս մատնիչ կը համա-

րեմ, երբ Պառօնի տիտղոսավ կը վարձատրուիմ, քանի որ իմ հրեայ եղբայրները իրաւունք չունին նոյնիսկ Ռուսիոյ քաղաքացի համարուելու Կատարինէ յօնքերը երկար պասաեց և երկար մտածեց

Ռուզգէն թախունձոգին չարունակեց.

—Ո՞հ, ցարուհիս, մինչեւ այսօր հրեանները ձեզմէ հեռու բռնեցիք և արհամարհեցիք զիրենք: Միակը ես եղայ, որուն ցարուհիս թոյլ տուաւ որ իրեն ծառայեմ: Կ'երգնում որ ես առանձնակի մէկը չեմ, ես ալ միւսներու նման հասարակ հրեայ մըն եմ: Եթէ անդամ մը միայն վարձէք հոււասար տղատութիւն տալու միւս հրեաններուն իրեւ քաղաքացիի, այն տաեն պիտի համազուիք թէ ո՛րքան ձեր հոււտատրիմ ծառանները պիտի ըլլան անոնք: Զիս մի՛ բարձրացնէք նորանոր տիտղոսներով, այլ գթացէք Ռուսաստանի հրեաններուն և զանոնք գուրս հանեցէք փուիներէն և ցիսերէն

Բցիշկ Պէն Ռուպէն լոեց:

Կատարինէ ևս լոեց: Կատարինէ մտածուններու մէջ ընկղմեցաւ և նայուածքը Փոթենքինինի ուղղեց: Հիւանդ իշխանը ձեռքով նշան մը բրաւ:

Կատարինէ անոր իմաստը հասկնալով ըստ բժիշկին:

ԳԱՀ ԵՒ ՍԵՐ

—Այս՝ պիտի բարելաւեմ նուսից մէջ ապրող հրեաներու ազգելակերպը որսվնառե դուք Պէն նուպէն ացզ կը խնդրէք ինձմէ.

Աննկարագրելի զարմացում մը անոնուեցաւ պարատականներու զէմքին զբար.

—Կ'ո՞մա Փանին.

—Հրամայեցէք Նորին վեհափառութիւն:

—Օրէնք մը պատրաստեցէք կոմս, որուն մէջ հրեաներու ընտրեալ զասակարգին իրաւունք տրուեի քաղաքները քնակելու, պոշտոններու տիրանալու և քաղաքացինի բոլոր երաւունքները վայելելու:

—Որո՞նք են ընարեալ զասակարգերը, հորց ցուց Փանին:

—Անոնք՝ որո՞նք բարձրադրուն ուսումնառած են, գիտնականներ և զեղարուեատականներ են, ասկէ գուրս վաճառականներն ու նկատի առէք:

—Ո՞հ վեհափառ, մեծ և բարի ցարունիք բացադանչեց Պէն նուպէն և ծունկի եկաւ կատարինէի առջև:

Ցարունին համակրելի ժպիտով մը նայեցաւ ծեր բժիշկին և ըստ:

—Իոկ մնացած հրեաներուն գալով՝ ովտը չէ որ այլեւս փոշին և ցեփի մէջ ապրին, ու ունք իրենց ուղած քաղաքներուն մէջ կրնան բնակիր միայն թէ պիտի չկարենան տուն գներ

Բոլոր այս առանձնաշնորհումները կու տամ այն պայմանով եթէ Պէն նուպէն Պառանի տիտղոսը ընդունիլ յանձն կ'առնու:

Ծեր բժիշկը համբուրեց ցարունիին ձեռքը և ըստ:

—Նորին վեհափառութիւնն հիմա այլիս հպարտութեամբ կը դործածեմ ծեր ինձի շնորհած Պառանի տիտղոսը:

Ծեր բժիշկին աչքերէն մօրուքին վրայ հոսած արցունքները յուզեցին կատարինէն:

Կատարինէ իր առջև ծունկի եկող բժիշկը ոտքի հանեց և շնորհաւորեց պատունի տիտղոսը Փոթեմքին ևս նշանացի խնդրեց բժիշկէն որ իր քոյլ երթայ և ռուսական սովորութեան համաձայն համբուրեց Պառան Պէն նուպէնի երկու երեսները:

Պարտականները ևս հակառակ անոր որ զմգոն մնացին արուած պատիւէն՝ ստիպուած ծեռքի սեղմումով շնորհաւորեցին հրեայ պատուը:

Միայն Փանին կոմսը անկեղծօրէն ողջագուրեց և ըստ:

—Ելլայ քրիստոնեայ կամ հրեայ . . . զիտութիւնը կրօնք չունի Բոլորավին համաձայն եմ ծեր քիչ առաջ ըստածներուն, պառոն Պէն նուպէն:

Քործողութենէն շարաթ մ'անցաւ։ Այս ութը օրուան մէջ Կատարինէ կը խորհէր թէ ի՞նչպէս կրնար վրէժ լուծել այն անձէն՝ որ շատ անգամ Փոթեմքինի էնանքին դարաններ լարած է։

Ցարուհին միշտ կը շարունակէր իր սիլա մին մտածումները գուղի Փոթեմքին թէ զինքը չէր տեսներ, որտ ինձաւեւ Պէտքուղին հիւանդին յանձնարարած էր երկու շարաթ կղզիացած ասլրի առողջութիւնը շուտով վերադանեւու համար։

Այս առանձնութիւնը հաճելի էր Փոթեմքինի համար, որովհետեւ չափէն տեսի դառնացած էր և կ'ամչիար միտկանի մնարւն։

Կատարինէ զիտէր որ ապատային ևս պիտի կրկնուէին մահափորձերը Փոթեմքինի զէմ։ Այն կարծիքէն էր թէ բոլոր այս գաւառութիւններուն աղրիւրը Օռլուն էր, բայց չէր կրնոր գուշակել թէ Օռլով որմ՛ւ ձեռքովի կատարած էր վերջին մահափորձը, բնուած չկանածեցաւ Շուպովի վրայ, թէկ վերջերս բնուած իր մօտ կանցած չէր զինքը։

Օռլով զիտէր որ Կատարինէ Շուպովի հետ իբրև ցարուհի հրամայուկան շեշտով կը խօսէր

—Պէտք է հաշուի առնես, սիրելի Շուպով, ըստ Օռլով, որ Կատարինէ բոլոր կիներէն աւելի խորամանկ է։

—Դժբախտաբար այդպէս է, պատասխանեց։

—Մեր չոր բախտին Փոթեմքինի կեանքին զէմ սարքած մահափորձը ցաջողեցաւ և պատճառ եղաւ որ Կատարինէ իր սիրահարը աւելի ևս որիքէ Բայց սպասէ Շուպով, վերջ ի վերջոյ պիտի հասնինք մեր նպատակինու Պէտք է յարմար ատենին սպասենք։ ։ Պէտք չէ շտապենք։

Շուպով մեծ համբերութեամբ սպասեց, յարմար ատենին սպասեց, որ կրկին գրաւէ ցարուշին սէրն ու համակրանքը։

Այս օրերս պարտքի տակ մնացած էր Շուպով, որովհետեւ ցարուհին որ տարեկան քսան հաղար ուռալի խոստացած էր, չէր վճարած։

Պարտատէրները զինքը շատ կը նեղէին և անոնց ձեռքէն աղատելու համար տասը հաղար ուռալի խնդրեց և վաշխառուներու բերանը գոցեց։

Այս վերջին օրերուն Կատարինէ շատ քիչ անգամ հեռացաւ իր աշխատութեան սենեակէն, որովհետեւ Փոթեմքինի հիւանդութեան ատեն պետական կարեւոր գործերը բոլոր երեսի վրայ թողած էր և գրասեղանին վրայ զիգուած էին շատ մը խնդրագիր և կարեւոր գրութիւններ բնութունացար Փանիկ, կոմոց ևւս ոգնեց

ցարուհին Նախարարին սենակին մէջ դիշերը
ուշ ատեն լսմբը կը վառէր

Փանին, երկաթէ կամքով մարդ մ' ըլլալուն՝
առառւ կանուխէն մինչև դիշեր աշխատեցաւ
Կատարինէի պէտ

Այս օր ևս դեղէմիկ ամառնացին օր մը
Կատարինէ իրեն կանչեց Փանին կոմուր քիչ մը
Խորհրդակցելու և յետոյ մաքուր օդին մէջ պը-
տոյտ մ' ընելու համար

Հարցուց Գէն Բուռզէնին թէ Փոթեմքին
Երնա՞ր իրեն հետ ուսուցի ելիք: Բժիշկը պա-
տասխանեց թէ մաքուր օդը պիտի նպաստէ իշ-
խանին առողջութեան, որովհետեւ սենակին
միօրինակ օդը դինքը շատ ակարացուցած է:

Կատարինէ անմիջապէս Փոթեմքինին գը-
նաց և ովչագուրելով իր սիրահարը՝ խնդրեց որ
իրեն հետ պասյուի ելիք:

— Եսրին վեճափառութիւնը կը թալլատը՝
որ աս դէմքովս իր կառքին մէջ նստիմ:

— Սիրելիս, եթէ այսպէս խօսիս, իրաւի՛ կը
բարկանամ:

Կատարինէ համբռունց իշխանը և դէպի
սենակ շտապեց, որ սվինտեւ չը ուղեր վայրէեան
մ' խէլ կորսնցներ

Սորսաւորը խմացուց ցարուհին թէ Փա-
նին կոմուր հասած է:

Փանին Կատարինէին առջև ելու ա-

Տուբին տակ գրաթիւններով լեցուն գրագու-
նամկը

— Ծուռեցէք Փանին կոմուր, ըստաւ Կատարինէ
սիրովիրովէն:

— Յուրադրեցի բոլոր զրաւթիւնները՝ շա-
ցունաւիկց ցարուհին և զամինքը կարզացին

— Պիտի խնդիլի նորին վեհափառութենէդ
որ քիչ մը առնեաւուն համար զարդեցնէինք
աշխատանքը ու բարեհամեմիք ինծի մատկը ընկու

— Ի՞նչ . . . արդեօք աւելի կարեւոր գործե՞ր
կան:

— Այս՝ պատասխաննեց Փանին և այս ռայտ ն
ախուր շիշտով մը հնչուեցաւ:

— Քո՞նչ պատահած է Փանին, Բուռզատանը
վաշնդի մէջ է:

— Դեռ ոչ բոց վախով որ գտանդաւինք
ելլէ ուժով մի կանուխնք:

— Բու տակէն բան զուհց Կատարինէ, ա-
մէն բան կ'աւղեմ զիտեար բան մը չի ծածկս
ինձմէ:

— Եսրին վեճափառութիւն, նոր զահածա-
ռունգ մը կը յարձակի մեր վայր:

— Քո՞նչ ի՛ւսնս, ըստաւ ցարուհին զարմացած, կը
երեւի թէ երկնքէն զահածառանզներ կը թափին
նորուհին սենանդստորէն սենեակին մէջ

մկան վեր վար վայրեր:

— Եսու՛, Փանին կոմուր ուրեմն նորէն դա-

համառաջնդ մը կը յորձանիի Ռուսիոյ գահին վը-
րայ, ի՞նչ առւտերու վրայ հիմնուած է այդ ա-
րարածը Ո՞վ է և ո՞ւր:

—Իսլայն կը պատասխանեմ ձեր հարցում-
ներուն, նորին վեհափառութիւնն, միայն թոյլ
տուէք որ սկիզբէն պատմեմ:

Կատարինէ համաձայնեցաւ

Փանին աթոռը տուաւ նստեցաւ, և քանի
մը թուղթեր հանելով զրապանակէն՝ ակնարկ
մը տուաւ անոնց ու միսաւ.

—Բաւական ատենէ ի վեր բախտախնդրու-
էի մը Եւրոպա ման կու գար, մինչև այսօր բնաւ
կարեւորութիւն չի տուինք իրենու թուկաչովի
ապստամբութենին տաաջ արգէն լած էի տոր
մասին, բայց ինձի առասպել մը թուելուն հա-
մար, չուզեցի անհանդիստ ընկել նորին վեհափա-
ռութիւնը: Բայց ներկայիս այդ իմ կարծած ա-
ռասպելը այնպիսի վուշի մէջ մտած է՝ որ ըս-
տիպուած ենք իրմով զրագիր Այդ բախտախն-
դիր կինը Փիննկալիրկ կոմսուէի կը կոչուի, յա-
մենայն գէպս ինք այսպէս կ'ըսէ, իտալիոյ մէջ
կ'ապրի և ինքզինքը Եղիսարեթ ցարուհին աղ-
ջիկը կը համարէ:

—Եղիսարեթ ցարուհիին

—Սյո՛, ալս է նոր վատանգը որուն դէմ
պէտք է կազմակերպուինք:

—Բայց Եղիսարեթ ցարուհին բնաւ լաւակ
ունեցած չէ:

Փանին շփոթած իր առջէ գտնուաղ թուղ-
թերուն վրայ նայուածք մը տուաւ:

—Նորին վեհափառութիւն թոյլ տուէք որ
ցարական տան ներքին զործերուն վրայ խօսիմ:

—Խօսեցէք, Փանին: Ձեղ սիրով մտիկ կը
ընեմ ինչ որ ալ բաէք:

—Ուրեմն, ըստ Փանին քիչ մը դադարէ
ետք և արագ նայուածք մը տալով դրան կող-
մը, տեղեակ եղէք որ Եղիսարեթ ցարուհին զա-
ւակներ ունեցած է:

—Ուսկի՞ց դիտէք Փանին կամա

—Պետական արխիւսին մէջ մէկի տւելի վա-
ւերագրեր գտուծ եմ, որոնք կ'ապացուցանեն թէ
Եղիսարեթ ողորմածհոգի Պետրոս ցարի նախըն-
թաց ցարուհին մանչ զտւակ մը և աղջիկ մը
ծնած է:

—Եւ ո՞վ եղած է այս զտւակներուն հայրը,
հարցուց կատարինէ շտապտվէ:

—Մանչ զտւակին հայրը ձեռքս գտնուած
վաւերագրերուն համաձայն նեաչումովսքի Ցի-
րիչ գաղաք զինուորականը, որ ցարուհին ա-
մէնէն մտերիմն եղած է:

—Աս ճիշտ է, պատասխանեց Կատարինէ
խղզուկ ձայնավ մը, բնականուրաօր ես ալ դիտէի
որ Եղիսարեթ ցարուհին սիրահարն եղած է
Ռուշումովսքի գտղաքը, բայց չի գիտեր որ այս
մտերիմ ցարարերութիւնը իր պատովը տուած է,

—Եւ առկային տուած է:
—Ա՞ւր է հիմա ոյս աղան
—Վանքի մը մէջ է:
—Վանքի՞ մը ո՞ր վանքին
—Այս մասին իմ ձևագ դաշտաւած վաւերաց
ու իր չեն լինուածելու բաւ է որ ոցը երխաւարդի վանքի մը մէջ կ'առըի և իրմէ ոչ մէկ վատնդ կը սպասնայ մեղին

Ճարտահին Փանինի ականջին մօտեցու և
փարաց

—Բայց իթէ որ դիանոյ թէ ինք երխաւրդ ցարուհին դաւակին է՝ այն տանն ինքն ալ իմ զէմ կը բարձակին

—Այս զաւելին, պատաժունկ Փանին,
երկեր ցար չըլլար, բնաւ մաքէն չ'անցնիր թէ
ցարուհի մը զաւակ եղած է, այբապէն բնաւ չի
հետարքրաւէր տխորհացին կեանքով և վանչ
ին մէջ հասարակ զործերավ կը զրադի արգէն
չամուսնաւորւ ախորը ըրած է:

Ճարտահին մասնութերու մէջ ընկդմեցու

—Այս երխաւարդը ներկայիս քասնեցրս
տարեկոն է . . . կ'ըսնէ թէ չառ գեղեցիկ ազայ

է և համանալիկուն չափէն աւելի կը նմանի
—Վախեմ Փանին որ ոցը երխաւարդը որ

մը վրաս ցարձաւին
—Շետք չի իրմէ վախենու ոչ հիմու ոչ ու

պաշարին Այս երխաւարդը որուել ու հազու

ինքնինքը վանքին նուիրած է: Հան ևս պիտի
թաղուի և տապահանդիրին վրայ այնքան միայն
պիտի զրուի թէ խոնարհ և նուիրուած վանու-
կոն մը եղած է:

Կոտարինէի լուռ արտայայտութիւնը այն
էր թէ այդոս վախ չունի ոցդ վանականէն:

—Աւըման ըստ երխաւարդին հետոչմէկ զործ
պիտի ունենանք, բայց հիմա խօսնոք աղջկան
մասին, որովհետեւ այնուիւ էր կը կալ ծեմ թէ
ամէնէն վատնովուորը ոցդ աղջիկն է:

—Ես ալ այնողէս կը կարծեմ նորին վիճա-
գոսութիւն:

—Փանին կամս, ձեր վախը ուրին Եղիսա-
բեթի աղջիկն է:

—Այսու:

—Վաստա՞ն է ը այս մասին:

—Վաստան եմ, սրավհետեւ ձեռքիս տակ զը-
րութիւններ ունիմ:

—Կրնամ ակնոնել այդ որութիւնները
Նորին վիճակառութեան արամազրութեան

ներքէ կը զնեմ զանաք:

Ճարտահին յօնքերը ողոսեց ու քննելով
թուզմերը համոզուեցաւ որ նզիսարիթի այդ աղ-

ջիկը տարիներէ ի վեր կ'ալսատի իրմէն զէմ:

Ճարտահին յանկարձուի Փանինի զարձու:

—Ամէնէն տառչ, սիրելի կամու ըսէ ինձի
թէ ոչ եղած է այդ աղջիան հայրը Արգեօք

այդ աղջկան հօր՝ լրին ալ նոշումովսքին եղած է
Նախարարին ոչ մը զը զաւակցուացաւ:

— Այս նորին վեհափառութիւն, այդ աղջկան
հայրը մոշում պարին եղած չէ:

-W⁴ nuplum

Փանին ստոքի եւմալ:

Կատարինէ զարմացմամբ զիտեց այն սար-
սափելի վրդութամբ որ երեւցաւ իր խորհրդակա-
նին վրայ:

Ճարուհին ալ ստրի ելաւ.

— Փանի՛ն, զոշեց ուժով ձայնով մը, ճըշ-
մտառութիւնը կ'ուզեմ դիտնար կը լսէք կոմա-
ճշմարտութիւնը կարծեմ սաբագիրի գտղունիք
մը կը ծածկէք ինձմէ: Շուտ լսէ՛ք, ո՞վ է այդ
աղջկան հայրու

Նախարարը ունեց միշտ քաղաքացիություն

- Փանի՛ն, խօսեցէ՛ք, հրամայեց Երկին ցառուշին:

— Ենանքիս ամէնէն ծանր վայրկեանն է,
և ինձի դէմ եզ բարկանամ թէ ինչո՞ւ պետա-
կան արխիւը խռովարկեցի ու ճանցայ հայրը
արդ աղջկան

— Ենողեմ Փանին, լսուքդ մի՛ փոխեր...
զիտնալ կ'ուզեմ թէ ո՞վ է նոր գահաժառանշին
հայրը

—Այնպիսի մէկը որը նորին վեհափառութէւնը երաւամը կ'ատէ Այնպիսի մէկն է հայ-

ըստ այդ աղջկան՝ որ նորին վեհափառութեան
ուստանալու մասմին է:

— Թըստւ մասին կը խօսիք, կո՞մս Պահպան

— կը ցաւիմ որ չառ ուշ կը բանամ նա-
րին վեհափառութեան ոչքը նաւոլի է որ նո-
րին վեհափառութիւնը չափէն ուենի մտերմօ-
րէն ապրեցաւ իր հետ, և հրիտ կարելի չէ իւստ
կհրզով վարուել իր հետ

— Ահա, կը զաւշակիո՞ւ արդի՞ն . . . բայց լսու
ցէք կոմո Փանիի՞ն . . . բաէք վերջառուե՞ն, ո՞վ է հայ-
լը այդ տղջկամի

Փանին դրուելով կախ՝ աշխարհու բարատասանց

—Աղջկան հայրն է իսկու Սովոր Դրբագործ
կատարինէ թուլցած ամեսափն վրայ ինկաւ

—Ո՞հ, զիտիկ . . . կանուխն կը զուշով
որ այդ գարշելին դժո կը խորչը հառաջեց զա-
րուհին երբ ստքերուս առջև ինկու հազար եր-
գումնելով իր անհեղծ ուրբ կ'արտացոյսէք զիս-
տան իր անհեղծութեան՝ իր բազար բազանքնե-
րը յադեցացի ոչ զրաբ խոսցեցի և ոչ ուրա և
ինքը այդ ատեն ուրեմն եղիսարչեթի հետ ևս կ-
ապրէր և պառաւած քարուհին մայր ըրաւ այ-
ազշեան ԲՇ, Գուսինին ինչպէ՞ս կ'ատեմ այդ Օս-
տվը որ կը սիրէր իր նիւթականին համու-
կան կամ նիւթ հիմու Փանին, որ այդ մարզը կը պար-
ծենայ նիսրկայիս թէ ատեն մը ևս իրենն էլու
կառարինէ ափելով ծածկեց երեսը և Փա-

Նին նշմարեց որ մատներուն մէջտեղէն արշունքներ կը թափէին

—Նորին վեհափառութիւն, բռու կոմօք զուք այդ անորթէք մէքպաւն ձաւեկն ինկոք ուրովինու իմ ցարուհիո այդ ատեն միայն իր սրտին կը հնատեւէր Սիրոց ոտկայն ամենավը տանգաւոր գայթակղեցուցիչն է:

—Այնպէս է կոմս Փանին, հիմա չուփէն աւելի կը զգչամ...

—Զջջառու բռն մը չունիք, դուք տրդէն յանգուցն կերպով հեռացուցիք ձեղմէ այդ սառըին արարածը:

—Աղստեյո՞յ իրմէ, այդպէս կը կործէք Փանին կոմտ Ոչ սիրելի բարեկամու, ո՛չ չեմ կրնար ևս սոյզպէս կարծեր Դեռ միշտ իր գերին կը նկատեմ ինքզինքս, միշտ կը սարսափիմ իր մութ ծրագիրներէն Չէ՞ք աւեններ, առխառութ ևմ միշտ նոր ու բարձր տիտղոսներով վարձատրել զինքը Ո՛հ Փանին կոմս, ինքզինքս միշտ շպթայուած կը զգամ այդ մարդէն, այնեւս կը ուղեմ թօթափել այդ շղթան:

—Ասի նորին վեհափառութեան կամքէն կախում ունի, պատասխանեց Փանին ուսը շարժելով:

—Բայց ի՞նպէս, ի՞նչպէտ

—Արդէն շատ անգամ ըստած եմ նորին վեհափառութեանդ թէ առանց նկատումի պէտք

է բանալը նետէք այդ Օոլովը, անկից կոմ Սիրովիս կը զրկէք և կոմ դահճճին կը յանձնէք Կատարինէ բռու կեցու Սանկեկին մէջ վեր վար դնոց, մեսուցէ թաշկինակով արցունքունը ըստ սրբեց ու բացազանչեց:

—Եկազմաքը ու հերուամիտ էր Օոլով... Եղիսաբէթը պէտք և ինձի խազ ըրաւ Փանին կոմս, խազում խօսեցէք, ի՞նչ զիտէք այդ աղջկան մասին Սրբիօք Օոլով ձանցաւ իբր իր աղջիկը թէ զայն սրգեղրեց:

Նորին վեհափառութիւն, պատասխանեց նախարարը, Օոլով Գրիգորը և ոչ իսկ կը ձանչնայ այդ տղջրիկը:

—Այդ ի՞նչըլու կարեի է,
—Որովհեան երբ Եղիսաբէթ ցարուհին ըղուաց որ մայր սիխոտի ըլլոյ իր ամէնէն մատերիմ ուղարկան ամիկնոց հետ Զարոքէ-Սերովու պալուպատական ամիկնոց հան ամառնանցաւ, և դպանորէն հան ոյս ամիկը բերաւ այդ տղջրիկը:

—Եւ իր սիրահոր Օոլովը չդիտցաւ այս

—Զիտացաւ եւ երե լսեց որ աշխարհի վը ողջիկ մը կ'առըրի որ ինքզինքը Եղիսաբէթը աղջիկ մը կ'առըրի որ ինքզինքը Եղիսաբէթի զաւակը կը համարէ, Օոլով ընաւ մտքէն թի զաւակը կը համարէ, Օոլով ընաւ, ան վատան էր չանցուց թէ ինքն է հայրը անար, ան վատան էր զայրէն աղջիկն հայրն ալ նոշումունքի զայրէն է:

Կատարինէի զեղեցիկ աչքերը տարօրինակ հրձուանքով մը վայելցան:

—Ասի հրաշալի՛ է, . . . բացազանչեց, ուրեմն
մինչև հիմա Օպով չի ճանչնոր իր հարազատ
գաւակը. . . շատ լաւ է, շատ լաւ է.

Մի քիչ դադարէ ևտք ըստու.

—Եւ հիմա, կոմս Փանին, առեն չորսըն-
տինք, բայք ինձի թէ դահաժառաւութեան
խնդիրը ի՞նչ փուլի մէջ է:

Փանին կոմոր կրկին վաւերաթուղթերը
ձեռքն առաւ ու տուանձին առանձին զանոնք
աչքէ անցնելով ոկաւ իր համարատուութիւնը.

—Ազդիկը դեղեցիկ է և անհաւատալի բաներ
կ'ըսէ անցեալի՛ն Աշխարհի շատ կողմերը տպ-
րած է այլեազ անուններով; ի միջի այլոց
Ֆրանք յևոյ Սրամվել անուններով կը ճանչ-
ցուեր:

—Եւ ո՞ւր է հիմա:

—Եերկայիս վենետիկ կը գտնուի:

—Փինունապէրկ կոմսուէի կը կոչեն զինքը:

—Զւակի՞ց զիտէք:

—Իսպալացի գետպանէն:

—Ինչոտիս՝ թափառաշրջիկ մը ըլլարու է,
բացազանչեց կատարինէ: Երբ Օպով աստիճանէ
աստիճան կը բարձրանար, ու Ռուսիոյ ցարուհին
ամէնէն բարձր պաշտօնատարն եղած էր, այդ
ազգիկը գնչուհի մը պէս երկրէ երկիր կը թա-
փառէր, և անշուշտ ապրելու համար իր մար-
մինը կը ծախէր:

—Կ'ըսուի որ արտաստիմանի մէջ բարձ-
րաստիճան անձնաւորութիւններուն դութը իր
վրայ շարժած է, ըսելով թէ մանկութեան ատեն
զինքը Սիսկերիա աքսորած են:

—Եւ կրցա՞ծ է իրեն պաշտպաններ՝ դանեկ
դահը ժառանգելու ծրագրածելու հա-
մար:

—Տեղեկացած եմ որ Ֆրանսական պետու-
թիւնը խոստացած է իրեն օգնել որ իր մօքը
ցարական աթոռին վրայ նստի Վենետիկի մէջ
ֆրանսայի նախադաշին մէկ պալատին մէջ կը
բնակէր և երբ Ռազուզա գնաց՝ հոն ֆրանսա-
կան զեսպանին հիւրն եղաւ, զինքը իրրե իշխա-
նուեհի կը ճանչնային հոն և կինուերկ Սթերն
իշխանէն զրկուած նամակները առ հասցէով
զրուած էին. «Կորին վեհափառութիւն Ռուսիոյ
գահաժտուանգուհին»:

—Միւս աէրութիւնները ասկից տեղեկու-
թիւն չունէի՞ն:

—Ինչպէս չէ: Այս թափառաշրջիկը թուրք
պետութեան հետ հազորդակցութեան մէջ մտած
է. մեր հին թուրք թշնամիին գործին կու դայ
եթէ ամէն տարի նման թափառաշրջիկներ
Ռուսիոյ մէջ խառնակութիւններ առաջ բերեն
կարծեմ թէ նորին վեհափառութիւնը տուած
տեղնկութենէս գոհ մնաց, կը մնայ հիմա ստու-
գԱՀ ԵՒ ՍԷՐ

գել թէ այդ թափառաշրջիկը իրաւի Եղիսարեմ՝
ցարուհին աղջի՛կն է, որպէսզի զինքը կողիա-
ցընենք:

—Ի՞նչ խորհուրդ կու տաք Փանին կոմա-

—Խոնարհաբար կը խնդրնմ որ իշխանուու-
թիւն տաք ինձի որպէսզի այդ աղջիկը ձերբառ
կալեմ, որպէսզի վտանգաւոր խաղ մը չի խաղաց
յառաջիկային:

Ցարուհին Փանինին խօսքերուն վրայ՝ մը-
տածել սկսաւ Դէմքին վրայ իր հոգեկան տագ-
նապները կը նկատուէին: Յետոյ յանկարծակի
դուեց.

—Ենորհակալ եմ Փանին կոմո, որ այս նոր
վտանգը նախատեսած եւս իրաւունք ունիս,
թափառաշրջիկը պէտք է կողիացներ:

—Բայց այն է խնդիրը որ գժուար է զինքը
ձերբակալել:

—Ի՞նչո՞ւ:

—Թափառաշրջիկը մուլսառան չի գտնը-
ւիր, ներկայիս Թուքանայի սահմաններուն մէջ
կ'ապրի:

—Կարելի չէ՝ զինքը պահանջել:

—Չեն յանձներ մեղի:

—Ի՞նչ ընենք ուրեմն:

—Բոնութեամբ չենք յաջողիր, պէտք է
վարպետ ծրագիր մը յդանանք:

—Կարծեմ այսպիսի՝ կի՞ն մը պիտի զգուշա-
նայ մեր ծուղակը իյնալէ:

—Պէտք չէ որ կասկած արթնցնենք իր
մէջ, եթէ յայտնի են մեղի իր ծրագիրները

—Ուրեմն ըսէք Փանին կոմո, թէ ի՞նչպէս
պիտի յաջողինք մեր ձեռքը ձգեր

—Ճիշտն ըսելով գեռ ոչ մէկ ծրագիր յը-
ղացած եմ, բայց կը յուսամ որ նորին վեհափա-
ռութիւնդ իր փորձառութեամբ պիտի կարենայ
ճնարք մը մտածեր

—Քանի մը վայրկեան պէտք է մտածեմ:
Երբ Փանին լուռ՝ սենեակին մէկ անկիւնը

ճստած էր՝ ցարուհին յանկարծ բացադանչեց,

—Միրելի Փանին կոմո, չոնդրեմ այս կը նո-
ռոտ հարցը ինձի թող, նոյնիսկ այս երեկոյ իմ

յդացած ծրագիրս ձեզի կը յայտնեմ:

Փանին խոնարհեաւ և համբուրելով կա-
տարինէի ձեռքը՝ հեռացաւ:

Երբ Փանին իր ետեէն դուռը դոցեց՝ կա-
տարինէ չկրցաւ հանգիստ մնալ. կրկին ինքողինքը
աթոռին վրայ նետեց, երկու ձեռքերուն մէջ ա-
ռաւ գլուխը և ապակեայ աչքերը գետնի դոր-
դին յառեց:

—Այո՛, այսպէս պիտի րլայ, այսպէս պիտի
ըլլայ, ըստ ինքնիրեն, այնպիսի դարան մը պի-
տի լարեմ որուն մէջ ինք անձամբ պիտի իյնայ
Օոլովի:

Ցարուհին արծաթեայ դանգակը հնչեցուց:
Ծառան ներս եկաւ:

—Գհամ՝ Փոթեմքին իշխանին ըստ՝ որ այս
օր պառոյտի չպիտի ելլենք:

Ծառան անյայտացաւ:

Կատարինէ փոքրիկ սանդուխէ մը ձմեռ-
նային պարտէզը իջաւ նրաղ քայլերով՝ բարք ը-
հառաւ և անկից փողոց երաւ:

Մռտակայ կառքի մը մէջ նոստու և հրա-
մայեց որ զի՞նը Օռլով Դրիգորի պալատը
տանի:

ԳԼՈՒԽ 43

ԵՐԿՈՒ ՀԻՆ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԸ

Կատարինէ կարգ մը կահաւորուած սեն-
եակներէ անցնելով հասաւ տյնպիսի սենեակ մը՝
որուն կահաւորումը հրաշալի էր:

Քանի մը բոսէ ետք Օռլով ներս եկաւ և
ծունկի գալով բացագանցեց:

—Նորի՞ն վեհափառութիւն, իրականութիւն
է թէ երազ... Յետոյ ցարուհին աթոռ հրամցուց
ու շարունակեց:

—Ո՞հ որքան բախտաւոր եմ, այս ինչ պա-
տիւ է որ նորին վեհափառութիւնը իմ տանս
մէջ կողջունեմ... , Առտուած իմ. հաղար ան-
գամ թողութիւն կը խնդրեմ, այնպէս մը շուա-

րած եմ որ չեմ կրնար երկու բառ քով քովի
բերեր Մա՛րդ ենք, այս անսպառելի պատիւը զիս
շուարեցուց:

Կատարինէ խոկոյն չի պատասխանեց, Թը-
նամիին խօռքերը զինքը յուղեղին:

—Օռլով կոմա, ըստ ցարուհին դողդոջուն
ձայնով, եթէ գուք իրաւի ձեղի բախտ կը հա-
մարէք որ զիս ձեր անձնական տան մէջ կը
տեսնէք՝ ուրեմն ինչ որ կը խօսին մարդիկ ձեր
մասին՝ ճիշդ չէ, եթէ գուք իմ մահացութիւնա-
միս չէք, ուրեմն այս վայրկեանիս կընաք
վաստեր:

—Միշտ ձեր տրամադրութեան ներքև եմ,
պատասխանեց Օռլով, և կարող եմ իմ հաւա-
տարմութիւնու տպացուցաննի, բայց խնդրեմ բազ-
մեցէք սենեակիո մէջ:

—Ամէն բանէ առաջ ուշ դրէք որ ոչ ոք
խանդարէ մեզ շատ ըսելիքներ ունիմ ձեզի,
դացէք սենեակին դուռը գոցեցէք:

Օռլով հնազանդեցաւ Սյու վայրկեանին
սիրով պիտի կատարէր ինչ որ գեղեցիկ կինը
խնդրէր:

Օռլով ներսէն բանալիով սենեակին դուռը
կդպից:

Կատարինէ երկու ձեռքերը Օռլովին եր-
կնցուց:

—Գրիգոր, եթէ ձեր խիզճը մաքուր է, եթէ

կրնաք խաղաղութեան գաշինք կնքել ին ծի հետ՝
բաց, անկեղծ սրտով՝ այն ատեն ձեռքդ ձեռքիս
մէջ դիր:

Օպով վայրկեան մ'իակ չլարանեցաւ, եր-
կու ձեռքերը գեղեցիկ կնոջ ձեռքերուն մէջ դնե-
լով ըստաւ.

—Աստուած վկայ, Կատարինէ, ես չեմ պատ-
ճառը վերջերս մեր բարեկարութեան կապը
խղելուն:

Կատարինէի դէմքին վրայ տարօրինակ
ժպիտ մը երեւաց:

—Կատարինէ, շարունակեց Օպով, անկեղ-
ծօրէն կ'ըսեմ քեզի որ քեզի բարկացայ. . . բայց
քու մէկ խօսքդ բաւ է որ կրկին ոտքերուդ առ-
ջև իյնամ:

Ցարուհին կրկին ժպանցաւ.

—Մտիկ ըրէ ընծի, Օպով Գրիգոր, ըստ
ցարուհին իրեն հրամայուած աթոռին վրայ
նստելով: Թէ ապադային ինչ կը պատահի, ես
այդ մասին չեմ կարող այսօր խօսիր Ներկայիս
դեռ Փոթումքինը կը բնակի պալատիս սիրահարի
յարկաբաժինի մէջ և չեմ ուզեր զինքը անկից
գուրս ընել որովհետեւ արար աշխարհ պիտի ըսէ
թէ այլեւ յադեցած եմ իրմէ և ամէն եղանակի
շապիկի պէս սիրահար կը փոխեմ:

—Ինչո՞ւ կարեւորութիւն կու տաս ուրիշ

դատավանանին: Ո՞հ, եթէ մեր նախկին երշան-
կութիւնը նորէն ձեռք բերէինք: Մարդիկ ի՞նչ
կ'ուզեն թող ըստն . . .

—Օպով, պատասխանեց ցարուհին, մեր
նոխկին երջոնկութիւնը կը վերտանանք եթէ
վստահեցնես զիս որ իմ անկեղծ բարեկամս կը
մետ:

Այս ատեն Օպով կրկին գեղեցիկ ցարուհին
ոտքերուն առջև ինկաւ ու ձեռքը ի նշան եր-
կումի վեր բարձրացնելով ըստաւ:

—Ի՞նչ ապադոյց որ կ'ուզե՞ս ուզէ՞ ինձմէ
սիրելիս Բոլոր պահանջներդ կը կատարեմ սիրով:

—Անկեղծօրէն կ'ըսեն:

—Անկեղծօրէն:

—Բոլորովին կրնա՞մ վստահիլ անկեղծու-
թեանդ:

—Կատարինէ. . . ես քու Օպովդ եմ: Պէտք
է որ վստահիս ինծի այնպէս ինչպէս դուն քեզի:
Կատարինէ Օպովիի երկնցուց ձեռքը և ան-
երկար, տաք համբոյր, մը դրոշմեց անոր
վրայ:

—Ուրեմն մտիկ ըրէ ինծի:
Օպով ցարուհին դիմաց աթոռի մը վրայ
նստաւ:

—Սարսափելի վտանգ մը կը սպառնայ իմ
կեանքիս և իշխանութեանս, շարաւնակեց կատա-
րինէ, այնպիսի վտանգ մը որ թերես մեծ է

քան Բուկաչովի, յեզափոխութիւնը Բաւկաչովի
դէմ Փոթեմքինը զրկեցի որ յաղթական և
դարձաւ: Ո՞ւ և է մէկը որ զրկելի Փոթեմքինի
տեղ, ան ալ յաղթական պիտի վերադառնար
Հնորհիւ մէր քաջ բանակին Բայց այսօր այն-
պիսի թշնամի մը ունիմ՝ որ ոչ ոքէ պիտի յաղ-
թուի բացի քեզմէ սիրելի Օռլով:

Օռլովի աչքերը հարաբութեան և սիրոյ
կայծեր արձակեցին:

—Եոր գահաժառանգ մը ինձի կը սարանայ
շարունակեց ցարուհին ձեռքերը կուրծքին վը-
րայ սեղմելով իրու թէ արգէն թշնամին կը
տեսնէր ու կը սարսափէր:

—Եո՞ր գահաժառանգ, Ո՞վ է այդ

—Կին մը

—Ո՞վ է այդ կինը որ կը համարձակի ձեռք
երկնցնել քու թաղիդ:

—Բնականաբար բախտախնդիր մէկը Բայց
այդ թափառաշրջիկը ուրիշները մոլորեցնելու
յատկութիւնով օժտուած է:

—Պէտք է բռնել զի՞նքը և բանաը նետեր
Կատարինէ իր փայլուն աչքերը Օռլովի աչ-
քերուն յառած պատասխանեց:

—Բայց պէտք է զիտնաս որ այս թափա-
ռաշրջիկը ինքզինքը Եղիսարեթ ցարուհին աղ-
ջիկը կը համարի:

Կատարինէ ուշի ուշով դիտեց Օռլովը և

նկատեց որ ան անգեակ չէ: Թէ նոր գոհածա-
ռանգուհին իր և Եղիսարեթին ազջիկն է:

—Յունութեամբ չենք կրնոր մեր նպատա-
կին հասնիր շարունակեց Կատարինէ, այնպիսի
զէնքով պէտք է իր գէմ սրատերազմինք որուն
գիմաց կիները անձնատուր կ'ըլլան:

—Եւ ո՞րն է այդ զէնքը:

—Եէրը, եզաւ պատասխանը Այդ զէնքը
գործածել միայն զաւն զիտես, զաւն որ նոյնիսկ
Խուսիոյ ցարուհին յաղթեցիր այդ զէնքով:

Օռլով ժամեցաւ:

—Ծրագիր մը ունիմ որ պիտի յայտնեմ
քեզի սիրելի Օռլով: Այդ թափառաշրջիկը որ
աֆինէնպէրկ կոմունիք աննունով կ'ապրի, ներկա-
յիս՝ վենետիկի մէջ կը գտնուէի Քու տրամադր-
ութեան ներքի կը գնեմ պատերազմական տոր-
միզը քանի մը նաւերով, որոնցով վենետիկի
միզը քանի մը նաւերով, որոնցով վենետիկի
միզը քանի մը նաւերով, որոնցով վենետիկի
մափածին նպատակով: Պէտք է շքաղարդուած
մափածին նպատակով:

—Այն ատեն նաւեւն խարիսխները Վեր

կը հանենք և դէպի մուսաստան կ'ուղղուինք,
գոշեց Օռլով:

—կը տեսնեմ որ հասկցած ես իմ միտքը
սիրելի Օռլով. վստահ եմ որ չեմ խարուած քե-
զի դիմելուս... Ապահով եմ որ այս կեղծ զահտ-
մառանդո. հին ինձի պիտի յանձնես և ասով
ինձի ամենամեծ ծառայութիւն մ'ըրած պիտի
ըլլաւ:

Ցարուհին խոր նայուածք մը ուղղեց Օռ-
լովի աշքերուն:

—Հիմա ուրիմ, Օռլով, կը հարցնեմ որ
յանձնառու կ'ըլլա՞ս այս մեծ ծառայութիւնը
ինձի մատուցանելու Զեմ ստիպերո... չեմ հրա-
մայեր, որովհետեւ զիտեմ. միայն կը կրկնեմ թէ
ամենածանր վտանգի տակ է թէ՛ Ռուսաստա-
նը թէ՛ ես և այո, դուն միայն կրնաս փրկել
մեր հայրենիքը այս նոր վտանգէն և եթէ իմ
այս ծրագիրը ի գլուխ հանես՝ երախտազիտու-
թիւնս պիտի յայտնեմ քեզի ուժանս. տիտղոս
շնորհելով:

Օռլով Կատարինէի ոտքերուն առջե ին-
կաւ:

—Ճնորհակալ եմ... շնորհակալ եմ ցարու-
հիս, բացազանչեց: կ'երդնում որ բոլոր հարըս-
տութիւնս և եթէ պէտք ըլլայ կեանքս ալ պիտի
զոհեմ այս կեղծ զահաժառանդուհին ձեր-
բակալելու համար:

Այս ատեն կատարինէ Ճնորադիր Օռլովի
ուսին վրայ դնելով մէկ ձեռքը, միւսը վեր
բարձրացնելով ըսաւ:

—Երդուընցի՛ր ինձի Գրիգոր... Երդուընցի՛ր
որ այդ թափառաշրջիկը. ո՞վ որ ալ ըլլայ, որո՛ւ
զաւակն ալ որ ըլլայ՝ ինձի պիտի յանձնես:

—Կ'երդնում, կ'երդնում, բացագանչեց Օռ-
լով, կ'երդնում քեզի Կատարինէ որ եթէ նոյն
իսկ ցարի օրինաւոր զաւակն ըլլայ՝ զայն պի-
տի բռնեմ ու քեզի պիտի յանձնեմ:

—Բայց եթէ պատահի որ, ըստ Կատարինէ
դէպի Օռլով խոնարհելով, այս թափառաշրջիկը
իսկապէս քու սիրտդ գրաւէ և դուն ալ սիրա-
հարութիս անոր, այն ատեն ի՞նչ պիտի ընես:

—Ո՛հ ցարուհիս, մի վիրաւորեր իմ արժա-
նապատռութիւնը, կեանքիս մէջ միայն մէկ
կին մը սիրած եմ, որը հիմա ալ կը սիրեմ և
մինչեւ վերջին շունջս պիտի սիրեմ. ուրիշ սէ
մէկ կին կրնայ սրտիս տիրանալ:

Ցարուհիին դէմքին վրայ կրկին տարօ-
րինակ ժողիտ մը երկաց:

—Եւ գիտե՞ս մեծ ցարուհիս թէ ո՞վ է այն
կինը որ սրտիս կը տիրապետէ, շարունակեց Օռ-
լովի Հարկ չկայ որ անունը ըսեմ քեզի որովհե-
տեւնէ հիմա հոս է և միշտ այնպէս գեղեցիկ է ի՞նչ-
պէս երբ առաջին անգամ զինքը բազուկներուս
մէջ գտայ: Ո՛հ սիրելի Կատարինէ, կ'ատէի քեզ,

ինչպէ՞ս չատէի՛ երբ հակառակ քեզի հանդէպ
ուշնեցած սիրոյս ուրիշ մէկը կը տեսնէի քու
կողքին:

Օպրովի այս խօսքերը կտորիինէի սրտին
վրայ աղտևիցն, բոյց նաև ջանաց որ գէմքը
չարտացորայ իր սրտին վրդովումը և խաղաղ
ձայնով ըստ:

— Ուրեմն սիրուի Օպրով, հիմա իմացար թէ
ինչ նպատակով եկած եմ քեզի, երդուընցար
ինձի ու ամէն պարտգայի ինձի պիտի յանձնես
կեզծ իշխանութին... յուսամ երդումդ չես գրժեր
գիտես որ երդմաղումները ամենախիստ էեր-
պավ կը պատժեմ:

Օպրով ի նշան իր լուրջ երգման՝ ցարու-
հին ձեռքը սրտին վրայ սկզմնեց.

— Օպրով, չարունակեց ցարուհին, եթէ դուն
ազատես զիս այս թշնամին, եթէ
ինպանքս կատարես՝ այն ատեն խաղաղութեան
դաշնք կը կ'ոքենք իրարու հետ. . . կրնայ ըլ-
լալ որ ետ կը վերադառնոն մեր նախկին եր-
ջանիկ օրերը. . . կրնայ ըլլալ. . . կրնայ ըլլալ...

Սյո խօսքերը Օպրովին նողին վառեցին:

Սև իշխանը ինքզինքը կրկին հին փառքե-
րուն մէջ երազեց Մատածեց որ կրկին իրենը
պիտի ըլլայ ամենաղեղեցիկ և ամենաղորաւոր
կինը:

— Ահանգառ, ցարուհիս, ե՞րբ կը հրամայիս

որ Վենետիկ մեկնիմ:

— Այս օր իսկ հարկ եղած հրամանը կու-
տամ որ տրամադրութեանդ տակ զնեն փոքրիկ
նաւատորմիզ մը և զուն վրտան եմ թէ չափան
ուշանսս մեկնելու:

— Հրամանիդ տակ եմ, վեհափառ ցարու-
հիու եթէ նովը ի նպաստ մեզի ըլլայ քիչ ատե-
նէն Վենետիկի առջեւ կը հասնիմ:

Թէ ինչ պիտի ընես զուն երբ Վենետիկ
հասնիս՝ արգէն զիտես, պէտք է այդ կնոջ սիրու-
տը գրաւես, զինքը քու սիրոյ ցանցիդ մէջ պի-
տի ձգես և անկէ ետք հոս պիտի ըերես, նոդ չէ
թէ ողջ ըլլայ կամ մեռած, բայց աւելի կը սի-
րեմ որ ողջ ըլլայ:

— Նոյն բանը չէ եթէ մեռած բերեմ:

— Կը նախընտրեմ որ ողջ հասցնես ձեռքս
որովհետեւ կ'ուզեմ զիտնալ թէ որոնք զինքը
քաջալերած են այս քայլը ընելու և որո՞նք
զրամով օգնած են իրեն, պէտք է զիտնաս որ
Վենետիկի մէջ մեծ արդուղարդի մէջ ապրելու
համար շատ զրամ պէտք է, Աճապարէ, որքան
կրնաս յանձնառութիւնդ շուտով կատա-
րէ ու ետ դարձիր. . . Ասկէ ետք կատարին-
էն քեզի պիտի սպասէ ու նախկին երջանկու-
թիւնը պիտի ժպտի քեզին:

Գլխով հաստատեց կատարինէ իր ըսածը ու
գէպի գուռ աճապարեց մեկնելու համար:

Բայց հոկայ Օռլովը անոր առջև հասուր,
ինքովինքը դետին նետեց և քղանցքը իր շրթ-
ներուն մօտեցուց

Կատարինէ անոր երկնցուց ձեռքը Օռլով
տաք եւ երկար համբոյր մը զրոշմեց անոր

Կատարինէ երկար նայուածք մը ուղղեց
Օռլովի, այնպէս որ կրցաւ անոր որտին խորը
եղած զաղտնիքներն ալ ճանչնալ յետոյ աճա-
պարեց պալատէն մեկնելու Գլխարկին վրայի
քողը դէմքին վրայ իջեցուց և եկած դոց կառ-
քով ետ դարձաւ

Իիշ ետք կատարինէ իր աշխատութեան
սենեակը հասաւ, առանց պալատի անձերէն
նկատուելու

ԳԼՈՒԽ 44

ԱԳԱՐԱԿԻՆ ՄԷԶ

Մինչդեռ Օռլով երջանիկ ժամեր կ'ապրէր
խորհելով թէ կատարինէի սիրտը վերստին
պիտի գրաւէր թափառական գահաժառան-
դուէին ցարուհին յանձնելով, այդ ատեն Բե-
դերապուրկի պալատին մէջ սովորական կեանքը
կը շարունակուէր

Ցմեռը վերջանալու մօտ էր

Դարունը երբ կը մօտենար, կատարինէ

Կամոզեց Փոթեմքինը որ Զարօքոէ-Սլովոյի պա-
լատը քաշուի, Փոթեմքին նղած առաջարկը սի-
րով յանձն առաւ, որովհետեւ կարծեց թէ առող-
ջութիւնը բոլորովին պիտի վերագտնէ:

Այս ատեն Շուպավ շաբաթը երկու անգամ
ցարուհիէն կը հրաւիրուէր մրանսական վերջին
նոր զրական գրքերը իրեն կարդալու համար

Երիտասարդ գնդապետը ատելութեամբ կը
տեսնէր հոն Փոթեմքին իշխանը որ երբեք չէր
բացակայեր ցարուհիին սենեակէն

Շուպավ հաղիւ կրնար իր վրէժինդիր ա-
տելութիւնը զսպեր

Ամէն անդամ որ ընթերցումէն ետք տուն
կը զառնար՝ կիրք ելած կ'ըլլար և սակայն այ-
նունանդերձ ինքզինքը կը ջանար հանդարտե-
ցնել Փոթեմքինին դէմ ոչ մէկ վրէժինդրական
քայլ չառնելու, որովհետեւ իր բարեկամը և խոր-
հրդատուն՝ Օռլով իրմէ հեռու էր, և դեռ չէր
վերադառնար Վենետիկէն՝ ուր գացած էր ցա-
րուհին կամքը կատարելու

Բնականբաար երբ Օռլով յուսաց կրկին ցա-
րուհին սիրահար ըլլալ և ձեռք բերել իր նախո-
կին դիրքը այլևս մէկդի դրաւ Շուպովը Փոթեմ-
քինի դէմ զրգուելու ծրագիրը ընդհակառակն,
երբ դէպի նասլիա մեկնեցաւ՝ որոշեց Շուպովը
աւել ցարական պալատէն:

Պալատականներու բանակը երեք մասէ կը
բաղկանար,

Մէկուն կառավարիչն էր Փանին, յարուշին ամենակարող նախարարը, որը Փոթումքին վերջ առաջինն էր պետական սահմաններուն մէջ:

—Փանին կոմոք ոչ թէ միայն իր անկեղծ մտերիմ և բարեկամ կը զգար ինքինքը Փոթումքինի, այլ կ'աշխատէր չթոյլատրել որ կատարինէ Օպուլը կրկին իր բազուկներուն մէջ ընդունի:

Փոխադարձ՝ Փոթումքինն ալ մեծ համակառնք ունէր Փանինի հանդէնը, և կը դովարանէր անոր ստած բոլոր քայլերը Այսպէս որ ի վերջոյ Փանինի բարեկամներն ալ Փոթումքինի բարեկամները կը համարուէին Անտարակոյս այս խումբին մէջ էին կատարինէի պալատի ազնուամնեար այր մարդիկ և տիկնայք:

Պարատականներուն միւս խումբին գլուխը Օպուլը էր Սյո խումբը ատենէ մ'ի վեր ո՛չ մէկ ուղղութեան վլրցաւ հետեւիր Դարանները գաղտնի կերպով կը լարէր, որովհետեւ Օպուլ չնորհացուրկ եղած էր:

Բայց այն օրէն ի վեր երբ կատարինէ Օպուլը Վենետիկ գրկեց գաղտնի գործի մը համար այս խումբն ալ սկսու իր ուղղութիւնը յամառէն պաշտպաներ:

Երբ ուրեմն կատարինէ նշմարեց որ պալատականներու երկու խումբերը իրարու հետ

անհաշտ կ'եր Շան՝ որոշեց որ Փոթումքինը ամբողջ Զարուքոյէ Արովո ոլարտին մէջ իր հետ անց ականա պատարինէ և Փոթումքին զեղացին օրենք ամառը կատարի ի անցուցին Միասին պատոյտի եղան անտառը, միասին վաղվառեցին գաշտին վրայ:

Ի՞նչպէս կը յիշեն ընթերցողները Եփառպէթ Օլբայի, Միրովիչի, Վուանզով Պետրոս մեծ հօրը հետ Սոլդիքով զգեստկին քիչ հեռու գտնաւող պղտիկ ազարակը հասաւ:

Աս ալ կը միշենք անշուշտ որ Եփրուիի Ճեռքով աղատած Նաթալքան և ունու եկաւ:

Նաթալքա երկրորդ օրն իսկ ցաւով իմացաւ որ եղրօր մըրկուծ վիակը պարտէզին մէջ գտնըւած է:

Նաթալքան շատ տիսրեցաւ, որովհետեւ հակառակ իր եղրօր սրտին չարութեան՝ կը սիրէր զինքը Օլկա և Ելիֆառպէթ ի զուր ջանացին մըրսիթարել Նաթալքան Սակայն քանի մը շարաթ և տք երիտասարդ իշխանուհին կրցաւ իր սրտին սուլլը ծածկել ու երեք անկեղծ կիները տաք բարեկամութեամբ իրուրու կապուեցան:

Նաթալքայի տղարակը գեղեցիկ հովհատի մը մէջ էր Հոն երկրագործական բոլոր չենքերը կարգ կանոնի մէջ էին և ուէ օտարական կը նար նշմարել որ հոն ապրողները երջանիկ ՔԱՅ եի Մեր

կեանք մը կը վարէին, որոնք ոչ մէկ բանի
պակասը կը զգային:

Նախալքայի աղարակը վարձուած էր եր երի-
տասարդ ամոլէ մը այրը քսան երեք իսկ կինը
հաղիւ տանը ըստ մը տարեկան՝ կոսպոյտ աչքերով:

Այրը կը կոչւէր Ավրաքսին, իսկ կինը Միլաւ

Մեր վերի ծանօթները երեկոյ մը երբ նախալ-
քայի աղարակը մտան՝ ընդառաջ երաւ վարձա-
կալը և խոնարհարար ողջունեց.

—Բարի իրկուն ձեզ ըստ և քիչ դադարէ
ետք շարունակեց, ի՞նչ լոււ եղանակին եկաք.
Հոս այս եղանակին այնքան զեղեգիկ է որ քա-
զաքի հարստութեան և զուարձութեան հետ չեմ
փոխեր այս տեղի կեանքը:

—Ես բնաւ քաղաքի կեանքին չեմ հաւ-
նիր ըստ Միլաւ

Նախալքա իշխանուհին երկար ատեն Մի-
լայի ձեռքը իր ձեռքին մէջ բռնեց:

Ավրաքսին այր մարզոց քով նստեցաւ:

—Ավրաքսին, ըստ Նախալքա, բարեկամ-
ներուս ըսի որ դանակի հարուածով մը կոր-
ուցուցած ես մէկ աչքով միշտ ըստ եմ, թէ ոչ

—իշխանուհի՛, պատասխանեց Ավրաքսին,

ճիշդ ըստ էք, աջ աչքս ըսկ միշտ կորոնցուցի՛

—Բայց բարեկամս ըստ իսկոյն Վորոնցով՝
ես չեմ հաւատար, որովհետեւ կը տեսնեմ որ եր-
կու աչք ունիք:

Այն ատեն Ավրաքսին աջ աչքը ձեռքն
առաւ ու սեղանին վրայ դրաւ ըսկով.

—Հիմակ ալ չէք հաւտար որ միականի եմ,
հարցուց վարոնզովին:

Ամէնքը զարմացմամբ դիտեցին Այդ ա-
տեն շատ հազուագիւտ էր ապակեայ արհեստա-
կան աչքը:

—Հո՛ս է աչքը, ըստ Ավրաքսին մօտէն
դիտեցիք: Ապակիի կոտր մըն է, որը ներկուած
է և յդկուած այնպէս՝ որ իրական աչքի կը նը-
մանի:

Ելիզատէթ ևս վեր թռաւ տեղէն. ձեռքը
կուրծքին վրայ սեղմեղ, գունատեցաւ: Աչքը սե-
ղանին վրայ զրուած ապակեայ աչքին յառելով.

—Պարոն Ավրաքսին, ըստ յուզուած ձայ-
նով, այս աչքը ապակիէ՝ շինուած է:

—Այս օրիորդի
Եւ այս ապակեայ աչքը կորսուած աչքին
տեղ կարելի՞ է գներ:

—Այս աչքը հանուած աչքին տեղը
գնելով տղեղ վերքը չերեւար և մարդիկ չեն
դանելով տղեղ վերքը չերեւար և մարդիկ չեն
անդրադառնար որ մէկ աչքը հանուած է: Բը-
նականարար այս ապակեայ աչքով մարդ բան
մը չի տեսներ:

—Ապահովաբար այս ապակեայ աչքը կը
միտիթարէ քեզ, որովհետեւ անով կրնաս մար-
դիկը խարել:

—Զեմ ուրանար թէ այս կտոր մը ապահին
կը միսիթարէ զիս և հարկ չըլլար ինծի աշըռ
կապեր

—Պ. Ավրաքսին, ո՞վ շինեց այս աշըռ

—Ի՞նչ կը հարցնեմ ևս ինչպի օդիսրդ

—Մինա՞կդ

—Այս՛, Գիտածիս ոչ մէկ տեղ չկայ արևոտիսի
սի գործարան մը ուր այսպիսի աչքեր շինուածն

—Պ. Ավրաքսին, ըստ էլիլապէթ, բախտը
ձեռքերնիդ ինկած է և զուք չէք կրնար ոգ-
տուիլ անկից

—Ասով ի՞նչ կ'ուզէք ըսել օրիորդ

—Վերջը կ'ըսեմ, Կուզէք հիմա պարտէզին
մէջ փոքրիկ պառյատ մընել հնատ

—Ո՞հ, ամենայն հաճոյքով օրիորդ

—Թեւդ ինծի Կրինցուր ուրեմն Ավրաքսին,
յետոյ Միլանի գառնալով ըստւ.

—Գեղեցիկ տիկին, չըլլայ որ հայսանձիս
ամուսինիդ հետ պառյատի ելլուուս համարո ի՞նչ
որ պիտի խօսիմ իր հետ իրեն բախտ պիտի ըն-
րէ և թերես նաև ինծիս

—Գացէք, բայ Միլո, հանգիստ պրով
ամուսինս կը վատահիմ օրիորդին

էլիլապէթ երիտասարդը մէնչէ պարտէզին
դուռը տանելով ըստւ.

—Հայէք այ, Ավրաքսին, կ'ուզէք հարիւր
հազար ռուպի վատոկիր

—Հարիւր հազար ռուպի՝ հարցուց երիւ-
ասարդ երկրագործը ձեռքերը իրար դարնեկալ
օրիորդ էլիլապէթ, առի ոյնպիսի մէծ զումար
մըն է որ երազել լոկ չեմ կրնար

—Ո՞հ զուք այնպիսի ձարտար մէկն էք որ
պիտի կարմաքը այս զումարը շահիր ելու ձեռ-
քերնիդ այս զումարին բանտք

—Ո՞հ օրիորդ մէնք մէծ վափաքներ շռ-
նինք, պարզ բայց երջանիկ կեանքը կ'ապինք

—Մտիկ ըրէ ինծի, շորունակեց էլիլապէթ,
բախտը ձեր ետեէ կը վազէ, առիթը մի փայտ-
ցներ ողորունկու տնկից:

—Ի՞նչ բանի վրայ կը խօսիք օրիորդ
—Անշուշտ կարգացիք լրադիրին մէջ որ
ցարուհին սկրիպին, Փոթեմքինը աչքը կորսեն-
ցուցած է ձիչա ձեզի պէտ

—Այս՝ կարգացին
—Դուք չէք ճանչնար Փոթեմքինը, շռ-
ըունակեց էլիլապէթ, և չէք կընար երեակայել
թէ որքան կը տիրի խեղճը կորսնցուցած աչքին
համար

—Այնպէս է, ևս ալ չատ տիրեցայ երր աշ-
քըս կորսնցացին
—Գիտե՞ս ի՞նչ կ'ընենք, ըստ էլիլապէթ,
երկուքս Պիտիրապուրկ կ'երթանք, հետերնիս կը
տանինք ձերունիք լըպրէօնը և իրրե գրանացի
կը ներկայանանք, ևս երիտասարդ բժիշկ կ'ը-
լում իսկ գուն բժշկապետ

—ի՞նչ պիտի ընենք Պետերսալուրկի մէջ:
—կատարինէի պալատը կ'երթանք, ուն-
կաղութիւն կը խնդրենք ցարուհին ու ապակ-
եայ աչքերը կը ցուցնենք: Ապահով Փոթումքին
աչք մը կ'ապապրէ, կը շնուռ աչքը, հարիւր հո-
գար բուպի կ'ընդունիս, իսկ ես . . . :

—Եւ զուք օրիսրդ ի՞նչ պիտի վճարեմ
ձեզի Արդեօք կը խորհիք կիսել իմ դրամը:

—Ո՞հ, ո՛չ բարի Ափրաքսին, ըստ Ելիզա-
պէթ ժպտելով, ես հարուստ եմ և եթէ ուզեմ,
հարիւր հաղար բուպի կը նուիրեմ ձեզի:

—Ռւրեմն ինչո՞ւ կ'ուզէք հետս դար:

—Պատեհ առիթ մը կը վնտուեմ Փոթեմքի-
նի հետ տեսակցելու և խօսելու, որպէսզի ըսիմ
իւր ականջին թէ միշտ կը սիրեմ զինքը:
յուսամ թէ գիտէք պ. Ափրաքսին որ Փոթեմ-
քինը ինչպիսի ցանցերով լրջապատուած է որ
չկարենամ մօտենալ իրեն:

—Սյո՛, ամէն բան գիտեմ, պատասխանեց
ագարակապանը, ձեր քաշածներուն տեղեակ եմ
և շատ կը ցաւիմ:

—Ռւրեմն օդնեցէք ինձի որ կարենամ
Փոթեմքինը տեսներ Միայն քու ապակեայ աչ-
քերուզ միջոցաւ կարելի է այս նպատակիս
համանիլ:

Ափրաքսին քանի մը բոպէ մտածելէ ետք
ըստ:

—Ես ոչ թէ դրամին համար կ'երթամ Պե-
տերսալուրկ այլ կ'երդնում ձեզի, միայն անոր
համար որ Փոթեմքինին ապակեայ աչք մը
տամ և առիթ ունենաք իրեն հետ տեսնուելու:
—Ո՞հ, զուք բարի մէկն էք սիրելի Ափ-
րաքսին:

—Լուրծեմ թէ Լըդրէօնը ուրախութեամբ
պիտի ընկերէ մեզի, ըստ Ափրաքսին:

—Կը մնայ հիմա մեծ հայրս համոզել որ
համաձայնի այս իմ ճամբորդութեան:

—Ես ալ պէտք է պատրաստութիւն տես-
նեմ:

—Բնականաբար Պէտք է խօսիս ապակեայ
աչքդ շինողին հետ, որպէսզի այլեալ գոյնե-
րով և մեծութեամբ աչքեր շնչէ ու դուք ալ
պէտք եղած ներկերը առէք:

—Ե՞րբ պիտի ճամբորդենք:

—Քանի մը օր ետքը Պետերսալուրկ կը
մեկնինք: Այս եղանակիս ցարուհին Փոթեմքի-
նի հետ Զարսքոյէ-Սլովոյ պալատը կ'ըլլայ, անոր
համար ուղղակի հոն կ'երթանք:

ՓԱՆԻՍԻ ԾԽԱՏՏՈՒԹԵԼ

Կատարինէ Ամառանոցին մէջ ևս շաբուռնակեց պաշտօնական աշխատանքները

Ամէն առուռ կանուխ կ'ելլէր անկողնէն ու դրասնզանին առջև կ'անցնէր

Երբեմն հրաշալի փարքին մէջ Փոթեմքինի հետ կարծ պայոյտներ կ'ըներ, և երբ ողը հաճելի ըստար՝ պարտէղին մէջ միտափին կը ճաշէին և կ'ընթրէին.

Առաւօտները չարուհին բացի Փոթեմքինէ միայն Փանինի հետ կը տեսնուէր, կարդադրելու համար պետական գործերը

Փանին այդ ամառ ամէն օր չքեղ կառքով Պեղերազուրկէն Զարաքոյէ-Արլոյ պարատը կու զար, Փանին սիրով յաճախ կու զար ամառնային պարատը, սրովհետեւ անզրտղարձած էր որ Օռով ամէն դնով կը ջանար Շուպովին տալ Փոթեմքինի զիրքը պարտափին մէջ:

Փանին պատականներու հետ շատ չէր տեսնուէր, շատ սովորական նիւթերու մասին կը խօսակցէր անոնց հետ, անդամ մը անոնց հրամցուց ամենաընտիր ծխախոտով լիցուն ծըխատուփը:

Այս օրերա այս ծխատուփը մէհ զեր խաղաց և պէտք է անոր պարտի մուսաստանը եթէ իր պատմութեան մէջ ցարերու շարքին Օռովը չի յիշուիր, այլ Ռոմանովները յաջորդեցին կատարինէի, որոնք մինչև վերջին մէծ պատերազմը ցարական թագը կրկնեցին մինչև որ պոլչեկիները փշրեցին զայն:

Փանինի այդ ծխատուփը և սկզբան Պէտքուշեւ նախարարինն էր, որ Եղիսարիթ ցարուհին օրով ծովոծաւալ մուսափոյ պետական զեկը իր ձեռքն առած էր

Երբ Պեշթուշեւ շնորհադուրկ եղաւ, իր ձեռքէն տախ յարական բոլոր նուերները, ծըխատուփին ալ ցարական պալտուին մէջ մնաց մինչև որ օր մը զայն կատարինէ Փանինի նըւիրեց:

Ծխատուփը երկու կափարիչ ունէր, այդ չէր գիտեր կատարինէ:

Երբ Փանին րան մը ըսնէ ուղեր պարատականներուն՝ բարձրաձայն չէր բսեր, այլ ամենուն տկանչին կը կրկներ իր ըսնէիքը:

Փանինի կռւ ակից պարատականները գլուխին ծխատուփին գաղտնի կափարիչը բանալու ձեր, և երբ իրենց կը հրամցուէր ծխատուփը, կը զուշակէին որ տաւփին գաղտնի կափարիչը կը զուշակէին որ տաւփին գաղտնի կափարիչը բանալուն հան պիտի զանեն Փանինի հրահանգները:

Այս անգամ երբ հրամցուց Փանին իր
տուփը, Օոլովի կուսակիցները առաջնակարգ
ծուխն սիկարներ չինեցին, իսկ իր կուսակից-
ները բաշին զադանի կափարիչը ու թղթիկի մը
վրայ հետեւեալը կարդացին.

• Օոլովի իշխանը Քրտնչպատ հառած և հա-
մախմբութեան մը առջև պարծենցած է թէ
այնպիսի ծառայութիւն մը ըրաւ ցարուհին, ո-
րով երկրորդ անգամ ցարական թագին տի-
րացաւ:

Բնականաբար երբ ցարուհին զիսդուածով
խմացաւ Օոլովի այս յայտարարութիւնը՝ ոսս-
տիկ բարկացաւ թէ ինչո՞ւ ուրիշներուն յայտ-
նեց այն դաշտնիքը որ ինք միայն Փանինի և
Փոթեմքինի ըսած էր Կատարինէ ոչ ոքին
չը ուղեր իմացնել թէ թագաժառանչը ինք
ըռնել տուած էր օտար հողի վրայ:

Բարձ ցարուհին այն ատեն տեղեակ չը
ծխատուին յայտարարած լուրին:

Ծաղիկներով շրջապատուած տաղաւարին
մէջ կը նախանաչէին կոր լուռթիւն մը տիրեց
Տաղտարին շուրջի ծաղիկները այնքան խիտ
էին որ գուրսէն ո՛չ մէկ տչք ներս չէր կարող
թափանցեր ծարուհին պարզ զգեստ մը հաղած
էր Շատ վայրած էր իրեն այդ մետաքսեայ հա-
գուստը Երիտասարդ տանտիկինի երևոյթը ուներ
Փոթեմքին իր համազեսով էր զէմքին

կէսը սև լաթով մը կապուած էր, տիսուր և լուրջ
էր:

Փոթեմքին ի միջի այսց բառ.
—Պարատին մէջ կը խօսին թէ. . .
—Ի՞նչ կը խօսին, հարցուց Կատարինէ խօսքը
կէս թողելով: Ո՞չ ևս շուտով կը կարգադրեմ որ
այդ պալատականները իմ գործերով զգացին. . .
Քիչ մը եաք կրկին հարցուց:
—Ի՞նչ կը խօսին պալատականները մեր

սիրահարութեան մասին:
—Յաջորդիս մասին կը խօսին, պատասխա-
նեց Փոթեմքին:

—Եւ ո՞վ կը համարեն քու յաջորդի, հար-
ցուց Կատարինէ զողալով:

—Ճուպովը կ'ըսեն թէ քիչ ատենէն ձը-
մեռնային պարագը պիտի փոխադրուի:

—Ճուպով, ո՞վ տուաւ քեզի այս արտա-
ռոց լուրը Ո՞վ համարձակեցաւ իմ անունը այդ
ծառային քով դներ որ աղատազրուած գերի
մըն է պարզապէտ Դուն գիտես պատմութենէն
որ հին հառմայեցի իշխանները դերիներ կը
վարձէին որպէսզի իրենց գիրք կարգան: Այդ
եղած է Ճուպովի գերը իմ մօտ:

—Պալատականները այդ տեսակ աչքով չեն
նայիր Ճուպովի վրայ, դիտեն անոնք որ շուտով
գնդապետ անուանեցիր զինքը, Վաստիմիր պատ-
ուանչանով մեծարեցիր զինքը և ինքն է որ

կը կորդոյ քեզի մուկերի կամ նուևոյի զործեր
քունքներ ։ ։ ։

—Եթէ այդ Շուպովը անհանդիսա կընե քեզ՝
այն տանեն ։ ։ ։

—Զիս անհանդիսա չըներ խօսքը կտրեց
Գոթեմ քին, բայց ստ քանի մը բառին ուշ զիր
Կատարինե, Շուպովը երիտ աչք սւնի խոկ ևս
մէկ:

Փոթեմքին զէմքը մէկ կողմ զարձուց որ-
պէսդի Կատարինե չնչմարէ այն խոր ցաւը որ
հնո՞ զբոշմուեցաւ:

Կատարինե զգածուած՝ համբոյրներ դրոշ-
մեց Փոթեմքինի բերնին ու զէմքին վրայ ըսկ-
լով.

—Եիրելիս, խոյ տուր որ այս Շուպովը հե-
ռաւոր ակարտէի մը մէջ զբկեմ. . . ես կրնամ
պատճառ մը հնարեր

—Դու կանուի է, և եթէ առանց պատճա-
ռի այս քայլը սունես՝ բնականարար ամէնքը
պիտի կարծէն: որ ես կը վախեմ այդ երխասարդ
գնդապետին ներկայութենէն, ուստի խնդրեմ
առ այժմ այդ քայլը մի՛ առներ, ուշ կամ կա-
նուխ Շուպով պիտի ստիպէ քեզ որ զինքը հե-
ռացնեմ:

Այս վայրկանիս մանկաւելկը ներս եկաւ
և յայտնեց որ Փանին կոմսը նորին վեհափա-
ռութենէն ունին զբութիւն կը խնդրէ:

—Ո՞հ, Փանին ձիշտ լաւ ժամանակին հո-
սաւ: Մեզի հետ թող նախաձաշէ՛: Զես զմկամու-
կիր, այնպէս չէ՛ Աղեքատնդր:

Փոթեմքին պատասխանեց թէ Փանինը
միշտ սիրով կ'ընդունի, ուստիհետեւ էր տմէնէն
համակրելի, ճշմորիս, հաւատաբիմ բարեկամնէ՛:
Քիչ ետք տաղաւարին զբան սովոր երե-
ւաց քաղաքաղէտին լուրջ զէմքը:

Եսրին յարդանքով ողջունեց և դարսէին
մօտեցու, որ ձեռքն իրեն երկնցուց, զոր Փա-
նին համբայրով ըրոշմեց:

Նախարարը յիսոց բարեկամօրէն սեղմեց
Փոթեմքինի ձեռքը:

—Եիկար մը կը չինէ՞ք սիրելի Փոթեմքին
իշխան, հարցուց Փանին եւ անոր երկնցուց ծը-
խատուփը թորով ծուխ ընդունեցի, իրաւի հը-
րաշալի է:

—Եիրով սիկոր մը կը ծխեմ, պատասխա-
նեց Փոթեմքին, որավիհետեւ զիտեմ որ գուք ա-
մենաընտիր ծխախոտ ունիք:

Փոթեմքին սիկար մը չինեց, և խելք չըրաւ-
թէ նախարարը ուրիշ նախատակ ուներ ծխախոտ
առաջարկերով, ու տուփին զաղտնի կախարիչը
չրոցցաւ:

—Եիրեկի կւմա ուղղակի Պեղերսպուրկէ՞ն
կու գաք:

—Այո՛, ուղղակի Պեթերսպուրկէ՞ն կու գամ:

—Ապահով այս պառյուղը ձեր ախորժը բացած պիտի ըլլայ և պիտի ուզէք մեղի հետ նախաձաշեր

— Ո՞հ որքան պատիւ կ'ընէք ինձի, պատասխանեց կոմու Սիրով կ'ընդունիմ ձեր առաջարկը

Ցարուհին Փանինի առջե դրաւ պնակ մը և ճիշտ այնպէս ծառայեց անոր ինչպէս քիչ մը առաջ Փոթեմքինի:

— Գինիալ պատրաստուած շոգոլա. . . գիտեմ կը սիրէք, յետոյ խոհարարիս առաջին անգամ պատրաստած “Վոլթէռ վաստրլոմ”, ը պիտի ճաշակէք: Հսէ նացիմ ի՞նչ լուր կայ:

— Կարեւոր լուր մը ունիմ: Օպով իշխանը Քրոնշդատ հասած է:

— Այօ: Իրեն յանձնոււած տորմիզն ալ անվաս հասա՞ծ է:

— Այօ, նորին վեհափառութիւնո Եւ Օպով յաղթական զօրավարի մը պէս հասած է:

Կատարինէ բարկացայտ աչքերով հարցուց.

— Ուրիմն Օպով հասա՞ծ է: Իմ յանձնարարութիւնո ի գլուխ հանա՞ծ է արգեօք:

— Ամբողջովին իր հետ բերած է Փինսէնսպէրկ Քրարա անունով կոմսուհին, որը իր նաւին խորը բանտոււած է: Էնդրեմ, այդ ապատամբ կնոջ մասին հարկ եղած կարգագրութիւննիդ հրամայեցէք: Վեհափառութեանդ հրամանը իս-

կոյն կը հաղորդեմ Քրոնշդատի նաւահանգիստը կատարինէ մտածել սկսու աչքերը փակած: այնովէս որ յայտնի էր թէ ուզեզը ուժգնորէն կը դործէր:

Ի վերջոյ ցարուհին ըստւ.

— Այդ թափառաշրջիկը որ համարձակած է ինքնինքը եղիսորեթի ազչիկը անուանելու շթայի զարկած Պետրոսպուրկ պէտք է բերել և պէտք է բանտել Պողոս-Պետրոս բանտին մէջ, Նելլա գետին մօտ խցիկ մը պէտք է տար:

— Նելլա գետին մօտ, հարցուց Փանին, ներեցէք որ անդրագարձնեմ թէ հոտ բնակողը պէտք է յանձն առնէ խեզգութիւնը, որովհետեւ երբ Նելլա բարձրանայ՝ ջուրը մէջը կը յորդի Հոն շատ բանտարկեալներ խեղդուած են:

Կատարինէ պազարիւնութեամբ ղլուխը երերցուց:

— Զեմ կարծեր պ. կոմո, որ բնութիւնը այնքան անգութ դտնուի բանտարկե սկներուն հանգեստ մրոշ չէ որ Նելլա ճիշտ հիմա պիտի բարձրանայ: Կը հրամայեմ որ այդ գերի աղջիկը հան բանտուի:

— Այդպէս ալ պիտի ըլլայ:

Միեւնոյն ատեն կը խնդրեմ սիրելի նախարարս որ Օպովին շողոքորդիչ նամակ մը գրէք: Իշխանը իմ հաստատած ամենարարձր Կատարինէ կարգի առաջտութեան տիտղոսով կը

պատուիմ, խնդրեմ Փանին կոմս, այս ալ հաղորդեցէք Ռուբին

Փոթեմքինի գևմքը բոլորովին այլայլեցուաւ
Ռւբեմն առով բարձր պատիւ մը կը շնորհէց
ցարուհին իր նախկին սիրահարին, թէ ինք
կ'ըսէ թէ Օռլովի հանդէպ ցոյց առւած բարեկա-
մեցողութիւնը ուրիշ բան չէ բայց եթէ որո-
գոյթ մը

Փոթեմքին սկսու կասկածիլ ցարուհին խօսքե-
րուն Զեր գիտեր և ոչ իսկ մտքէն անցուց թէ
Փիննենպէրկ Քլարա կոմսուհին, որը կատարինէ
ձերբակաղել տաւաւ, ու իշխանին լարած որոշայ-
թով, իրեն Օռլովի աղջիկն էր Փոթեմքինին ևս
Օռլովի ուս տեղեանկ չէր այս գաղտնիքին

Կատարինէ Օռլովին այսպէս ուղեց վրէժ
լուժեր հարազատ հօրը ձեռքով անցայտացնել
ապատամը իշխանուհին ու յետոյ Օռլով իշխա-
նին ըսկը. — զու ի՞նչդ քու ձեռքով ապաննե-
տիր քու հարազատ զուակիդ:

Սյազէսով ցարուհին ուղեց բարսյապէս
սպաննել Օռլովը:

— Իսկէ զաւրս սիրելի Փանին, շարունա-
կեց կատարինէ, որ նկատած էր Փոթեմքինի հո-
գեկան խօսքը, խնդրեմ Օռլով իշխանին իմա-
ցուր որ իր հետ խօսիլ կ'ուղեմ ջարսքոյ Սլովոյ
պարտափին մէջ, առ առաւելն մէկ շարաթուան
մէջ թող ինձի ներկայանայ . . . Օռլովն ալ

պիտի մասնակցի խոալական հանդէսին որ զա-
րաստանին մէջ տեղի պիտի ունենայ, որովհետեւ,
այնպէս չէ Փանին կոմս, պէտք է չքեզօրէն տօ-
նենք իմ և Ռուսիոյ թաղին թշնամին ձերբա-
րակալելնուոս համար:

Փոթեմքին սարսաց:

— Ռւբեմն Օռլովը կրկին պարատ կը կան-
չուի, Ցարուհին կրկին զինքը իր մօտ կ'ուզէ
բերեր:

Ասի իր անկումը կը նշանակէ: Վրան մա-
րելիք մը գալուն ոտքի ելաւ և ցարուհիին
առջև խոնարհելով ըստ:

— Խնդրեմ ձերդ վեհափառութենէն, թոյլ
տուէք որ քանի մը վայրկեան հեռանամ, քիչ
մը անհանգիստ կը զգամ ինքինքս, կարճ պէ-
տոյտ մը կ'ուզեմ ընել պարաէզին մէջ:

— Ինքինքդ մի՛ խոսվեր սիրելի Փոթեմ-
քին, ըստ կատարինէ, կրնայ ըլլալ որ Վոլէռ
փասզըզոմը ստամոքսիդ զգաւ: Գնա՛ և որքան
կարելի է շուտ դարձիր ինձի:

Փոթեմքին երբ տազաւարէն զուրս պիտի
ելլէր՝ Փանին կոմոը ժողտելով ըստ:

Հետզ տար ծխատուիտ ար և պտոյտիդ
պահուն հատ մը ծխէ, պիտի տեսնես թէ որքան
ինքինքդ լաւ պիտի զգաստ:

Սյա խօսքերը ըսելու պահուն Փանին
ԴԱՀ եկ Սէր

կոմսը ակնտպիշ ծխատուփին նոյեցաւ
Փոթեմքին հասկցաւ:

—Ենորհակալ եմ Փանին կոմս, հետո կը
տանիմ, թերեւ լու որդիքար մը պիտի հանգտաւ-
ցնէ զիա:

—Այդ մասին ապօռով եմ, պատուիրանեց
Փանին:

Փոթեմքին ծխատուփով դուքս երաւ տա-
ղաւարէն:

Կատարինէ ժպտելով աթոռին վրայ նստաւ
երբ Փոթեմքին ծառերուն մէջ կորսուեցաւ:

—Ենդէ Փոթեմքին, կը տեսնէ՞ք Փանին
կոմս, ինչպէս տժգունեցաւ, երբ իմացաւ թէ
ինչպիսի՛ նամակ կ'ուզեմ զրել տաղ Օռովին
ենդէ Փոթեմքինու և ոչ խոկ կ'երենակայէ թէ այս
բոլորը ի նպատա իրեն կ'ըլլան, և թէ ներկայիս
կուզեմ այսպիսի հարսւած մը տաղ անոր որ տէ-
ևս զկանդնի:

Ժարուհին շարունակեց խորհրդակցիլթէ ինչ
որողայթովզարանի մէջ պիտի ձքենու Օռովլը:

Այդ ատեն Փոթեմքին կը շրջադաշէր պար-
տէզին մէջ: Զափէն աւելի կիբք երած էր: Ամէն
բան կը սպասէր Կատարինէն, կը հոսրծէր թէ
վաղը զինքը կը լրէ և նորէն Օռովին կը դառ-
նայ, քանի որ ինքը այլեռ կէս մարդ դարձած
էր մէկ աչքով:

—Ի՞նչ հոգս, ըստ ինքնիրեն, եթէ կ'ուզէ

թող զիս մէկդի նետէ, իմ ալ ուզածս այդ է,
քանի որ զինքը բնաւ սիրած չիմ: Եթէ ինձի
շնորհած ստացուածքները եւ պատուանշաննե-
րը ետ առնէ, և նախնկին աղքատը դառնամ՝
աղ ալ հոգս չէ: Ելիզապէթի ունեցած ոէրս չի
կրնար զրաւել ինձմէ: . . .

Միտքը ինկաւ ծխատուփը ի զուր իրեն
տուած չէր Փանին: Ապահով գաղնտի կտիա-
րիչին տակ ծածուկ լուր մը կար:

Բացաւ գաղտնի կտիարիչը և հոն գտաւ
հետևեալ զրութիւնը:

«Փոթեմքին իշխան, մի՛ տիրիր ինչ որ ալ
պատահի այս օրերը Զարսքոյէ Սլովոյի մէջ, ե-
թէ զգաս որ ցարուհին քեզմով չի զբաղիր այլ
Օռովին հետ կը սիրաբանէ, զիացիր որ այս ա-
մէնը տեղի կ'ունենայ սև իշխանը ոչնչացներու
համար:

Փինէնպէրկ կոմսուհին՝ Օռովին աղջիկն է,
սև իշխանը իր հարազատ զաւկին զահիճը պիտի
ըլլայ:

Կ'ըմբռնէք թէ Օռովլ ինչ խդմի խայթ պի-
տի ունենայ երբ իմանայ թէ ինք սպաննած է
եր հարազատ աղջիկը ձիշդ ասոր համար, Փո-
թեմքին իշխան, շաբաթ մը համբերութիւն ու-
նեցիր:

Օռովլը կորսուած մարդ է: Այս մասին
կ'երդնում քեզին

Նամակիք ընդունեցի սալորական՝ միջոցով
Կըսէք թէ կ'ուղեք հրաժարիլ կատարինէի սի-
րահարն ըլլուէ, որտինեաւ սիրազ չի քաշեր
զինքրն

Աւշ գրէք Փոթումքին իշխան, կ'ուղեք
կորսնցնել ինչ որ շահնեցագուկ' ուղեք որ Օվուլի
կամ Շուպավի խումբը տիրապետէ: Զեղիպէտք
ունի Խուռաստանը Կատարինէ Խուռանոյ կը տի-
րապետէ, և գուշք կը տիրապետէք թէ՛ Խուռաս-
տանի և թէ Կատարինէի վրայ

Քիչ առենքն ցարուհին միայն ձեզմով
պիտի անցնէ ժամանակը, և այն առենքն ինչ որ
ուղեք պիտի ընէք օրովհեաւ գուշք պիտի ըլլաք
Խուռանոյ հակական տիրապետը

Յուրավի անկումը ապահով է և առ առա-
ւելն ութ օրուան մէջ առեղի կ'ունենայ, յո՛լ
զալով Շուպավի՝ անզր հետ պիտի վարուինք
այնպէս ինչպէս հովիւը իր շունին հետ
Այս դրութիւնը ոչնչացուրտ

Փանին»

Մէկէ տեղի իրարու ետեւէ կարգաց այս
նամակը և կարծիս ինչպինքը բաւ գդաց

Դեռ քիչ մը շրջադայնց որպէսզի առեն
տայ Փանինի ամէն բան խօսելու ցարուհին
հետ

Հազիւ թէ հեռացած էր այն տեղին ուր
զերի նամակը չորս կտոր ընկով դետին նետած

էր՝ մէկը երկացաւ Շուպավն էր որ քանի մը
վայրկեան վարդաստանին մէջ ծածկուեցաւ, գե-
տին ծուցաւ ու թղթի կտրուերը իրարու քով
բերելով կարգաց ու ըստ ինքն իրեն

—Ո՞չ սիրելի Փաթիմքին, քիչ մը անփոյթ
պանուեցար Գաղտնի նամակները չորսի պատ-
ռելով ոչնչացուցած չես ըլլար:

Քիչ մը առաջ երթարով նստարանի մը
վայրկեցաւ և թղթիկները իրարու բերե-
լով ըստաւ:

—Եւ հիմտ տեսնենք թէ ի՞նչ կը գրէ ծեր
ազուեսը միականիին կարդալէ ետք մէկ մարզ՝
— Ուրեմն Յուրավի օրերը համրուած են, և թէ
ձեռքով պիտի սպանենէ իր հարազատ աղջկը:
Համար համար համար համար մտքէն խոկ չ'ան-
ձա՛, հա՛, հա՛, և ու իշխանը մտքէն խոկ չ'ան-

զըներ թէ ի՞նչ պիտի գայ զիլուն:

«Բայց ի՞նչ փոյթո է, Յուրավէն ի՞նչ խեր կայ
ինծի, ան զիս իր գործիքը կ'ուզէ ընկը պար-

զազէս:

Բայց հոս իմ անունո ալ կը տեսնեմ, տես-

նենք ի՞նչ կ'ըսէ Փանին իմ մասին:

Կարգաց իր մասին զրածն ալ Նախ մեռե-

լի զոյն տուաւ, յետոյ զէմքը կրակի պէս կար-

մրեցաւ:

—Խայտառակը ըստ ականները կրծտելով
զիս հովիւի չունի՞ կը նամացնէ, ի՞նչ որ է, պի-
տի զարմանաս Փանին կոմս, երբ այս շունը
կոկորդէզ պիտի խածնէ:

Մատածել սկսաւ:

—Արդէն ծրագիրս պատրաստ է: Այս թղթի կտորները մեծ փոփոխութիւն պիտի բերէն Ռուսաստանի վրայ:

“Այն մարդը որուն ցարդ վստահացած էր Կատարինէ, ցարական դղեակէն պիտի թռչի և ապահով Սիսլերիս պիտի երթայր Նոյնպէս Օռլովի Արգէն այս նամակէն կ'իմս ցուփի որ Փոթեմքին Կատարինէն ձանձրացած է և կ'ուզէ հեռանար:

‘Բայց պէտք է խոհեմ ըլլալ քիչ մը . . . պէտք է յարմար առիթին յայտնեմ ցարուհին՝ Փոթեմքինի այս ծրագիրը Եթէ Օռլովի կենդանութեան ատեն ըսեմ՝ այն ատեն ցարուհին Փոթեմքինը լքելէ ետք ինքզինքը Օռլովի պիտի յահճնէ: Ասով բան մը շահած չեմ ըլլար, որովհետև Օռլով ալ Փոթեմքինի հաւասար չուն մըն է:

Երբ ու իշխանը կը կորսուի՝ այն ատեն այս թղթի կտորները միականին աքացի մը տալու համար մէջաեղ կը հանեմ:

Գլուխ 46

Բժիշկ ՊէՍԹԱԼէԶի

Երբ Փոթեմքին պայոյտէն տաղաւարը վերադարձաւ, Կատարինէ ձիշը այդ ատեն Փանինի կողմէ իր առջն զրուած զրութիւններու ատորադրութիւնը վերջացուցած էր:

—Եւ ձիմա, Նորին զեհափառութիւն, ձեզ անակնկալի մը պիտի բերնմ:

—Անակնկալի՞ հարցուց ցարուհին ժպտեցնու. Ի՞նչ կրնայ ըլլալ արդեօք երկրորդ տնդամ ըլլալով պիտի ամուսնանա՞ւ:

—Ոչ, մտքէս իսկ չանցնիր երկրորդ անգամ ամուսնանար Յաւսոմ թէ քանի մը օր ետք մեր Փոթեմքին իշխանը պէտք չէ որ աւ յաթով մը կատէ ձախ երեսը:

Կատարինէի ուրախ տրամադրութիւնը յանձնարձակի տիրութեան փոխուեցաւ:

—Ո՞չ Փանին կոմս, ըստ Փոթեմքին, և ոչ իսկ խօսեցէք այս տգեղ վերքիս մասին, որը պարզապէս թշուառական Օռլովի կը պարտիմ:

—Կը կրկնեմ որ ասկէ ետք հարկ չպիտի ըլլայ այդ կապացով երեսնիդ ծածկեր եթէ ոչ ոք կրնար ակսոզութիւն տալ բայց այնուհանչչ կրնար:

Դերձ երկու աչք պիտի ունենաք ինչպէս բոլորս ունինք:

—Փանին կոմս, կարելի՞ է այդ . . . ո՞չ բարեկամս, զուք անոնցմէ չէք որոնք ուրիշին պահառութեան վրայ կը խնդան ինդրեմ ըսէք ի՞նչ դարման կայ.

—Նորին վեհափառութիւն, երէկ երկու հոգի ինծի ներկայացան, . . .

—Ո՞վ են առնք:

—Մէկը բոլորովին երտասարդ բժիշկ մըն է, Տոքթ. Պէսթալէզին կը կոչուի, իսկ միւսը Ափրաքսին:

—Ո՞վ է այդ Ափրաքսինը:

—Ափրաքսինը մեր սահմաններուն մէջ ադարակապան մըն է որուն աչքին մէջ սուր երկաթ մը մտած ըլլալով շատ գժբախտ եղած է իր տգեղ զէմքով:

Դիպուածով՝ այդ կազմերը դացած է Տոքթ. Պէսթալէզի, ճանչցած է հան Ափրաքսինը որուն երտասարդ իինը խնդրած է բժիշկին որովէսզի դարման մընէ ամուսնոյն աչքին:

Պէսթալէզի առանց բան մըսելու Փարիզ գացած և հոն արհեստական աչք մը շինել տալով վերագրած է:

—Երհեստական աչք, հարցուց Փոթեմքին դադզալով.

—Սյո՛, արհեստական աչք մը, պատասխա-

նեց Փանին բոլորովին հանդարտութեամբ Այնպիսի աչք մը որ կարելի չէ զանոզանել իրուկան աչքէն, տարբերաւթիւնը միայն այնքան է որ այդ աչքը բան մը չի աեսնելու

—Ի՞նչ բանէ կը չինուի այդ աչքը հարցուց ցարունին, անառունի աչք է:

—Ո՞չ նորին վեհափառութիւն, եթէ ձեզ կը հետաքրքրէ այդ Ափրաքսինի աչքը, թոյլ տուէք որ ձեզի ներկայացանը Հինդ վայրինանէն հստ կ'ըլլայ Ափրաքսին:

—Ի՞նչ կը նշանակէ հարցուց կատարինէ: Պէսթալէզի բժիշկը և Ափրաքսինը Զարուքոյէ Սէլլալոյ բներած եմ, եթէ հրաման ընէք ձեզի կը ներկայացնեմ:

Կատարինէ աղաջական շեշտով բառ.

—Ափրելի Փանին խկոյն հստ զրկեցէք Փըրանսացի բժիշկը և հիւտնզը խկոյն հստ զրկեցէք այդ ժիշտ է ինչ որ բոխք, այն ատեն հաւատացէք որ ինծի աւելի մեծ ծառայութիւն ըրած եղաք եթէ ոտքելուս տակ դնէիք նոր Ռուսաստան մը:

Փանին ժալտելով հեռացու:

Երբ ցարունին առանձին մնաց իը սիրաբին հետ՝

Ո՞չ սիրականս, ըստու անոր վկին պլուելով միակ կեանքս եւ, եթէ դիտայիր որ որքան երջանկացուց զիս Փանինի այս լուրը . . . ինձի

համար նշանակութիւն չունի այդ զգուեցի սե կապը, որուն ևս աւելի որ կը սոսկաս անկից երբ մանաւանդ առողջ աշքերով մարդիկ կը տեսնես:

—Իսկապէս գէշ կ'ըլլոմ. . .

—Եթէ ֆրանոացի բժիշկը արհեստական աչք դնէ, այն տաեն ոչ ոք պիտի տեսնէ այդ տղեղ կապոցը երեսից:

• Փոթեմքինի ըրած գլուխի շարժումը կը հաստատէր թէ չէր հաւատար.

—Չեմ կասկածիր Փանինի խօսքերուն բալց կը կարծեմ թէ խաչագող մը զի՞նքը խարած է:

—Ի՞նչո՞ւ կը կասկածիո, ոիրելի Ալեքսանդրա երբ Փանինինք կ'երաշխաւորէ:

—Սյլապէս իսկոյն կը տեսնենք ամէն բան —Եթէ այդ բժիշկը կարենայ այդ սե կապը մէկը նետել տալ արհեստական աչք մը տալով քեզի, զի՞նքը պիտի վարձատրեմ թանկադին նուէրներով և ընդարձակ կալուածներով:

—Բայց ի՞նչ պիտի ըլլոյ անոր վիճակը եթէ խաչագող խարերայ մ'ըլլայ:

—Եթէ անզբազառնաք որ այդպիսի մէկու մը հետ է զործերնիս պատուոյս վրայ կ'երդ նում որ զի՞նքը Սիպերխա կը դրկեմ:

—Եւ դուն զեռ կը սիրե՞ս զիս Կատարինէ, հարցուց Փոթեմքին, իրաւի սիրե՞ս Սիրտդ զեռ

միշտ ի՞մն է, միականիկի՞ն. . . խեղանդամի՞ն. . . տղեղի՞ն. . .

—Տղեղ. . . զո՞ւն, բացադանչեց կատարինէ չոյելով Փոթեմքինը, եթէ երկու աշքերուդ րոյսն ալ կորսնցնէիր, կատարինէն նորէն քովդ պիտի ըլլար:

—Ո՞չ Օոլովին:

Ցարուհին ծիծաղեցաւ:

—Բարեկամո, համբերութիւնչունիս սպասելու որ տեսնես թէ ի՞նչ վճռած է ցարուհիդ Նախանձու եւ Պիտի տեսնես թէ ի՞նչպէս պիտի վարձատրեմ զի՞նքը զլուխ հանած ծառայութեանը համար:

—Անկեղծօրէն կ'ըսեմ, նախանձու եմ:

—Դուն չես զիտեր, սիրելի Փոթեմքին որ մէկը կործանելէ առաջ նախապէս կ'երջանկացնեն:

—Դո՞ւն ալ այդպէս. . .

—Ենդրեմ ինձի թող Օոլովի գործը Շաբաթ մը միայն համբերութիւն ունեցիր Վըստահէ ինձի, քու կատարինէիդ և հաւատա՛, զուն պիտի ըլլաս յաղթականը և երջանիկ պիտի ըլլանք:

—Օոլովի մասին չխօսինք, ըսաւ Փոթեմքին ցորուհին իր բազուկներուն մէջ առած, ուշ կամ կանուխ սե իշխանը կը վճարէ ինձի ակն ընդ ական, առամ ընդ առաման ինչ-

պէս ըուռած է... բայց ի՞նչ կ'ընես այն շանը որ...

Կատարինէ խօսքը կարեց.
— Ի՞նչ չունի մասին կը խօսիս:
— Անոր որ շատ չըներ ձեռք ձգեցիր
— Ե՞ս չեմ յիշեր:
— Դւրիմն ըստ անունը, Շուպովը ըստ կը կուղեմ:

Կատարինէ խելոյն քաշուեցաւ Փոթեմքինէն, դէմքը կարմրեցաւ:
— Բայց ո՞վ է որ քեզ համոզած է?
— Զեմ պիտիր Զրպարտութիւնը բնաւ տէր չունի, բայց ճիշդ է Կատարինէ որ Շուպովի կուսակիցները հովեր առած են, անոնք վստան են թէ Շուպովը կը սիրեա և Փոթեմքինի անկման օրերը համրաւած են:

— Ես սակայն կ'ըսնմ քեզի որ զդուած եմ այդ Շուպովէն, գործով պիտի ցուցնեմ, առեն առւր ինձի սիրելիս, մինչև իտարական երեկոյթը և պիտի ահոնես որ ոչ Օպով և ոչ Շուպով կայ:

Փոթեմքինի դէմքին վրայ զուարթութիւն մը թրթուց.

— Եւ ես, սիրելի կատարինէս, կ'երգ նում որ յաւթուան քեզի պիտի ըլլամ:

Ո՞հ, երգումի պէտք չկայ, արդէն սէրը մէր արտերուն մէջ այնպիսի խոր արմատ ձգած է՝ որ փոթորիկը խել պիտի չկարենայ զայն ան-

կից խլել այնպէս չկ'ս սիրելի Կատարինէ:
Կատարինէ կրկին Փոթեմքինի բազուկներուն մէջ ձգեց ինքզինքը և տաք համբոյրներ պաշմեց անոր բերնին:

Այդ առեն Փոթեմն երկու հիւրերով մօտեցաւ առարտարին:

Փոթեմն առջև ինձած էր եւ ետեւն կրւգոյին երկու հիւրերը:

Երբ առարտարին զրան մօտ հասան՝ երկու օտարականները յարգանքով կեցան զրան առջեւ:

Փոթեմն ցոյց տալավ երիտասարդ բժիշկը ըստաւ.

Նորին վեհափառութեանդ բարեկամմացողութեամբ քաջալերուած՝ կը ներկայացնեմ Պէսդակեղի Փարիզից բժիշկը:

Երիտասարդ բժիշկը խորին յարդանքով խոնարհեցաւ. Դէմքը կրտկի պէս կարմրեցաւ երբ նայուածքը ուզզեց Շուպովյ ցարուհին:

Բժիշկը հազիւ քսոն երկու տարեկան կ'երետր բարձր եւ քիչ մը շեղ էր, զիմագինը աղնուական, տչքերը վասվառւն իրեն ընկերոց ըզ բարձր, ուժիկ մէկնէր, ճիշդ առա ախորաք մը

— Խոկ առ պարոնը շարունակեց կամաց, Պ. Ա. փրաքսինն է որուն մասին արդէն խօսեցաց նորին վեհափառութեանդ... Պէսդակեղի բժիշկը կը փափողի նորին վեհափառութեանը բացատրել թէ ի՞նչպէս յաջողած է որ Ա. փրաքսինի ձա-

խորդութեամբ կորսնցուցած աչքը տար
—Ո՞հ բարեկառմո, ըստու կատարինէ թժիշ-
կին գարձած, Աստուած ձեղի այնպիսի կարո-
դութիւն տուած է որ շատ մը դժբախտներուն
օդնութեան պիտի հասնիք:

Երիտասարդ թժիշկը արագ ակնարկ մը
տալով Բոթեմքինի՝ հանդարտօրէն ցարուհին
աչքերուն սեւեռեց իր նայուածքը:

—Նորին վեհափառութիւն, բնաւ պիտի
չհամարձակէի Ռուսիոյ ցարուհին առջև ելլելու
եթէ բոլորավին վատահ չըլլայի իմ դիւտիս յա-
ջողութեանը:

—Ո՞ւր լսեցիք Բոթեմքին իշխանին պա-
տահած դժբաղտութեան մասին:

—Ֆրանսայի մէջ լսած էի արդէն որ Փո-
թեմքին իշխանը ցաւալի զիտուածով մը կոր-
սնցուցած է իր մէկ աչքը երբ յաջողեցայ որ
Աֆրաքսինի արհեստական աչք մը տար խորհե-
ցայ թէ ինչո՞ւ Աստուծոյ օդնութեամբ պիտի
չկարենամ Փոթեմքին իշխանին ալ կորսնցու-
ցած աչքը իրեն վերադարձներ Այս մտածումս
զիս հանգիստ չթողուց: Որոշեցի Ռուսիոյ Աստուածան
գար Հետո բերի պ. Աֆրաքսինը ևս այս պատ-
ւական երիտասարդը սիրով ընկերեց ինծի, քա-
նի որ իրմով պիտի համոզուէր Փոթեմքին իշ-
խանը թէ իմ արհեստական աչքս իրեն պիտի
վերադարձնէր իր նախկին համակրելի դէմքը:

Փոթեմքին Պէսթալէզի թժիշկին մօտեցաւ,
—Պարտն, ըստու ցարուհինու ոիրուկանը, թոյլ
տուէք որ ձեռքիրնիդ սեղմնամ: Ճեր տառած այս
քայլը ցոյց կու տայ որ աղնուասիրտ մէկն էք
եւ ցաւած էք իմ դժբաղդութեանս վրայ, տառ
համար միշտ երախտապարտ եմ ձեղի և բան-
հունս շնորհակալ եմ:

Երկու ձեռքերը իրար սեղմեցին:
Փոթեմքին զգաց որ թժիշկին ձեռքը տա-
քութիւն մը արտացոլաց:

Տարօրինակ բան... . այս ձեռքի սեղմումը
Նորօրինակ խոռովը մը պատճառեց իր հոգւոյն
մէջ, . . այնպիսի խոռովը մը պատճառեց որ
վագուց զգացած չէր:

Ե՞րբ զգացած էր վերջին անգամ նման
խոռովը մը:

Այս բոպէիս չկրցաւ յիշեր բռյոց յայտնի էր
որ իր միտքը զբաղեցաւ այդ բոպէն յիշելու
կատարինէ հրամայեց որ երկու հիւրերը
նախաձաշնն:

Ասի չխոռած տատիւ մըն էր
Նախաձաշի պահուն կատարինէ Ֆրանսայի
մասին հարցումներ ըրտւ: Տօքթոր Պէսթալէզի
մեծ ընդունակութեամբ պէտասխանեց իրեն
ուղղուած հարցումներուն:

Երիտասարդ թժիշկը կրցաւ կատարինէի
համակրութիւնը շահիր

Յարումին Ավրաքսինին ալ մէկէ աւելի
երկրաշործութեան վերաբերեալ հարցումները ը-
րաւ:

Նախաձաշը վերջացած ատեն Կատարինէ
ըստ:

—Հիմա բարի եղէք ալ Պէսպաէզի բժիշկ
ցոյց տալու ի՞նձ պ. Ավրաքսինի համար ձեր
պատրաստած աչքը:

—Նորին վեհափառութիւնը արդէն կը տես-
նէ աչքը, պատստիանեց երիտոսարդ բժիշկը
Պ. Ավրաքսինի մէկ աչքը կեղծ է:

Յարումին և Փոթեմքին դարձացած բացա-
դանչեցին.

—Եի՞նչեւ այս վայրկեանո, ըստ յարումին
ուրախութենէն զազդգալով, չկրցայ զանազանել
թէ ո՞րն է արհետական աչքը:

—Ասի խնդիրան աչքն է ըստ Ավրաքսին
ձախ աչքը ցոյց տալով, միւսը կեղծն է:

Դուրս հանեց աչքեւ զայն սրբելով յարումի-
շին առջեի արծաթէ պնակին մէջ զրոււ:

Քանի մը բոսէ լուռ մնացին թէ՛ Փոթեմ-
քին և թէ յարումին, այնքան զգածուած էին

—Ե՞նչ նիւթէ պատրաստուած է այս աչքը,
հարցուց Կատարինէ:

—Ապակիէ, նորին վեհափառութիւնը

—Այն ատեն ապահով զիւրաւ կը կոտրի

—Բնաւ չի կոտրիր, ըստ բժիշկը. թոյլ

առևէք որ աչքը ձեռք առնեմ:

—Հրամմեցէք:

Եթէ պ. Ավրաքսինը չեմ վշտացներ՝ աչքը
օղին կը նետեմ, ըստ և այնպէս ալ ըրաւ ու
աչքը դետին ինկաւ:

—Զկոտրեցա՞ւ, հարցուց Փոթեմքին ուրա-
խ ութեամբ:

—Այս այսպէս պէտք է ըլլար: Այսպիսի ար-
հետական աչքը ամէնէն ուժեղ ապակիէն կը
պատրաստուի:

—Եւ ի՞նչպէս ներկուած է:

—Ներկը այնպէս մը պատրաստուած է որ,
ոչ ասքէն և ոչ խոնաւութենէն չի համիր:

—Եւ զիւրա՞ւ կարելի է տեղը դնել այս
աչքը, հարցուց ցարուհին:

Բոլոր հարցումներուն Ավրաքսին պատաս-
խանեց, աչքը գետնէն վերցնելով, սրբելով ու
տեղը դնելով:

—Հիանալի՛ զիւտու ըստ Փոթեմքին

—Հրաշալի, աւելցուց յարումին:
Կատարինէ ոտքի ելաւ և նշան ըրաւ Պէտ-
թալէզինի որ իրեն հետեւի:

Պարտէզը զային և ծառերուն տակ պտը-
տեցան:

—Պ. բժիշկ, ըստ յարումին, անշռւշտ ա-
նոր համար եկած էք իմ պետութեանս մէջ որ-
դուէ եի Սէր

պէսզի հոս ալ յաջողութիւններ ձեռք բերէք
ինչպէս մքանսա

—Ներողութիւն նորին վեհափառութիւնն
պատասխանեց երիտասարդքիշկը, ո՛չ թէ փառ-
քի համար եկած եմ հոս, այլ միայն ձեզի ծա-
ռայութիւն մ'ընկեռ և Փոթեմքին իշխանը
փրկելու համար անտանելի տաճաջանչէ մը

—Իրաւի, իշխանը չափէն աւելի մտհացած
է Եւ ես ի՞նչպէս կը տանջութիմ երբ իր տառա-
պանքը կը տեսնեմ, աս ի՞նք ալ ապահով գիտէ
Հառաչեց ու այսպէս շարունակեց.

—Կ'աղաչն սիրելի բժիշկ, Փաթեմքինին ալ
այդպիսի աչք մը շինեցէք, ինչպէս շինած Էք
Ափրաքսինի, եթէ յաջողիք իմ մէկ կարուածը
ձեզի կը նույիրեմ, Կալուածը ձերը կ'ըլլայ և յե-
տոյ ձեր ժառանգորդնելուն Ամուսնացած էք
պ. բժիշկ

—Դեռ ոչ

—Անչուշտ նշանուած էք

—Այս շատոնց նշանուած եմ, պատասխա-
նեց բժիշկը, երկու կողմէ իրարու ըլլալ երդ-
ւընզանք նշանածիս հետ, բայց իմ չար ըախ
տիս ուրիշ երիտասարդ մը իր հեղինակութեամբ
կ'ուզէ ձեռքէս խլել իմ նշանածը, այդ պատճա-
ռով դեռ չենք պասկուած:

—Եթէ այդպէս է, այդ երրորդը ոտքի տակ
պէտք է առնել, ըստ ցարուհին, ի՞նչպէս կարե-

լի է որ աղջիկ մը ուրիշ երիտասարդ մը աւելի
կը սիրէ քան ձեզ:

—Նշանածո չի սիրել այդ երիտասարդը, իր
ճակատագիրը այդ երիտասարդին բարեկամեցու-
զութիւնն կախում ունի Այսու հանդերձ ձեր
խորհուրդին պիտի հետեւիմ, առիթ պիտի վնասը-
ուեմ իմ հակառակորդը ձամբէ մէկ կողմ՝ նե-
տերու Անկեզծ կ'ուզիմ ըլլալ նորին վեհափա-
ռութիւն հանդէպ չարունակեց Պէսթալէդի. իմ
Ծուսաստանի մէջ ձեռք բերած յաջողութիւնն
կախում ունի իմ ապագաս... կամ վերափին
ձեռք կը ձգեմ իմ սրբուհիս և կամ յաւիտեանս
կը կորսնցնեմ զինքը:

—Ապահով ձեռք կը ձգէք զինքը, ըստ Կա-
տարինէ, որովհետեւ եթէ իրաւի Փօթեմքինի
կեղծ աչք մը պատրաստէք, ես պիտի ըլլամ ձեր
անունը ամբողջ աշխարհի մէջ հոչակողը, այն
ատեն ձեր նշանածը չպիտի տատամնի ձեր
կինն ըլլալու:

Ցարուհին ծաղիկ մը հոտուըտաց յետոյ
ըստ:

—Կը յայտարարեմ ձեզի սիրել բժիշկ որ
եթէ ձեր գործը ցաջողի պատճառ պիտի ըլլաք
իշխանին մահուան:

—Բայց ինչո՞ւ վեհափառ ցարուհի
—Դուք Փօթեմքին իշխանին սրտին մէջ
այնպիսի մէծ յոյս մը արթնցուցիք որ եթէ չը

564

յաջողիք՝ իշխանը թերևս նախ զձեղ սպաննէ ու յետոյ անձնասպան ըլլայ. Ասոր համար առաջուց կ'ըսեմ բժիշկ Պէսթալէզի, եթէ արհեստական աչքը յաջողի ձեղ խաչագող պիտի նկատեմ և լստ այնմ պիտի վարուեմ ձեղի հետ:

Կատարինէ սպառնական չեշտով ըրաւ այս յայտարարութիւնը:

Երիտասարդ բժիշկը քիչ մը այլայլած ըստաւ.

—Նորին վեհափառութիւն, հրաման ըրէք որ ես ալ իմ պայքաններս ներկայացնեմ:

— Հսէք, ինպրեմ:

—Այսպիսի աչքի մը պատրաստութեան համար շատ աշխատանք պէտք է: Ուշադիր պէտք է ըլլամ որ ոչ մեծ և ոչ պղտիկ ըլլայ: Կեղծ աչքը ճիշտ նմանը պիտի ըլլայ իրականին, դործը միայն այն ատեն կատարեալ պիտի համարիմ երբ նոյն իսկ նորին վեհափառութիւնը չկարենայ զանազանել կեղծ աչքը իրականին:

—Անշուշտա. և այս ալ գիտեմ որ մանրագննին պէտք է ուսումնասիրէքիրա կան աչքը: ո՞հ ինձի վերադառնուցէք Փոթեմքինի անուն նայուածքը:

—Կարծեմ պիտի յաջողիմ, բայց բարի եղէք ու երեք օր ժամանակ տուէք ինձի ո՞ի իշխանին հետ առանձին մնամ: Պէտք է որ ուշ զած ատեն իր մօտ երթամ, պիտեմ զինքը երբ կը քննանայ, երբ կը խօսի, երբ կը տիրի:

Կը մարտի: Սմէնէն աղէկն է երեք օր միասին առանձնատղած մնար, յուսամ նորին վեհափառութիւնը համամիտ է խնդրանքիս:

—Բնականաբար, եւ եթէ Փոթեմքին իշխատնը կ'ուզէ՝ փոքր սպարտէզի տունը իր արամազբութեան տակ կը դնեմ:

—Եատ լաւ կը խսրհիք: Կարծեմ թէ ընկերութիւնս անհաճելի չպիտի թուի իշխանին:

—Ո՞վ չի սիրեր ձեզի պէս կրթուած մէկուն հետ ժամանակ անցնել:

Ֆրանսացի բժիշկը խորին յարդանքով խոնարհեցաւ:

Ճարուէին բժիշկին դէմքին վրայ ծագած ժպիտը չնշմարեց և ոչ ալ անոր երջանկութեան արտայայտութիւնը:

—Ուրեմն դուք և ձեր ընկերը փոքր պարտէզի պալտանին մէջ պիտի բնակիք, շարունակեց ցարուէին կ'ուզեմ որ արհեստական աչքը աշջող ըլլայ և ատօր համար փոխանակ երեքի ութ օր ատեն կու տամ:

—Ութ օր կու տաք, աւելի լաւ:

—Այս, ութ օր և թոյլ պիտի չտամ որ ուեմ մէկը խանգարէ ձեզ:

Ճարուէին բժիշկին հետ տաղաւարը վերագառնալով՝ վերի խօսակցութեան կարեւոր մասը յայտնեց Փոթեմքինի:

—Եւ ամրող ութ օր պիտի չտեսնեմ:

ձեր վեհափառութիւնը, հարցուց Փոթեմքին Այս բոպէիս երիտասարդ բժիշկին մարմնէն սարսուռ մանցաւ, Ալոռի. մը ապաստանեցաւ և աթոռն ալ ձեռքին մէջ սկսաւ դողար

Կուզեմ որ հեռու ըլլաք Փոթեմքին իշխան, ըստ կատարինէ հառաջանքով մը, ո՞հ սիրելի հոգեակտ, որքան դժուար պիտի ըլլար Պէտք է ութ օր ձեզ հանդիսաւ թողում որպէսզի ապակեայ աչքը յաջողին

—Եթէ այդպէս պէտք է՝ կը համակերպիմ, —Ե՞րբ կ'ուզէք բժիշկին հետ փոքր պարտէզի պարատը փոխարրութիր

—Լաւագոյն է նոյնիսկ այս երեկոյ, Քանի մը կարգալրելիք գործեր եւ գրելիք նամակներ ունիմ և երեկոյ ժամը վեցին բժիշկին հրամանին տակ կ'անցնիմ. . . Եւ ի՞նչ պիտի ըլլայ պ. Ափրաքսինը

—Ի՞նչ որ կը հրամայէ նորին վեհափառութիւնը, ըստ երիտասարդ բժիշկը

—Ուրեմն պ. Ափրաքսինին համար ևս երեկու սենեկ պատրաստել կու տամ, ինքն ալ ութը օր Զարաքոյէ Սլովոյ պալատին մէջ կը մընաբ Ափրաքսին խոնարհելով շնորհակալութիւն յայտնեց:

—Հետո ծեր ծառայ, մըն ալ բերած եմ, ըստ Պէսթալէզի, Լըպրէօն անունով ֆրանսացի մը, թոյլ տուէք որ ինքն ալ հոս մնայ այս ութը օրուան մէջ,

—Լէպրէօնի մասին ալ կը կարգադրեմ ըստ ցարուհին և զառնալով հիւրերուն ու Փոթեմքինին ըստւ.

—Հիմա տեսրք ամէնքդ ալ ազատ էք: Ունկնդրութիւնը վերջացաւ,

Պէսթալէզի բժիշկը, Ափրաքսին և Փանին խոնարհելով հեռացանոն

երր կատարինէ Փոթեմքինի հետ առանձին մնաց՝ իր սիրականին վիզը ինկած բացագանչեց.

Սիրելի՛ս, որքան երջանիկ եմ որ նպատակիս հասայր Քիչ ատենէն կրկին պիտի երեայ ժպիտդ դէմքիդ վրայ, այսպէս չէ:

Փոթեմքին չպատասխանեց: Տիրութիւն մը տիրեց հոգիին մէջ: Առանց ուզելու միշտ ըլլաժիշկին ձեռքի սեղմումը յիշեց:

Ի՞նչ էր պատճառը որ միրցաւ ազատիլ այս մտածումէն. Փոթեմքին ո՞րքան որ մտածեց այս հմայիչ ձեռքի սեղմումին վրայ, նորէն չըկրցաւ պատճառը հասկնար

ՓՈԹԵՄՔԻՆ ԵՒ ԲԺԻՇԿԸ

Փոթեմքինի տրամադրութեան տակ դըրւած պալատը փոքր պարտէզին մէջ չէր՝ այլ Զարսքոյէ Սլովոյ անտառին եղերքը:

Այս գեղեցիկ շնչքը Եղիսաբեթ ցարուհին շինել տուած էր, որ արտաքսապէս ոռւս գեղջկական տան երեւոյթը ունէր, իսկ ներաք հիանալիօրէն կահաւորուած էր, արքայական պալատի պէտ:

Ոսկեղծուած դարդարանքով մեծ սրահին երկու կողմերը ննջասենեակներ էին, որոնք ճոխօրէն կահաւորուած էին, մասնաւորապէս մահակալները ճարտարարուեստի գլուխ—գործոցներ էին: Սրահին մէջտեղը զրուած էր Եղիսաբեթի կարգադրութեամբ Մեծն Պետրոսի պըղընձեայ արձանը:

Զարսքոյէ Սլովոյ պալատը ո՞նէ այցելող մը առանց այս հրաշալի արձանը տեսնելու՝ չէր երթար, որ մեծն Պետրոսը իբրև սսաղծուզուծ կը ներկայացնէր, որովհետեւ աշխարհառչակ ցարը այդ արուեստին սեղւակ էր:

Փոթեմքին և բժիշկը այս պալատը փոխագու

րուելէ առաջ ցարուհին ուշադիր եղաւ որ ամէն բան կարգին ըլլայ, մառանը լեցնել տուաւ տեսակ տեսակ ըմպելիներով և ուտելիքներով:

Բժիշկ Պէսթալէզի արդէն ժամը վեցէն առաջ պալատ հասած էր, ուր իրեզէնները ննջասենեակ դնելէ ետք սրահին պստուհանին առջեւ գացած և հրաշալի անտառային տեսարանը դիտած:

Համակրելի դէմքին վրայ երջանկութեան ժպիտ մը թրթռաց և ինքնիրեն ըսաւ:

—Վերջապէս, վերջապէս երկուքս առանձին միասին...

Ոտնաձայներ մօտեցան, Փոթեմքին իշխանն ալ հասաւ:

—Հո՞ս էք արգէն սիրելի Պէսթալէզի, կ'երկնի որ ամբողջ պալատին մէջ երկուքս ենք միայն:

Թեթեւ մը կարմրեցաւ ֆրանսացի բժիշկը:

—Յուսամ թէ, ըսաւ Փոթեմքին, լու ընթրիք մը պիտի ընկնք, կը տեսնեմ որ սեղանը արդէն պատրաստ է:

—Խնդրեմ իշխան, Փոթեմքին, սա սև լաթք ձեր երեսէն մէկդի նետեցէք: Արգելք կ'ըլլայ ուսումնասիրութեանու

—Ո՞հ սիրով չէ որ մէկդի կը զնեմ, պատասխանեց Փոթեմքին, սիրով չէ որ կը ցուցադրիմ կորուած աչքիս տեղը:

— Բայց ես ձեր բժիշկն եմ. Առանց ընդդիմութեան պէտք է հնագանդիք, պէտք է վստահիք ինձի և եթէ բոլոր աշխարհ կը զգուի ձեր աչքին պարագութեանցն՝ ես անկից չեմ զգուիր:

Փոթեմքին երբ աչքին կապը չկրցաւ քակալ՝ Պէսթալէզի մօտենալով ըստ.

Թող առէք որ օդնեմ, ըստ և քակեց:
Եւ հիմակ թոյլ տուէք որ վերքը քննեմ,
ըստ երիտասարդ բժիշկը

Այս խօսքնրավ Փոթեմքինի մօտեցաւ որ
թիկնաթոռի մը վրայ երկնցած էր,

Ի՞նչո՞ւ յանկարծ բժիշկին աչքերը արցունքով լցուցան Արգեօք հակառակ բժիշկ ըլլալուն վարժուած չէ՞ր նման վէրքեր տեսնելու:

Արցունքները բռնեց և մօտենալով Փոթեմքինի պակասաւոր աչքը զննեց:

— Երքը բժշկուած է: Դիւրիւն կ'ըլլայ ապակեայ աչքը տեղաւորել Ամրողջ գիշեր կ'աշխատիմ և յուսամ վաղը արդէն կը ցուցնեմ ձեր աչքը:

— Ի՞նչպէս այդպէս շոււա:

— Բնականաբար Արդէն պատրաստած եմ ապակի մը, միայն պէտք է նկարեմ, այդ ճիշդին մէջ առաջնակարդ եմ. . . իսկ հիմա իշխան կրնանք ընթրիքնիս ըներ

Միասին ընթրեցին և սովորական բաներու վրայ խօսեցան Ընթրիքէն ետք իշխանը սիկառ

մը վառեց և հարցուց.

— Պ. Բժիշկ, կը ծխէ՞ք:
— Փոքրիկ սիկառ մը կրնամ ծխել եթէ բարի ըլլաք. . .

— Փոթեմքին անմիջապէս գրանէն դուրս հանեց արծաթեայ ծխատութը և հրամցուց բժիշկին:

Բժիշկը սիկառը վառեց:
— Կ'երեկի գուք առվորութիւն չունիք ծըխելու:

— Այնպէս է, հազուազէպ կը ծխեմ:
Փոթեմքին քանի մը րոպէ լուս երկու սիկառներուն ծուխերը զիտեց:

— Ի՞նչպէս, մէր ցարուհին կը հաւնի՞ք, հարցուց յանկարծակի Փոթեմքին:

— Ոչ մէկ կարծիք չեմ կրնար յայտնել, պատախանեց երիտասարդ բժիշկը պատմութիւնը աղապային պիտի ըսէ:

— Գեղեցիկ կին չէ:

— Եսա գեղեղիկ է:

— Ո՞հ ինչ մէծ և բարի ցարուհի է:

— Այնպէս պէտք է ըլլայ: Անչուշտ պատճառունիք զինքը այդպէս անոււանելու:

Իշխանին ճակատին վրայ խոր կնճիռ երեսաւ:

— Բնականաբար, բնականաբար պատճառունիք զինքը սիրելու ի՞նչպէս չփրեմ, իրեն

Կրախտապարտ եմ, ինք բարձրացուց զիս և ինք
բացաւ իմ զիմաց փառքի և յաղթանակի ճամ-
րաները:

Եւ Փոթեմքին ընթրիքի սեղանին մօտ
իր հետաքրքրական կեանքը պատմելէ ետք
խնդրեց բժիշկն որ ինքն ալ պատմութիւն մը
պատմէ:

Բժիշկը Անժելին ու Ալմանզորի պատմու-
թիւնը պատմեց որ ուրիշ բան չէր բայց եթէ
ծիլզապէթի և Փոթեմքինի սիրահարութիւնը

— Իթման իրկունը ըսաւ բժիշկը, Ալմանզօր
նշանտուքի մատանին բերաւ Անժելին և վեր-
ջինս անոր մէջ «յաւիտեանս իրարու», բառերը
կարդաց:

Բայց հաղիւ թէ «յաւիտեանս իրարու» ը-
սաւ բժիշկը՝ Փոթեմքին գունատած դողդզալով
ոտքի ելաւ և դեպի պատուհանը գնաց ու բա-
ցաւ, հակառակ անոր որ կ'անձրեէր, կը փայլա-
տակէր:

Տարբերու կոիւէն աւելի սաստիկ էր իր հո-
գեկան տուգնապը, որովհետեւ թնդանօթի հար-
ուածին չափ ազդած էին յաւիտեան իրարու
բառերը:

— Իշխան, շարունակե՞մ պատմութիւնը
հարցուց բժիշկը՝ նկատելով Փոթեմքինի հոգե-
կան խռովքը:

Իշխանը տժգունած, տիսուր դէմքը Քը-

րանսացի երեսասարդին դարձուց ու ըստւ.

— Սիրելի բժիշկ, պատմութիւնդ զիս շատ
յուղեց, խնդրեմ շարունակութիւնը վաղը թող
ըլլայ:

— Ուրեմն զիշեր բարի:

— Գիշեր բարի, ալ, բժիշկ, բայց ըսէք խընդ-
րեմ ե՞րբ պատրաստ կ'ըլլայ արհեստական աչքաւ

— Յուսամ երկու օրէն տեղը կը դնեմ:

— Ենորհակալ եմ, ըստ Փոթեմքին և բը-
միշին ձեռքը սեղմելէ ետք դեպի հնջառեն-
եակին գուռը գնաց:

Եւ դեռ գուռը չբացած՝ բժիշկին դարձաւ
ու տիսուր ժափուկ հարցուց:

— Անժել ու Ալմանզոր «յաւիտեանս իրա-
րու», կ'ըլլս՞ն:

— Անհամ պատմիչ մը պիտի ըլլամ եթէ
վէպին վերջաւորութիւնը առաջուց յայտնեմ,
հիմա իրարմէ բաժնուած են, վաղը շարունա-
կութիւնը կ'իմանաք թէ ի՞նչ եղած է թագու-
հիէն յտփշտակուած Ալմանզօրը:

Այս խօսքերը ըսելով պատսւհանին առջե
գնաց բժիշկը Օդը հանդարտած էր: Պէսթալէզի
խոկոյն Փոթեմքինի մօտեցաւ և ականջին փը-
փսաց:

— Վարը ծառաներուն մէջ դեղին դղեսով
մէկը տեսայ:

Փոթեմքին պատուհանը գնաց և դուրս

նայեցաւ:

— Ճարուհին է:
 — Վատահ է^ւ զ:
 — Այս՝ զգեստէն կը ճանչնամ:
 — Եւ դուք բ' առ չէ՞ք ըստ իրեն որ դե-
 ղին դոյնը նախանձի նշան է:
 — Ո՛չ և ոչ իսկ մտքէս անցած է: Այլապէս
 Կատարինէ իր այս զգեստը շատ կը սիրէ:

Սյս խօսքերն ըսելով իշխանը իր սենեակը
 քաշուեցաւ ու աթոռի մը վրայ ինկաւ. բժիշկին
 պատմութիւնը զինքը նաղանարած էր Խորհե-
 րվ որ քունը իր ջղերը պիտի հանդարտեցնէ:
 Խոկոյն հանուեցաւ ու անկողին մտաւ: Բանի
 մը լուսէ ետք արդէն քնացած էր:

Տարօրինակ բան, այս գիշեր ալ նախորդին
 պէս, նորէն երազին մէջ էլիլապէթը իրեն մո-
 տեցաւ մոխրաղոյն զգեստով և անկողին ծայ-
 րը նատելով Փոթեմքինի ձեռքը իր ձեռքին մէջ
 առան:

Փոթեմքին այնքան երջանիկ զգաց ինք-
 զինքը որ չուղեց այս անուշ երազէն արթննալ
 և ուժով մը աղջկան ձեռքերը սեղմէց:

Ո՞հ եթէ այսպէս երազէ մինչև առառու
 էլիլապէթ երկար չայից և մազերը դէմ-
 քը դէմքին զրաւ և ականջին փախաց.
 «Վորոնպով էլիլապէթ, Փոթեմքին Ալէք-
 սանդր յաւիտեան իրարու»:

Փոթեմքին ընդուառ արթնցաւ, կարծես սուր մը
 նրան ըլլային սրտին մէջ:
 Այն վայրկինանին երբ էլիլապէթ այս խօս-
 քերը փախաց ի; խանճին ականջին՝ ստքի ելաւ
 և դէպի դուռը գնաց. Փոթեմքին զինքը սեմին
 վրայ նշմարելով՝
 — էլիլապէթ, դոչեց:

Ոչ ոք պատասխանեց:
 Սարսափի մը իջաւ վրան. «Արդեօք այս
 պալատին մէջ գերբնական բանե՞ր կը պատա-
 հին երա՞զ էր, թէ խկազէս ողիներ կան հոտ
 նատուած իմ, արդեօք էլիլապէթը մեռած եւ
 իրեն ուրուականը նկեր զիս կը հաղածէ»:

Արցունքը աչքերուն այսպէս կը խորհեր
 Փոթեմքին խմբոյն մոմը վառեց. իր սենեակին
 մէջ ոչ ոք կար: Սրանը գնաց և համոզուեցաւ
 որ ոչ մէկ օտարական կար հոն Պատուհանները
 ու մը դոցուած էին, կ'երեի Պէսթալէզի բժիշ-
 կը դոցած է պառկելէն տռած: Բժիշկին դուռն
 ալ դոցուած էր երր սենեակը պիտի վերագառ-
 նար՝ տարօրինակ հեկեկում մը զարկաւ ական-
 ջին Հեկեկումը բժիշկին սենեակէն կու դար:
 «Արդեօք մէկը ներսը կու լա՞յս Փոթեմ-
 քին դուն մօտեցաւ և սկսաւ մտիկ ըներ:

Ննրուն հառաջանք, փղձկում լսեց, կարծես
 մէկը արցունքներու մէջ կը լողայ. . . Խշանը
 հանցաւ բժշկին ձայնը. . .

Դրանը մօտեցաւ, յիտոյ անդրադառնալով
որ դրան հտեւէն մտիկ ընկը լաւ բան չէ՝ իս-
կոյն իր սենեամիը վերադարձաւ ու ինքնիրեն
հարցուց. «ի՞նչ պատճառ կրնայ ունենալ այս
գեղեցիկ բժիշկը այսպէս հառաջելու և լալու տը-
զու մը պէտ Արդեօք ո՞յս զուարթ դէմքին ե-
տեւ հոգեկան զառն ցաւե՞ր պահուըտած են
Բարի Աստուածը ժպիաը անոր համար տուած է
որ մարդիկ ծածկե՞ն իրենց վիշտերը։ Ուրիմն
ինքն այ անրախտ է. . . Կ'երեի աշխարհի վրայ
կատարեալ երջանիկ մարդ չկայ»

Այսպիսի մտածումներով Փոթեմքէն քնա-
ցաւ.



5

.....

Ştefan Gheorghiu

Red. „ERG.IIR“

Funoasa (Jid. Ciuc)

.....

2013

23546

